


ՄԻՌ

ԱՄԱՍՊԻՐ
ԿՐՕՆԱԿԱՆ - ԳՐԱԿԱՆ - ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ
ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐԿՈՒԹԵԱՆ



ԺԹ. ՏԱՐԻ - ՆՈՐ ԵՐԶԱՆ 1945

"SION", an Armenian Monthly of Religion, Literature and Philology
Printed in
JERUSALEM - PALESTINE

Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ Ո Ւ Թ Ի Ի Ն

	երես
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ	
— Արոն ու Արոսակալը .	ԽՄԲ. 162
Հանդես Գահակալութեան Ամեն. Տ. Կիւրեղ Արեպս. Իսրայիլեանի Արժանքներ Պատերազմի Մըբոյ Առաքելական Արուոյս Երուսաղէմի .	165
— Յանձնում Արեպսական Հովարսակի .	166
— Ուղերձ Ամեն. Ս. Պատերազմ Հօր .	170
— Գահակալութեան հանդէսը Ս. Յակոբեանց Տանարին մէջ .	172
— Ուխտի քարոզը Ամեն. Ս. Պատերազմ Հօր .	175
— Գահակալութեան հանդէսը Պատերազմարանի Գանիթին մէջ .	181
— Տպաւորութիւն մը .	Կ. ՄԻՀՐԱՆԵԱՆ 191
— Վկայութիւններ .	Յ. ՕՇԱԿԱՆ 192
— Ժամանում Պաղեստինի եւ Անդր-Յորդանանի Բարձր Գոմիսիոն .	201
Ս. ՅԱԿՈՒԹ ԵՆԵՐՍԵՆ	
— Հեռագիրներ էջմիածնէն .	202
— Տօնականք եւ բեմականք .	204
— Պատօնական այցելութիւնք .	204
— Հրաւիրեալ Մըբազան հիւրեր մեր մէջ .	204
— Մեծայարգ հիւրեր մեր մէջ .	205
— Նուիրատուութիւն մը .	205
— Նոր ձեռնադրութիւններ .	205
— Նոյեմբեր 29-ի հանգիստաւոր տօնակատարութիւնը Ս. Յակոբէն ներս .	206
— Նկարիչ-ձաֆարապէտ Պր. Մ. Ալբունեան մեր մէջ .	206
— Ցանկ՛նիւրոց «Սիոն»ի 1945 տարւոյ :	208

Բ Ա Ժ Ն Ն Գ Ի Ն

ՍԻՈՆԻ Տարեկան բաժնեգրինն է՝ բոլոր երկիրներու համար՝ Անգլ. Շիլին 6
կամ մէկ ու կէս Ամերիկեան Տօլար :

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԿԱՆՆԻԿ Է

Հասցէ՝ *Rédaction de la Revue Arménienne SION*

Patriarcat Arménien, Jérusalem-Palestine

Ս Ի Ո Ն

ԺԹ. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1945

Ձ ՆՈՅՆԱՐԵՐ - ԴԵԿՏԵՄԲԵՐ Ձ

11-12



ԱՄԵՆ. Տ. ԿԻՐՆՂ Ա. ՊԱՏՐԻԱՐԷ ԻՍՐԱՅԷԼԵԱՆ

ԽՍՐԵԱԳՐԱԿԱՆ

ԱԹՈՌՆ ՈՒ ԱԹՈՌԱԿԱԼԸ

Խորունկ է մեր ուրախութիւնը երբ կը զրենք այս տողերը, ուղղած մեր նայուածքը Հայաստանեայց Եկեղեցւոյ նուիրապետական աթոռներու կենդանացման և փառքին:

Էլ միածին, Անթիլիաս և Երուսաղէմ, ունին այլևս իրենց գահակալները, ու այս պարագան ոչ միայն ուրախութեամբ կը լեցնէ հայ սիրտերը՝ այլ մանաւանդ կը բանայ հեռանկար հորիզոնները մեծ գործերու համար: Չունինք կասկած այս մասին, որքան ալ որ ազգին ընդհանուր վիճակը սնտեսական հոգերուն մէջ մտասոյզ, արտաքին ու ներքին փոթորիկներէ տարուբեր և կրօնական անտարբերութեամբ շլատուած ըլլայ, և ուր հոգևոր և բարոյական գործի մը յաշտութիւնը զրեթէ հրաշքէ մը կախուած է: Սակայն վստահ ենք թէ պիտի կատարուի այդ հրաշքը, եթէ հաւատարիմ մեր պատմութեան՝ շարունակենք սիրել Հայաստանեայց Եկեղեցին, եթէ մեր տարաշխարհիկ կեանքին մէջ կարենանք մեր և օտարներուն առջև բարձր պահել մեր ազգին անունը. եթէ չմոռենանք երբեք էլ միածինը նախ, ազգային կենդանութեան այդ սիրտը, և կարենանք հողիով անանջատ պահել ինքզինքնիստ անկէ՝ իբր հարազատ զաւակներ մեր անձկալի մօրմէն. եթէ վերլպալէս ազգն ամբողջ, առանց այլ և այլի, աննկատ և ողջմիտ իմաստութիւնն ունենայ խորհելու և ընդունելու թէ մեր հինաւուրց և սիրելի հայրենիքը յարութիւն առած է իր գերեզմանական անշքութենէն, և տնտեսական, ճարտարագիտական և քաղաքակրթական բազմատեսակ ձեռնարկութիւններով վերականգնուած, ի վիճակի է ոչ միայն պատսպարելու և կերակրելու իր ամբողջ ընակիչները, այլ նաև իր քաղցր հովանիին ներքև ընդունելու հետգհետէ աշխարհի չորս ծայրերը ցրուած անհայրենիք հայութիւնը. ու այս ամէնը՝ անհուն ջանքերովը Հայաստանի Խորհրդային ներկայ կառավարութեան, որ, ատոր համար նոյնիսկ, իրաւունք ունի անխտիր ամենուն սիրոյն, մեծարանքին և երախտագիտութեան:

Եթէ գիտնանք էլ միածին հետ միասին, Սփիւռքի հոգեկան աշխարհին վերև պայծառացած ու իր պատմական դերին մէջ մտած Մեծի Տանն Կիլիկիոյ Աթոռին տալ իր բաժինը, որպէսզի ան կարենայ ըլլալ ոչ միայն Միջին Արևելքի, այլ բովանդակ Սփիւռքի կրօնական և իմացական մարզին տիրական մատոյցը, մեր մշակոյթի պահպանման և անոր որակային ազնուացման:

Ու վերլպալէս՝ եթէ գիտնանք հոգեկան աչքերով նայիլ Հայաստանեայց Եկեղեցւոյ ամենէն յարգուած և իր կրօնական կերպարանքին մէջ խորամտա՝ Երուսաղէմի Պատրիարքութեան դարաւոր Աթոռին, որ շատ վաղնջական օրերէն սկսեալ՝ առարկայ եղած է Հայ ժողովուրդի շէտ սիրոյն և պաշտամունքին: Իբրև ուխտավայրը քրիստոնեայ հայ սերունդներու, որոնք դարբերով իրենց խունկին, արցունքին և լուսային հետ բերած են նաև իրենց հոգիներուն յոյժ

ու քաղցրութիւնը կրկնապէս նուիրականացնելու կրօնական և ազգային այս ժառանգութիւնը, որուն կրօնական տարածքը հողիներու վրայ, վեր կը մնայ չափերէ և բաղդատութիւններէ: Երուսաղէմը հողեր կեանքի և փառքի օրերէն կուզայ և պարտի դիմել միշտ աւելի բարձր ճակատագրի մը, մնալով միշտ հոգածու ազգային կարիքներուն, կազմելու համար հրաշք երրորդութիւնը վերոյիշեալ երկու Աթոռներուն հետ:

Մեծ է մեր ուրախութիւնը, ու վստահ ենք թէ այդ ուրախութեան բաժնեկից է բովանդակ Հայ ժողովուրդը, որ Երուսաղէմի Աթոռը ունի այլևս իր արժանաւոր զահակալը յանձին Նորին Ամեն. Տ. Կիւրեղ Ս. Արքեպիսկոպոս Իսրայէլեանի: Տուած ենք արդէն կենսազրական զիծերը Գահակալին, ամիսներ առաջ, երբ իրողութիւն էր իր ընտրութիւնը միայն, իբրև որոշուած արժանաւոր անձը: Այժմ ստացած պետական հաստատութիւնը, որ կ'օժտէ Գահակալը իրաւական և օրինական արտօնութիւններով և աւանձնաշնորհումներով, կատարած իր ուխտը: Ընդունած հովուական ցուպը (ասան) և բազմած յԱթոռ Առաքելական, հազնելով այս կերպ իր եկեղեցական և վարչական բովանդակ իշխանութիւնն ու իրաւատութիւնը:

Ամենապատիւ Տ. Կիւրեղ Ս. Գաղտիարքի կեանքը դիտող մը պիտի տեսնէ հին զիծեր՝ որոնք լաւագոյն հաւաստիքներ են ընդունակ և արդիական զործիչը յայտնաբերող: Իբրև զաւակ բարեպաշտ և կրօնի ծառայութեան նուիրուած ծնողաց և աւանդապան միջավայրի, շատ կանուխէն Նորին Ամենապատուութեան մէջ շինուած է կրօնական ու ազգային աժուր նկարագիր մը: Ազգային իղձերու խժորման և ապա զժբախտութիւններու վաղորդայնին էր որ մեծցաւ և իր սրտին ու մտքին մկրտութիւնը ստացաւ պատանին Տիրապետ (Աշխարհիկ անունը Նորին Ամենապատուութեան): Թէ շատ կանուխէն իր մէջ սաղմաւորուած է արդէն ազգայնի մարդը, կը հասկցուի այն փափաքէն՝ զոր իր պատանի տարիներէն ունեցած էր Նորին Ամենապատուութիւնը, էլ միածին երթալու և կրօնաւորելու: Հոգեւորայ Տ. Թորգոմ Սրբազանի նուիրակութիւնը ի Հնդկաստան, առիթ կ'ըլլայ որ երիտասարդ Տիրապետը յուսադրուի իր տարիներու փափաքին մէջ՝ ասական խորհուրդ մարդկան կամք Աստուծոյ, փոխան էլ միածնի, Երուսաղէմը կ'ըլլայ իր հողեր ծննդեան և զործունէութեան վայրը:

Նորին Ամենապատուութիւն Տ. Կիւրեղ Ս. Գաղտիարքը ամէն բանէ առաջ զիտակից և ամբասիր կրօնաւոր մըն է, բարեխիղճ, զգուշաւոր ինչպէս իր մտածումներուն այնպէս ալ իր վարուեցողութեանը մէջ: Երբեք՝ յախուռն և կամակոր, այլ միշտ հեզ և խոհական: Իր եկեղեցական կեանքի քառորդ դուրը՝ նուիրման և հաւատարմութեան զեղեցիկ օրինակ մըն է իր կոչման և ուխտի բարձրութեան ու ինք ևս կրնայ Տիրոջ տանը մէջ, որուն վայելչութիւնը այնքան մօտ է իր սրտին, համարձակութեամբ սաղմոսերգելու թեմ յանձնութեան իմուծ զնացի: Եւ կոչումներու ամենէն խորհրդաւորին և ազնուազոյնին այս անձնագոր յօժարամտութիւնը շատ բան կ'ըսէ մեզի իր արժանիքներէն:

Եղած է ուսուցիչ երկար տարիներ և տեսուչ ժառանգաւորաց և Սրբոց Թարգմանչաց վարժարաններու, խորապէս սիրած իր շախիերաներ և սիրուած անոնցմէ: Մանաւանդ այն օրերուն՝ երբ կրթական այս հաստատութիւններուն մէջ ժամանակի պահանջներուն համընթաց իմացական ու հոգեկան նոր մակար-

դահլեր շինելու ճիգեր ակիրք կ'առնէին։ Անցնող քսան տարիներու կրթական արդիւնքին մէջ համեստ չէ՛ Նորին Ամենապատուութեան բաժինը, որ իբրև ուսուցիչ, փոխ-սեռուչ և տեսուչ, սկզբնաւորած շատրք վրէժխնդրութեան զործր՝ բարգաւաճելու և նոր սերունդ մը հասցնելու, և ժամանակի բազմերես պահանջներուն զոճացում տալու աշխատանքին նախանձախնդիր, եղած է. այս գեղեցիկ շարժման և արդիւնքին երիտասարդ ուժը, Փոյթեռանդի՝ և զուրգուրտ, Նորին Ամենապատուութիւնը յաճախ ինքզինքը կը քառապատկէր, պահանջները դիմաւորելու իր ճիգերուն մէջ։ Կոչուով ուսուցիչ, կոչել զիտցա ուրիշները ։

Իբրև մարդ Նորին Ամենապատուութիւնը խաղաղ, լուրջ և բարի է, սակայն չափազանց նախանձախնդիր, իրեն չի պակսիր յաճախ ընդգեղցնող երևոյթներու առջև պայթելու պատրաստ արգար սրտմտութեան կրակը։ Իբրև միտք՝ զարգացած ու կանոնաւոր. իբրև կամք՝ ամուր ու հաստատ իբրև վարչական հասկացողութիւն. պարագաները կշռել զիտցող և ողջմիտ է. իսկ իբրև արտաքին յարաբերութեանց մարդ՝ կիրթ է և ազնուական, բարձրօրէն գնահատուած նշանական շրջանակներու մէջ։ Գիտէ ընդունիլ օտարները. և մեծափայլուչ ընդունուիլ օտարներէ, ձգելով միշտ խոր սպաւորութիւն թէ հանգամանաւոր և թէ զբօսաշրջիկ այցելուներու վրայ։

Անա այս կարգի հաստատ արժանիքներով անձնաւորութիւն մըն է որ կը բազմի Ս. Յակոբեանց Առաքելական Գահուն վրայ։ Երուսաղէմ իբրև ամենէն ատակ օճախը արտասահմանեան մեր հաստատութիւններուն, վայելելով բարձր պետութեան մը համակրանքն ու պաշտպանութիւնը և երիտասարդ պետի մը կորովն ու նախաձեռնող ոգին, վստահ ենք թէ կոչուած է իրագործելու մեծ գերերս Գահակալութիւն մը միշտ ծանր դէպք մըն է մեր ազգային և կրօնական կեանքին վրայ, յի պատմական անդրադարձումներով, ճակատագրական ըսուելու չափ հետեանքներով։ Չենք նայիր ապագաներու վրայ. մարգարէի աչքերով, բայց կրնանք որոշապէս ըսել որ Ս. Յակոբ ունի ընելիք, քանի մը պատերազմներու կեանքը լեցնելու և արգասաւոր ընելու բաւող։ Չենք թուել զանոնք, բայց գիտենք թէ այդ Աթոռին կարիքները ուղղէն կուզան և ազգին կ'երթան։

Երուսաղէմի Հայ Պատրիարքութիւնը ամէն բանէ առաջ պաշտպանն է Ս. Տեղեաց մէջ Հայոց ունեցած իրաւունքներուն։ Սակայն Ս. Յակոբեանց մեծ նատանը որուն մէջ կը տաղաւարուի Առաքելական Աթոռ մը, աւելի է քան վանք մը մեր ազգային և կրօնական խղճմտանքին առջև և Սիոնի բարձունքին հանդիւսած այն տապանակն է ան, որուն մէջ պահուած է հաղար անգամ նահատակուած բայց յուէտ կենդանի ազգի մը միաթաւրութեան յոյսին մուրհակը ։

Թող ամենուն խղճմտանքը անգամ մը ևս պայծառանայ այն զգացումով թէ՛ Առաքելական այս Սուրբ Աթոռը, որուն կոչումն է եղած դարերէ ի վեր ազգին հոգևոր փրկութեան և բարգաւաճումին դերը միայն, այդ նպատակին պիտի շարունակէ ծառայել դարձեալ, հաւատքի, բարեպաշտութեան և մտաւոր լուսաւորութեան միջոցներով ծառայելով ազգին վերակենդանացման զործին ։

Մաղթենք որ Տիրոջ հովանին միշտ անպակաս ըլլայ արժանընտիր Պատրիարքին և զինուորեալ այս Միաբանութեանը վրայ, որպէսզի պսակուին բոլոր օակնակալութիւնները Միաբանութեան և Ազգին ։

ՀԱՆԴԵՍԻ ԳԱՀԱԿԱԼՈՒԹԵԱՆ

ԱՄԵՆ. Տ. ԿԻՐԻՆԻ ԱՐԳԵՊԻՍԿՈՎՈՍ ԽՐԱՑԻԼՆԱՆԻ

ԱՐԺԱՆԸՆՏԻՐ ԳԱՏՐԻԱՐՔԻ

ՍՐԲՈՅ ԱՌԱԲԵԼԱԿԱՆ ԱԹՈՒՈՅՍ ԵՐՈՒՍԱՂԷՄԻ

ՆՈՒՆԱԳԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆ՝

Պաղեստինի Պետական Աւագ Քարտուզարը ի դիմաց Պաղեստինի և Անդրլորդանանի Բարձր Գոմիսերին, կը հաղորդէր 3/11/1945 թուակիր Պաշտօնագրով թէ Նորին Վեհափառութիւն Անգլիոյ Քազարը հաճած է տալ իր արքայական ճանաչումը և հաւանութիւնը Երուսաղէմի Հայոց Պատրիարքին ընտրութեան համար և թէ արդէն իսկ ժամանած է ճանաչման արքայական հրովարտակը որուն յանձնման թուականը՝ կ'աւելցնէր պաշտօնագիրը, պիտի հաղորդէի իր ատենին ուրիշ գրութեամբ մը:

Միաբանութիւնը՝ որ իր պատրիարքն ու հայրը ունեցած ըլլալու ուրախութիւնը կ'ապրէր տարիէ մը ի վեր, խանդավառութեամբ լսեց այս աւետիսը և զուսպ ոգևորութեամբ անկամ մը ևս յայտնեց իր ուրախութիւնը Ամենապատիւ Սրբազան Պատրիարք Հօր:

Իեկտեմբեր 1 թուակիր երկրորդ պետական պաշտօնագրով Պաղեստինի Բարձր Գոմիսերը կը հրաւիրէ Սրբազան Պատրիարք Հայրը կառավարութեան տունը Հինգշաբթի 6 Իեկտեմբերին, կատարելու համար պաշտօնական յանձնումը արքայական հրովարտակին:

Երկրորդ այս պաշտօնագրով կը սկսի Ս. Աթոռէն ներս պատրաստութեան շրջան մը: Ոգևորութիւնն ու խանդավառութիւնը վերածուած է եռուզեռի մայրավանջին մէջ:

Միաբանութեան բոլոր անդամներուն՝ ծերունիին թէ երիտասարդին, բարձրատիրճան թէ հասարակ ծառայողին գէմքերուն վրայ կարելի էր կարգաւ յոյսերու և աւագոյն ծաղազայի ակնկալութեանց զբուրլած ժպիտը: Յնձութեան տօն էր կարծէք պատրաստութեան այդ քանի մը օրերը:

Ս. Աթոռոյս յարաբերական դիւանը կը դառնայ կեդրոնը այս եռուզեռին: Կը ազգաբուն հրաւիրագիրներ հայրէն ու անգլիներէն լեզուներով, կը պատրաստուին ցանկերը հրաւիրեալներու, կը կատարուին բանակցութիւններ կառավարութեան ու պատրիարքարանիս միջև, հանդիսութեանց կարգադրութիւններուն համար՝ Կ'ըլլան աշխատանքներ՝ զոհացնելու համար հայ թէ օտար յարգելի անձնաւորութիւնները, որոնք ցոյց կուտան մեծ հետաքրքրութիւն ու կը յայտնեն շեղման փոփոխութիւնները: Այս զարգացումներուն հետ յառաջ կը տարուին նաև յարգարանքի, մաքրութեանց և զարգարանքներու աշխատանքները:


Գահակալութեան օրուան վաղորդային ամէն ինչ կարգին է արգէն: Վանքի աւագ զուռը, պատրիարքարանի կրկնակ մուտքերը, Ս. Յակոբեանց Մայր Տճնարի նախազակիթի կամարները շրջանակաւ են ու զարգարանած դալար ճիւղերով, ծաղիկներով ու դրօշներով՝ Պարզուած է նաև Պատրիարքարանի վրայ անգլիական մեծ դրօշը, որ կը ծածանի խողաղ, ծալք ծալք նետելով իր շուքը օրուան հանդիսութեան:

Տօնական մեծ օրերու իր պերճանքին մէջ է նաև Եկեղեցին: Կամարներու խորհրդաստուերներուն մէջ կը պլպլտն հարիւրաւոր կանթեղներու շարաններ, ու սուրբերու պատկերներուն և խորաններուն առջև կ'աշտանակուին մոմեր, որոնք հրակէ իրենց լեզուներով կարծէք կը պատմեն ամենուն անխորի՛ր օրերու, ա՛յս օրերու քաղցրութիւններէն: Իեանիւր ծածկուած է թանկարժէք զորգերով: Պատրիարքարանի մեծ դահլիճը, իր ամենօրեայ կահաւորման մէջ յարգարան: կը սպասէ վաղուան մեծ պահին:

**Յ Ա Ն Ձ Ն Ա Ի Մ
ԱՐԳԱՅԱԿԱՆ ՀՐՈՎԱՐՑԱԿԻ**

Դանակալուծիան հանդիսութիւնները կը սկսին Պաղեստինի և Անդրյորդանանի կառավարիչի ապարանքին մէջ, արքայական հրովարտակի պաշտօնական յանձնումի աւարտութեամբ:

Նախապէս եղած կարգադրութեան կաճաճայն Դեկտեմբեր 6-ին, ժամը 12.05-ին, Ամենապատիւ Սրբազան Պատրիարք Հայրը հոգևորական և աշխարհական ներկայացուցիչներու իր շքախումբով կը մեկնի Բարձր Դոմիսերի ապարանքը, պաշտօնական զընացքով:



Ս. Պատրիարք եւ Վեմի. Բարձր Դոմիսերը Հրովարտակի ստացումէն ետք
Կառավարութեան Տան մէջ:

Ամենապատիւ Արքայան Պատրիարք Զոր
հեղեղորդներն էին, Տնօրէն Ժողովոյ եօթն
անդամները Մ. Գերշ. Տ. Սելիէ Վրդ. Տէր-
աւերեան՝ Լուսարարպետ, Գերշ. Տ. Գէորգ
Վրդ., Ճանապարհան՝ Պատրիարքական Փոխա-
պետ, Լուս. Տ. Տ. Տրդատ Վրդ., Պարզե-
կ Վրդ., Հայրիկ Վրդ., Յովհաննէս Վրդ.,
Հայկասոյ Արեղայ, Միաբանական Ընդհ.
Ժողովոյ Աստեանպետ՝ Տ. Սերովբէ Վրդ.,
Աւագ Թարգման՝ Տ. Դրիգոր Արեղայ:

Ներկայ էին նաև Մեծի Տանն կիլիկիոյ
կաթողիկոսի և Անթիլիասի Միաբանութեան
ներկայացուցիչ Գերշ. Տ. Խաչ Արքեպս.
Աջապանեան, Գերշ. Տ. Ռուբէն Արքեպս.
Մասնախան Պաղատատէն, և Նիկիոսի Թմի-
Առաջնորդ՝ Գերշ. Տ. Մամբրէ Արքեպս.
Սիրուհեմօ:

Պաղատատիկ Հայութեան կողմէ ներկայ
էին նեաեաւ ազգայինները
Կրուսաղէմի Հայոց ներկայացուցիչ-
ներն էին՝ Տոքթ. Վ. Գալպտան, Տիար Լ.
Գէորգեան, Տիար Գ. Յովհաննէսեան, Տիար
Գ. Պէնէէան:

Յուպպի ներկայացուցիչներն էին՝ Տիար
Ս. Յովհաննէս և Ս. Ծայրայեան:

Ռեզլէի ներկայացուցիչ՝ Ս. Պատուհան:
Անդրդրդանանի ներկայացուցիչ՝ Տիար
Ս. Անթիքանեան:

Ճամբան՝ հետևորդները առաջ կ'անցնին
և ընդունուելով կառավարչատան առջև,
կ'առաջնորդուին գրաւելու իրենց տեղերը:
Ապա քանի մը վայրկեաններ ետք կը
հասնի Ս. Պատրիարք Հայրը Փոխանորդ
Զոր և Լուսարարպետ Զոր ընկերակցու-
թեամբ, և ընդունուելով երկու բարձրաս-
տիճան պետական պաշտօնատարներէ, կ'ա-
ռաջնորդուին իրենց յատկացուած պատուոյ
տեղերը:

Սոյն հանդէսին ներկայ էին նաև՝
Մէհր Ե. Բ. Կորզն Տըքթ. Մ. Բ. Ե.
Մէհր ձ. ձ. Բայնուրդ, Մ. Բ.
Բրիկէտի Բ. Քօքըն, Չին. Ընդհ.
Հրամանատարին կողմէ:

Սըր Աւիլիմ ձ. Տիթսնէրաւ, Կ. Բ.,
Մ. Բ. Պաղեստինի գլխաւոր գաղտնագր:

Նյւ. Գոմգօր ձ. Գ. Մաքիլէկի, Կ. Բ.,
Ե., Դ. Տ. Օ., Պաղեստ. Օղային Ուժերու
Հրամանատար:

Անգամք Բարձր Գոմիսերի Քորձաղիբ
Ժողովոյ:

Աւագ Բարտողար Պր. ձ. Վ. Ու. Շօ,
Կ. Մ. Բ.

Եւլմտեաց Բարտողար Պր. Բ. Աքօթ,
Կ. Մ. Բ.

Երուսաղէմի Շրջ. Կառավարիչ Պր. ձ.
Չ. Չ. Պուլօք, Օ. Բ. Ե.

Ելմտից Խորհրդական Պր. ձ. Աւալէ,
Կ. Մ. Բ., Կ. Բ. Ե.

Կարգադրիչ Պաշտօնատարք.
Պր. Ե. Ա. Հիլիթե, Շրջ. Գեր. Կառա-

վարիչ:
Պր. Գ. Ս. Թօմսըն, Օք. Բարտողար:
Պր. Ա. ձ. Մանթուրա, Մ. Բ. Ե.

Ժամը 12.30-ին բեմին վրայ կ'երեւի
Պաղեստինի և Անդրդրդանանի Բարձր Գո-
միսեր Սըր Ալէն Քընիլզլմ, շրջապատ-
ուած իր թիկնապալաներով, և կը կարգայ
Նորին Ամենապատուութեան իր անձնական
ուղերձը և ապա Արքայական Հրովարտակը:

Address by His Excellency
on 6th December

Your Beatitude,

It is my honour today formally to present
to Your Beatitude, by command of His Ma-
jesty the King, the High Berat, signifying His
Majesty's Royal Recognition and Approval of
your election as Armenian Patriarch of Jeru-
salem.

It is a duty which I am most happy to
perform. Your Beatitude's election, on the
much regretted decease of His Beatitude the
late Patriarch Mesrob Nishanian of blessed
memory, elevates to the Patriarchal Throne
of St. James one who already stands high in
the respect and affection of all. You enter this
high and historic office a worthy successor to
that long tradition of eminent piety and learn-
ing, so faithfully handed down for centuries
by the heads of your Church. In India, in
your travels throughout the Far East and in
the years you passed here in Jerusalem you
have garnered a width and profundity of ex-
perience which, the Armenian Community,
whose lay and ecclesiastical representatives are
present today, has justly learned to prize.
That these qualities should now be invested
with the dignity and the authority of the Pat-
riarchal Office is a happy augury for the days

to come. Your guidance in the years during which the physical and spiritual ravages of war have to be repaired is a high responsibility. The loyal friendship for Great Britain which the Armenian People and Your Beatitude in person have so constantly manifested is an assurance that in the problems we face in this country, we shall go forward with the support and cooperation of Your Beatitude and the Armenian Community in Palestine.

I offer to you my warm personal congratulations, and those of the civil and military authorities in Palestine, whose representatives are present today to add their welcome to mine. May God grant you many years in the exercise of your high vocation, years of happiness and health, crowned, with success.

I will now read the Royal Commission of Appointment, dated the 15th October 1945.

ROYAL-SEAL

Dated 15th October 1945.

GEORGE R. I.

GEORGE THE SIXTH, by the Grace of God of Great Britain, Ireland and the British Dominions beyond the Seas King, Defender of the Faith, Emperor of India: To all to whom these presents shall come, Greeting.

WHEREAS the Armenian Patriarchate of Jerusalem being lately vacant by the death of His Beatitude Mesrob Nishanian, the Very Reverend Father Guregh Der Mashdotz Israelian, Grand Sacristan of the Patriarchate, has been duly elected by resolution of the General Assembly of the Armenian Congregation, sitting at Jerusalem on Thursday, the nineteenth day of October, and Friday the twentieth day of October, 1944, to be Patriarch in his stead and to exercise the ancient rights and functions of that office.

WE, accepting of such Election do, by these presents signify Our Royal Recognition and Approval of the appointment of the said Reverend Father now the Most Reverend Archbishop Guregh Der Mashdotz Israelian to the office aforesaid, and confirm him in the exercise of the said rights and functions and do hereby invest him with all the rights, powers, jurisdictions, privileges and immunities, which are by law appurtenant to the said office, or are by ancient custom or practice held and enjoyed in conjunction therewith.

Given at Our Court at Saint James's this Fifteenth day of October, 1945, in the Ninth Year of Our Reign.

By His Majesty's Command,

G. H. HALL

Ապա Միաբանական Ընդհ. Ժողովոյ Առեւնապետ, Հոգ. Տ. Սերոբէ Վրզ. Մաւնուկեան կարգաց Ուղերձին և Հրովարտակին հայերէն թարգմանութիւնները.

Թ Ա Ր Գ Մ Ա Ն Ո Ւ Թ Ի Ն
ՌԱՐՁԻ ԳՈՄԻՍՅՈՒՆ ՈՒՂԵՐՁԻՆ

Ձերդ Ամենապատուօրին,

Ինձի համար պատիւ մըն է այսօր, պատեօնապէս Ձերդ Ամենապատուօրեան յանձնել, Նորին Վեհափառութիւն, բազումօրին հրամանով, այն բարձր հրովարտակի որ կը յայտնէ Նորին Վեհափառութեան արքայական հանաչուժը եւ հաւանութիւնը Ձեր Երուսաղէմի Հայոց Պատրիարքական ընթուրեան:

Ասիկա պարտականութիւն մըն է զոր մեծ ուրախութեամբ կը կատարեմ: Ձերդ Ամենապատուօրեան ընտրութիւնը բարեխիտասակ հանգուցեալ Մեսրոպ Պատրիարք Եւանջեանի Ողբալի մահուրէնէ ետք, Ս. Յակոբեանց Պատրիարքական գանձուն վրայ կը բարձրացնէ մէկը որ արդէն գրուած է բոլորին բարձր յարգանքն ու սէրը: Ի՞նչ կը ձեռնարկեմ այս վեճն եւ պատական պատեօնին իբր արժանի յաջորդը այն խոր բարեպատեօրեան եւ գրպութեան որ տեսական աւանդութեամբ մը, դարերու ընթացքին, հաւատարմօրէն փախանցուած է Ձեր նկեղեցւոյ Պետեան միջոցաւ:

Հնդկասանի, եւ Մայրագոյն Արեւելի Ձեր համբողջութիւններու միջոցին եւ Երուսաղէմի Ձեր բնակութեան օրջանին, դու՛

ձեռք բերած եմ լայն եւ խոր փորձառութիւն մը զոր Հայ համայնքը, որուն աշխարհական եւ եկեղեցական ներկայացուցիչները այսօր հոս ներկայ են, գնահատած են իրաւամբ, այժմ այդ յատկութիւններուն վրայ Պատրիարքական պատեօնին հմայքին աւ հեղինակութեան աւելնալը ապագայի երջանիկ երաւիսիք մըն է: Ձերդ Ամենապատուօրինը, իբրեւ առաջնօրդ, բարձր պատասխանատուութիւն մը ունի, յառաջիկայ տարիներու ընթացքին, պատերազմին պատեօնած Ֆիզիական եւ հոգեւոր վնասներուն զարմանովին մէջ: Այն հաւատարիմ բարեկամութիւնը զոր Հայ ժողովուրդը եւ Ձեր Ամենապատուօրինը անձամբ տարուակ ցոյց տուած են (Ի՞նչն Բիթսանիոյ նկատմամբ, երաւիսիք մըն է որ այս երկրին մեր դիմագրւելիք խնդիրներու լուծման մէջ, պիտի ունենան Ձերդ Ամենապատուօրեան եւ Պաղտեսիմի Հայ համայնքին օժանդակութիւնն ու զորակցութիւնը):

Ձերդ Ամենապատուօրեան կը մատուցանեմ ջերմ ընդհանրութիւնները իմ, ինչպէս նաեւ Պաղտեսիմի Քաղաքային եւ Զինուորական Իշխանութեանց, որոնց ներկայացուցիչները այսօր ներկայ են այսեղ միացնելու իրենց բարեմաղթութիւնները իմ բարեմաղթութիւններու: Քոյ Աստուած պարգեւէ Ձեր Ամենապատուօրեան երկար տարիներ իրականացնելու Ձեր բարձր կոչումը: Տարիներ երջանկութեան եւ առողջութեան, յաջողութեամբ պսակուած:

Այժմ պիտի կարգամ 15 Հոկտեմբեր 1945 քուարտը Արքայական Հաստատութեան Հրովարտակը:

Թ Ա Ր Գ Մ Ա Ն Ո Ւ Թ Ի Ն ԱՐՔԱՅԱԿԱՆ ՀՐՈՎԱՐՏԱԿԻՆ

ԿՆԻՔ ԱՐՔԱՅԱԿԱՆ

15 Հոկտեմբեր 1945

ՃՈՐՃ ԹԱԳԱՒՈՐ ԿԱՅՍՐ

ՃՈՐՃ ՎԵՑԵՐՈՐԴ, ընդհին Աստուծոյ Քաղաւոր Մեծն Բիթսանիոյ, Իրլանտայի եւ Անգլ-ժովեան Անգլիական Իշխանապետութեանց, Պատեօնական Հաւատայ, Կայր Հնդկասանի, ամէն անոնց որոնց պիտի հասնի ներկայ գիշու, ողջոյն:

Նկատելով որ Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան Աքոռը Ամենապատեօն Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Եւանջեանի վախճանումովը վերջերս քափօր

մնացած լինելով, Գերայասի Տ. Կիրեղ Մ. Վրդ. Տէր Մացոց Իսրայէլեան, Պատրիարքոսեան Լուսաւորապետը, 1944 Տարւոյ Հոկտեմբեր 19-ի Հինգշաբթի եւ Հոկտեմբեր 20-ի Ուրբաթի օրերուն յերուսաղէմ ի նիստ գումարուած Հայոց Միաբանութեան Ընդհանուր Ժողովին որոշումովը անոր տեղը օրինաւորապէս Պատրիարք ընտրուած է, ի գործ դնելու այդ պատճառովն վաղեմի իրաւունքները եւ պարտականութիւնները .

Մենք, ընդունելով այդ ընտրութիւնը, այսու գրութեամբ, կը յայտնենք Մեր Արեայական Ճանաչումը եւ Հաւանութիւնը ի մասին յիշեալ Գերայասի Տօր այժմ Ամենապատիւ Տ. Կիրեղ Արեպիսկոպոս Տէր Մացոց Իսրայէլեանի այս պատճառովն կոչուելուն, եւ հաստատելով կ'արձանենք զինքը կիրարկելու վերոյիշեալ իրաւունքները եւ իր պատճառովն յասուկ պարտականութիւնները, եւ կը ընտրենք իրեն այն բոլոր իրաւունքները, իշխանութիւնները, իրաւաստութիւնները, առանձնաճանաչումները եւ ապահարկութիւնները որոնք օրէնքով այդ պատճառովն կը պահպանին, եւ կամ վաղեմի սովորութեամբ եւ կամ կիրառութեամբ գործնականապէս ի գորու են եւ կը վայելուին յարակցութեամբ այդ պատճառովն :

Տուեալ Աշխն ձէյմս-ի Մեր Արեւելիկին մէջ ի 15-ն Հոկտեմբերի 1945 ամի, Մեր Թագաւորութեան իններորդ տարին :

Նորին Վեհափառութեան Հրամանաւ

Ճ. Հ. ՀՈԼ

Հրովարտակի հայերէն թարգմանութեան ընթերցումէն հոգք, Նորին Վեհափառութիւն Բարձր Գոմիտերը Ամեն. Ս. Գառիբարք Տօր. յանձնեց պաշտօնապէս Հրովարտակը, գրուած ծիրանեգոյն ու մետաքսեայ քսակի մը մէջ, և ապա շնորհաւորեց զինքը: Ի պատասխան, Ս. Գառիբարք Հայրը կարգաց իր ուղերձը հաբերէնով, որուն անգլիերէն թարգմանութիւնը կարդացուեցաւ Հոգ. Տ. Սերովբէ Վրդ. -ի կողմէ:

ՈՒՂՍՔԸ ԱՄՆՆ. Ս. ՊԱՏՐԻԱՐԿ ԸՕՐ

Վեհափառ Տէր,

Նորին յարգանքով կ'ընդունիմք Ձեր Վեհափառութեան ձեռնէն, Արեայական այս բարձր հրովարտակը, որով մեր սիրեցեալ Վեհապետը, Նորին Կայսերական Վեհափառութիւն Գեորգ Վեցեորդ բարեհաճած է յայտնել իր Արեայական հանձնարարին ու հաւանութիւնը մեր Յուսադեմի Հայոց Պատրիարք ընտրուելուն առթիւ, հաստատելով գործադրութիւնը այդ պատճառովն իրաւունքներուն եւ առանձնաճանաչումներուն, եւ ընտրելով

մեզի բոլոր իրաւունքները, իշխանութիւնները, իրաւաստութիւնները, առանձնաճանաչումները եւ ապահարկութիւնները որոնք օրէնքով այդ պատճառովն կը պահպանին եւ կամ վաղեմի սովորութեամբ եւ կամ կիրառութեամբ գործնականապէս ի գորու են եւ կը վայելուին յարակցութեամբ այդ պատճառովն :

Այս հանգիստաւոր պահուն կը խնդրենք Ձերդ Վեհափառութենէն, ներկայացնել մեր առանձնաճանաչումները, եւ հաւաստիմ հպատակութեան հաւաստիք, Նորին Կայսերական Վեհափառութեան: Թող Ամենակալ Աստուած, Աբարիչ եւ ինձանոյ Տիեզերաց, օրհնէ Նորին Կայսերական Վեհափառութիւնը, մեր սիրեցեալ Վեհապետը, Շնորհափառ Պապուհիկին, զանձառանց Նորապետը Երազմանը: Թող, Աստուած իր առատ սպասարկութեամբ լցնէ զանոնք իր Սուրբ Հոգիով, ճոխացնէ զանոնք իր երկնային ընտրեցեալով, եւ պարգևէ անոնց երջանկալիութիւն: Կ'արթննէ Էսթէ ու Նորին Կայսերական Վեհափառութիւնը երկար ա-

մտ. բազումոտե իր հայերու պանծալի Գահուն վրայ՝ խաղաղութեամբ եւ բարգաւաճութեամբ, եւ վայելի միտ սերն ու հաւատարմական նուիրումը, բոլոր ազգերուն եւ ժողովուրդներուն որոնք կը գնահտին Բրիտանական դրօշին հովանիին ներքեւ:

Որպէս Պատերազմի Ստաւադէմի եւ պահապան Սուրբ Տեղեաց, մեր հոգեւոր եւ կրօնական իրաւասութեամբ զօր ունիք Պաղեստինի եւ Անգլո-Յորդանանի մէջ բնակող Հայերուն վրայ, Մենք, Սբոց Յակոբեանց Միաբանութեան գործակալութեամբ, հաւատարմօրէն պիտի նկատենք շաւիղին մեր երանաւեանի նախնաց, որոնք սիրած եւ ծառայած են Ս. Սեկրին եւ պահպանած անոր բոլոր նուիրական եւ պատմական յիշատակները, որոնք այնչափ կարեւոր եւ բանկարին եղած են բոլոր սերունդներուն իբրեւ տեսանելի վկաներ. Ա. Դրբի բովանդակութեամբ: Պիտի չխնայենք ոչ մէկ զոհողութիւն՝ պահպանելու եւ պատշաճանելու զանոնք հաւատարմօրէն: Մեր ջանկէր պիտի չխնայենք նաեւ՝ մեր զաւակներու կրօնական եւ կրթական յառադիրութեան համար քե ի Պաղեստին եւ քե յԱնգլո-Յորդանան, ուր Անգլիական գրաւումէն ի վեր ապրած են խաղաղութեամբ եւ եղբայրական համբարձեալութեամբ բոլոր ժողովուրդներու հետ, եւ նախնայած են որպէս օրինակական եւ աշխատօր բարակացիներ:

Մեր ժողովուրդի մասին խօսած ասեմ կը փափակիք կրկնել ինչ որ քուած է նման առիթով մը ասէ առայ:

27 Սեպտեմբեր 1939-ին Նորին Վսեմութիւն Սրբ. Հերլոյ ՄաքՄալքը, իր ողունքի խօսքին մէջ, ուղղուած մեր երջանկալիշատակ նախորդին Մեքոպ Պատերազմ Նճանեանի. քաւ, «Սրկար ժամանակներ ի վեր քարեկամական յարաբերութիւններ գոյութիւն ունեցած են Մեմն Բրիտանիոյ եւ Հայ ժողովուրդին միջեւ, եւ՝ զիտմ քե՛ կրնամ վստահիլ ձեր Ամենապատուութեան եւ Պաղեստինի Հայ հասարակութեան հաւատարմաբան պաշկոյութեան; այս սպանապալից օրերուն»: Ռում Պատերազմ կը պատասխանէ այսպէս. «Այս դժուարին եւ սպանապալից օրերուն կ'ապահովենք ձեր վսեմութիւնը որ զուր պիտի ունենա՞ որչ միայն Պաղեստինի այլ նաեւ Բրիտանական դրօշին շակ ապրող բոլոր Հայերուն հաւատարմական նուիրումը»:

Այսօր, այս առիթը, այդ սպանապաններէն եւ ղոճարութիւններէն վերջ որոնք յանգեցան վիթխարի եւ աննախընթաց զոհողութիւններու եւ աւերներու, մեզ կիցնայ վկայ համարիւնալու մեր նախորդի հաւատարմութեան եւ կրօնական գոհունակութեան; զաս աւելի մեծ չափով՝ նախ ինչ որ ինք կրնար մայրաստեայը, ուրովնեւ ոչ միայն Բրիտանական դրօշին շակ՝ այլ ամբողջ աշխարհի մէջ ապրող Հայերը նուիրուեցան դաճակիցներու դասին, իրենց բուական ուժը գերազանցող չափով մը, եւ այս միայն իրենց ազգին ամբողջութեան մէկ ետորդին փնացումէն 25 արի ետ, — առային մեծ պատերազմի ընթացին, Դաճակիցներու նկատմամբ իրենց ունեցած համարութեան պատճառաւ: Այսպէս ապացուցին անոնք, բոլոր ժամանակներու հայր, իրենց հաւատարմութիւնը, պատուութեան եւ արդարութեան հանդէպ. եւ այդ հաստատու հաւատով անոնք պիտի աշխատեն այն իսկական եւ արդար խաղաղութեան համար որ կոչուած է առաջնորդելու մարդկային ցեղը իր օրինաւոր ձգտումներու իրագործման, այն որպար խաղաղութեան՝ որ միայն կրնայ պատուել ու նուիրագործել մեր սիրեցեալ եւ փառապանծ նահատակներուն յիշատակը:

Յետ այսու մեր ամենուս կարգախօսը պիտի է ըլլայ **ԽԱՂԱՂԱՅԻՒՆ, ԱՐԴՈՐ ԽԱՂԱՂԱՅԻՒՆ, ՏԵՆԱԿԱՆ ԽԱՂԱՂԱՅԻՒՆ:**

Հեծեալաբար, այս առիթով, մեր դեռանւեանի եւ հոգեմտեանի եկեղեցականներու եւ պատուական ժողովրդին կողմէ կը վստահապարտենք ձեր վսեմութիւնը քե՛ զուր պիտի ունենան մեր անվերապան օժանդակութիւնն ու գործակցութիւնը հաստատելու այդ խաղաղութիւնը եւ դարմանելու: պատերազմի աւերները մեր երկիրներուն մէջ:

Ձեր վսեմութեան ժամանակը այս երկրին մէջ կը զուգարիկ մեր Տիրոջ Մենդեան Յիսնակապ օրջանին եւ մենք կը նայինք ձեր վրայ իբր այդ խաղաղութեան հետօտակին որ իս վրայ կը կրէ Բրիտանական առաջնութեան զրահը, հոյակապ մեծագործութիւններու շողողուն վկայութիւններով զարդարուն: Բոլոր խաղաղասեր ժողովուրդներու սրբերը ձեր հետ են, եւ մենք կ'աղօթենք որ Ամենակարող Աստուած բազմապատի իր օրհնութիւնները ձեր վսեմութեան կեանքին վրայ եւ ձեր պետական, բարակային եւ գիւնուրական բոլոր արժանապարգ պատճանա:

ցարենրան պարզեւ կարողութիւն, որպէս զի անոնց եռանդուն աշխատանքներով Ձեր վանկութեան խմաստն ղեկավարութեամբ մեք այս Ս. Յիկիր յաւառչիմեք եւ բարգաւանի խաղաղութեան մեք եւ՝ արժեցնեք իր նուիրական՝ անունը յեք այսու եւս, դաւաճալով իսկական կեդրոնը եւ նուիրական օճակը կրօնական յայնութեանը, ներումներու եւ բարեպատեօն կեանքի:

Եւս երախտագրեօն կը զգանք Ձեր վանկութեան այն ազնիւ խօսքերուն համար զորս ուղղեցիք մեզի: Կ'ապանովցնենք Ձեզ քի մեմք զանոնք պիտի ընդունինք մեք արեւն եւ ճուղիք մեք ու պիտի ջանամք լաւագոյն ձեւով իրականացնել եւ կատարել մեք պարտականութիւնները օճարիմեք Աստուծոյ մեք երկնաւոր Հօր, որուն փառք եւ պատիւ այժմ եւ յաւիտեան:

Պատրիարքան Հայոց, Երուսաղիմ
6 Դեկտեմբեր, 1945

Հրովարտակի յանձման արարողութեան աւարտին, հայ և օտար քոյրը հրահրեալները առաջնորդեցան ընդունելութեան արհաւիրք, ուր հիւրերը մի ան մի ներկայացուցան անին. Սրբազան Պատրիարք Հօր և Բարձր Գոծիսերին, Հիւրասիրութեան ու մեծարանքի այս զործողութիւնէն ետք, Ամեն. Ս. Պատրիարք Հայրը հրածեշտ առնելով Բարձր Գոծիսերէն, դարձաւ վանք իր կետեւորդներով:

Ինչպէս թիւնը ժողովուրդին, ժառանգաւորաց աշակերտներ ու Միաբանութիւն վանքի աւագ զբան առջև կը սպասէին նորին Ամենապատուութեան ժամանակին. հասաւ ան ժամը 1:30-ին, ներկաներու խնայեալաւ ծափերով և թափօրով առաջնորդեցաւ Պատրիարքարանի Դահլիճը և բազմեցաւ իր Գահը: Ժառանգաւոր աշակերտներ՝ առնելով Սրբազանին օրհնութիւնն ա՛ջը մեկնեցան. իսկ Միաբանութիւնը ու աշխարհական ներկայացուցիչները պատասխանեցան ան խնջին Սրբազան Պատրիարք Հօր արեւատութեան, Ս. Աթոռոյ պայծառութեան, Եկեղեցւոյ հաստատութեան և մեր սիրելի կարգիւնքին համար: Ամեն. Սրբազան Պատրիարք Հայրը բարեպաշտութիւններ խնջեցուց նաև Անգլիոյ Վեհ. Թագաւորականք արեւատու-

թեան և աշխարհի խաղաղութեան համար: Միկնեցան ներկաները Սրբազան Հօր աջը համբուրելէ հետքը:

Գ Ա Ա Կ Ա Ն Ա Լ Ո Ռ Օ Ծ Ա Ն Հ Ա Ն Դ Է Ս Ը
Ս. ՅԱԿՈԲԱՆԵՆ ԵՍԱՃԱՐԻՆ ՄԷՋ

Նոյն օր՝ յեւ-միջօրէի ժամը 2-ին, ժողովուրդը արդէն իսկ խոնուած է Մայր Տաճարի գաւիթին և բակին մէջ: Քաղաքիս մարմնամարզական միութիւններէն՝ Բարեւորացի, Հ. Յ. Մ. Ի և Հ. Մ. Ը. Մ. Ի սկսուածական երեք խումբերը կը հսկեն կարգապահութեան: Աւագ թարգման Հօր Տ. Գրիգոր Արք. Ոսկանեան՝ իր հետ ունենալով Ս. Աթոռոյ աշխարհական պաշտօններէն մի քանին, կը դիմաւորէ ժամանող բարձրաստիճան օտար հրահրեալները ու կ'առաջնորդէ իրենց յատկացուած տեղերը: Ժամը ճիշտ երեքին լեցուն է արդէն Ս. Յակոբանց Մայր Տաճարը: Հողեւոր պետեր ու ներկայացուցիչներ տեղաւորուած են ձախակողմեան դասուն մէջ. իսկ կառավարական բարձրաստիճան պաշտօնատարներ և հիւպատոսներ՝ ստեաներ: Եկեղեցւոյ նաւը և երկու թեկերը բռնուած է կտաւքերը հաւատացեալներու բազմութենէն, ու կը յորդի մինչև արտաքին գաւիթ և մինչև Եկեղեցւոյ բակը:

Վերջ Պատրիարքարանի Դահլիճին մէջ արդէն պատրաստ է եկեղեցական թափօրը: Պատրիարքական ճոխ իր զգեստաւորման մէջ է Ամենապատու Սրբազան Պատրիարք Հայրը՝ ու կը զլխաւորէ թափօրը: Իր աջին ու ձախին՝ զգեստաւորուած կը տեսնուին նոյնպէս Գերշ. Տ. Տ. Առք, Ուրբէն և Մամբրէ Սրբազան Արքեպիսկոպոսները, որոնք փութացած էին մասնաւորապէս Գահակալութեան խոյն հանդիսութեանց բերելու իրենց ներկայութիւնը ինչպէս նաև ժողովուրդին խնդակցութիւնները: Գերաշնորհ Արքեպիսկոպոսներուն կը յաջորդեն շարքերը Ս. Աթոռոյ Միաբան վարդապետներու, տիրացուներու եւ ժառանգաւորաց վարժարանի երգեցիկ խումբին, բոլորն ալ ներսնալու շարժաններու և շապիկներու մէջ միածեւ գեղեցկացած: Ժամը երեքին, Պատրիարքարանի կամբներուն տակ կը

ենչէ «Հրաշափառը ու թափօրը անոր ըրթմովը ծանրօրէն կ'իջնէ Եկեղեցի: Հոծ բազմութիւն, դրափութեամբ պայծառացած աչքեր, նրբեմն արդունքները ժամիկ ներու, որոնք սա պահուն կասկածէ դուրս է թէ ինքզինքնին չեն, փոխադրուած են ուրիշ աշխարհներ, նայ հողի ու հայ հողի աշխարհները...: Սրտոց Յակոբեանց Մայր Տանարէն ներս՝ թափօրը կ'ուղղուի Սուրբ Գրիգորի մատուռը: Հրաշափառն կը յաջորդէ հոս մը կեն յեւրեանն Արզուց Որոտու մահ շարահանը, մինչ Սրբազան Պատրիարք Հայրը կը կատարէ ինկարկութեան արարողութիւնը և Եկեղեցի մուտքի իր ուխտը Ս. Գրիգորի մատրան ժէշ: Ազա թափօրը կ'առաջնորդուի Մայր Խորանի աջակողմեան դասը, երգելով Ուրախ լիւր շարահանը:

Հոս, հանդիսացեալ Սրբազան Պատրիարք Հայրը արտասանելէ իսկ սկերտիս իջէ ևս այք ասէին ցիս ի տուն Տեանն երթիցուք մեք» Եկեղեցի մուտքի աղմուք՝ յարակից քարոզով ու աղօթքով, կը բարձրանայ Աւագ Խորանի թեմը՝ առաջնորդուած Գեղաշնորհ Սրբազաններէ և Միաբան վարդապետներէ: Լուսնորհ Տ. Սերոբէ վրդ. Մանուկեան կը կարգայ Արքայական Էրու վարտահի անդիներէն ընդդիմէ իսկ Լուսն. Տ. Հայրիկ վրդ. Ասլանեան նային հայեւրէն թարգմանութիւնը: Իկա՛ս Գերշ. Տ. Եղիշէ վրդ. Տէրտէրեան, Ս. Աթոռայ Լուսարարացեալ Հայրը, կը խօսի հետեւեալը իրեն ուղերձ, զգացումով ստորեւ և յուզումով նփուն՝ ձայնով մը, որ միշտ իբր է այս կարգի պարագաներուն:



Սօսը բարձրասիճան հիւրերը իրենց յասկացուած սեղերուն մէջ:

Ո Ւ Ղ Ե Ր Տ

ԳԵՐ. Յ. ԵՂՆԵՆ ԿՐԻ. ՏԵՐՏԵՐԵԱՆԻ

Ամենապատիւ Սրբազան Պատրիարք Հայր, Հասկնալի յուզումով մքն է որ, յանուն այս դարաւոր Արոռի Միաբանութեան եւ անոր ետեւը կեցող ժողովուրդին, կ'աղաչեմ այս պահը որ Ձերն է եւ Ձեզմով այս Հաս.

ասուքեան եւ Ազգին: Այդ յուզումը ասկայն աւելի կը սասկանայ, այսինքն կը ժողոտու մայ իմ մէջ, երբ կը մտածեմ որ այս տպիկն իսկ՝ Ս. Յակոբի գարաւար Արոռը պատանող սուգի օտը կը վերեայ լսանին Ձերդ Ամեն. աս տրպես օրինաւոր օտը եւ օրհանաւոր փնայ, կուզայ ուրախութեամբ լեցնելու ինչպէս սիրեալ՝ անպէս ալ Արոռին պարագայէ:

գին Ազգան հմ քե այս պանին նաւարում
ներում լայն հազարումը կը կասարուի այս
սրբազան սանձոր լեցնող մեր ժողովարդի
խորազգութեան հետ մտերմութեամբ Աստուծոյ
հովանիներ են՝ որով դիտել չեն բացատրուի,
յուզումներ են՝ որով չեն վերաուձուի, վասն
զի՞ պահը վեր է մեզից, ու կը վերաուձուի
մեզի մեր պատմութեան դարաւոր խոր
հետքերը։

Ուրի ժողովուրդներ՝ իրենց արեանք
օժտմանով, բերեալ այցուն այս կտրոցի
բարձրագոյն յուզումներէ մենց այդ յուզումը,
աբացումը, քանի՞ դար է փոխադրած ենք
մեր արբազան Տուններէ ներս, անոր գանձ-
կային վտայ դնելով մեր բովանդակ ապրում-
ներուն գումարը, երբ առաջնորդած ենք
զանոնք իրենց գանձերէն։

Տեղը էլ հոս Սրբազան Հայր խօսելու
արժանիքներէն, մեր ետին կայ մեր հաւորդ
դարը, անտեսանելիք նախնային, բոլորա-
նուէր սպասին Ս. Արքայ, խնամարկագոյն
պատկոճներէն մինչեւ բարձրագոյնը։ Քա-
նազդ դար, սակաւագոյն պարտաւր։ Վյս
սխառակն վերելին հեղինակը մեր արժանիքն
է Սրբազան Հայր։ Իր սուտոցիչ, կրական
վարիչ, արտաին յարաբերութեանց մարդ,
եւ յուստարարպետ՝ փառաւորած էք մեր
տեմբը եւ փառաւորուած անով։

Սասն զոր էր ինք ետ գիտի մատուցանել
մեր օրհնուած մեղքներէն, վասն եմ քե իր
մեջ կը պանկ հոգիները, յոյզերը, երազները
բարձր անոց, որով դարուք ի դարս առին
զայն նոյնքան օրհնուած իրենց մասներուն
մեջ, իւրաքանչիւրը իր սեռէն, իր նուիրու-
մէն իր կրակներէն բան մը դնելով այդ խոր-
հրդաւոր մակարին։

Սուտարդիմ Արքայ իր ժողովուրդին
պէտ անցեր է հուշէն եւ սուրէն եւ հասեր
նոր ժամանակներու սեմին; շնորհիւ այս
գաւազանին մեծիմաստ՝ հին բառով եռամեծ
ներերուն։

Կը յանձնեմ զայն մեզի դողողակն ինչ-
պէտ յուսապասար, քե անկէ պիտի ըլլայ
ժողովեալ գաւազանը Ահարոնի; ուրիկ բա-
քիչ օրհնեմ եւ սեք միայն պիտի նառա-
զայրէ այդ անձուն այնքան կարօտ մեր ժո-
ղովուրդի բոլոր շարժումներէն։

Սեպտեմբերի վարկեանէն իսկ՝ Սրբազան Հայր
դուք կը մեզի Հայաստանեայց Սեղանոյ
ամբողջ փառքին, կարմիր գեղեցիկութիւն-

ներուն եւ անբաւում կանանց յոյսին աս-
ուածային անպնդանիին մեջ;

Արքայ Միաբանութիւնը եւ ժողովուրդը
ասուածային նայուածին օտի իրարու կ'ըն-
ծայալին։

Լեզուներն եւ խորհուրդի պան է, զգաց-
ման համբաներ կը ներման եւ բառերը կը
զադրին իրենց կեդրէն։

Սրբազան Հայր, մեզ կը յանձնենք մեր
նահատարին որ նահատարին է Հայաստան-
եայց Սեղանոյ։ Ս. Արքայ պատգամն ա-
ռաքեալներուն բարեխօսութիւնը եւ աս-
ուածային օրհնութիւնը կը հայցենք մեզի։

Խորին երեսնադարեան այս առիթ
Բրիտանական մեծագոր Կառավարութեան,
Նորին Վեհափառութիւն Քաղաւոր-Կայսր,
Նորին Վեհափառ Պաղեստինի Բարձր Դո-
միսեր Սր Ալին Քըննցըմի եւ Պաղեստինի
Կառավարութեան բոլոր արժանապարզ պաշ-
տոնիք, Ս. Արքայ նկատմամբ իրենց ի գործ
դրած բարի ջանքերուն եւ համակրայից վե-
րաբերման համար։

Այժմ կը հրակիւնեն յարգանքով մեր Ամե-
նապատմութիւնը, կատարել ճնարդի իր կա-
նոնական ուխտը Ս. Սեղանի առջեւ։

Ուղերձի ընթացքին՝ երբ կ'ըսէք Լուս-
սարտապետ Հայրը. «Կը յանձնեմ Աստուծոյ
մեզի զողողակն, ու թող ըլլայ անկէպ
ձաղկեալ գաւազանը Ահարոնի ուրիկ բարիք,
օրհնեմք ու սեք միայն նառազայրէ...»
Կը յանձնեմ Պարտաբազան իշխանութիւնը
խորհրդանշող Յուպը (Աստ)։ Ուղերձէն
հոգ Սրբազան Պարտաբազ Հայրը Ռորա-
նին առիկ ծնկաւոր, զլիարաց, կարտա-
սանէ իր Ռիսար ծանր ու նանդաւոր։

Ո Ւ Ն Տ

Պատասխան եւ ուխտն առաջի
Ասուծոյն եւ առաջի Մբոյ Սեղանոյս,
Ողին մօտ եւ հաւատարմութեամբ
հսկել զորժադրութեան կարգաց եւ կա-
նոնաց եւ աւանդութեանց Միաբանու-
թեան Առաքելական Արքայ Սրբոց
Յակոբեանց։

Ուխտն լինել հաւատարիմ Ազգիս
եւ Հայրապետական վերին իշխանու-
թեան Ամենայն Հայոց։

Նաև ուխտեմ կալ մնալ հաւասարիմ հպատակ Օգոստոսիառ վեհապետին եւ իմաստուն եւ արդարաւէր կառավարութեան Մեծին Բիհսանիոյ:

Ընկալցի զուխս մեր եւ զգործս ձեռաց մերց ուղիղ արացել ի մեզ Տէր եւ զգործս ձեռաց մերոց յաշոդեցտ մեզ, Ամէն:

Ուխտի արտասանութենէն ետք, Գեղը Տ. Տ. Պաղ, Ռուբէն եւ Մամբրէ Սրբազանները՝ կը բոլորուն ծնկալոց Պատրիարքի չորս ու դրամ իրենց ձեռքերը անոր զըլխին, միաբերան կ'արտասանեն «Պահպանիչը եւ Աստուածային օրհնութիւն եւ օժանդակութիւն կը հայցեն Գահակալին համար: Ապա Ս. Պատրիարք Հայրը ոտքի՝ դարձած իր ժողովուրդին, կ'ընէ իր ուխտի խօսքը:

ՈՒՒՅՑ ԳԵՐԱԶԸ

ՍՄԵՆ. Ս. ՊԱՏՐԻԱՐԿ ԼՕՐ

Այս նուիրական յարկին տակ, Աստուծոյ Տան մէջ եւ Անոր առջեւ, հպատակելով Անոր կամին, բացարձակ անձնասուրբամբ Կատարեցինք այն սրբազան ուխտը որ կապուած է Սրբոց Յակոբեանց Առաքելական Աբրահիմ հետ: Հպատակելով Աստուծոյ կամին կատարած եղամք սրբազան պատրաստութիւնը մեր պատենին, իբրեւ մէկը որ զինուորագրուած է Աստուծոյ ծառայութեան: Պատարելով մեր ուխտը, Աստուծոյ անուճով, կենձ եղամք մեր կամն ու կեանքը անոր անուճով, ղեկելով զանոնք եւ այն իբխանութիւնը որ մեզի յանձնուած է, Անոր հրամանին ներքոյ: Կը հաւատանք թէ այդ կեանքն ու իբխանութիւնը պիտի յաջողին այնչափ որչափ անոնք համամայն զգումին Աստուծոյ կամին եւ առաջնորդութեան: Աստուծոյ կամին եւ առաջնորդութեան ինչպէս յայտնուած է Սուրբ Գրոց մէջ, Անտարանին մէջ, Նիկիեցոյ կրօնական եւ բարոյական օրհնաց եւ կանոններուն մէջ եւ որ կը յայտնուին իր նախախնամական ճօրիւնութեանց մէջ բոլորով իր յաւիտեական եւ անսամման իմաստութեան, բարութեան եւ սէրին: Այդ պիտի ըլլայ մեր բնութեամբ, մեր պատենին եւ մեր իբխանութեան վերաբեր-

մամբ բնութեանով կը յաղելով այն սկզբունքը որ Պօղոս Առաքելաբնութեան մէջ կը կանոնադրուի երբ կ'ըսէ. «Անեմայն անձն որ ընդ իբխանութեանց իցի ի հնազանդութեան կայցի, քանզի ոչ ուզեմք ի իբխանութեան երկ ոչ յԱստուծոյ, եւ ուր ենք, յԱստուծոյ կարգեալ ենք: Այսուհետեւ որ հակառակ կալ իբխանութեանց, Աստուծոյ հրամանին հակառակ կալ եւ որք հակառակ կալ անձանց դատաստան ընդունին»:

Այդ պիտի խառնեզանեկ Սուրբ Աբրահայ հովուական այն գաւազանը զոր դարեւ ատուակ փառաւորած են եւ ծաղիկեղցած մեր երջանկայիշեասակ նախորդները եւ որ այսօր կը դուրս մեր ձեռներուն մէջ: Մենք ընդունեցինք զայն համբուրելու իբրեւ տրուութիւն եւ պիտի պահպանենք զայն այնպէս օրհնելով յիշատակը մեր երանաւանորդ նախորդներուն եւ Սրբոց Յակոբեանց վանական ուխտի նաւասարիմ անգամներուն որուն իրենց իտակով գօտեպնդուած եւ ոգեւորուած, նուիրուալի եւ սիրոյ անճախախնդիր ծառայութեամբ պատնած ու պատկանած են զայն տեսակներուն դարեւ ի դարեւ:

Եւ զուր, սիրելի եւ պատուական միաբանակից եղբայրներ՝ ուխտեալ յաջողները անոնց, այսօր, մեզի հետ պիտի ներգրկ մեր ալ ուխտերը, զորս կատարած էք այս օրեր սեղանին առջեւ եւ մեզի հետ պիտի քանդարձակ հաւատարմութեամբ, սիրով եւ համեմատաբարմամբ, յաւազնայ կերպով օտարանակելու անոնց նուիրական գործը: Մեր կրօնական եւ եկեղեցական կեանքը, մեր համապարօտեայ պատենութեանց, Ս. Պատարակները, օտական հանդիսութիւնները պիտի է տարուհակուիւն այնպիսի: Տնօրինական Սուրբ Տեղեաց մեր դարեւոր իրաւունքներին մէկ զամ նոյնիսկ պիտի չէ խախտի իր տեղին: Մեր կրօնական եւ մատուցական աշխատանքները իրենց հաստատութիւններով պիտի է տեսակներուն յաւազնային եւ անբաժանելի մենք անձնա, անկն օր, պիտի է արդիւն եւ գործեն հարազատ հոգեւորական կեանքով, նեղու անկն տեսակ աշխարհիկ ազդեցութիւններէ եւ կիբերէ, որպէսզի Սրբոց Յակոբեանց Առաքելական այս դարեւոր Աբրահայ՝ որ Մայր Հայրենիքի եւ Մայր Նիկիեցոյ արեւն բոլորած անձնախնամարեան Հաստատութիւնն է. — Ուղեղարուն մէջ ծաղկած —

հանձն ժողովի քիմիկոսները, իբրև հա-
 տասի եւ լուսաւարութեան կեդրոն Գրի-
 ծնեկութեան այս օրրանին մէջ, ուր կը դի-
 մեն հուսաւար հոգիներ աւելի մօտեմ գլխաւու
 եւ թմբակեղու Անտարտիկ եւ Ս. Բրոք օրբա-
 ղիմն կրակագներ: Մեզի համար հագեկան
 մեծ հրեւումք մըն է այսօր, որ աւեր կ'ու-
 ճեմանք մեր ուխտին մէջ համդիսաւորապէս
 չեղեկեղու եւ վերահասանելու մեր հաւատա-
 ռութիւնը: Եւսկիւր Ազգի եւ Անեմայն Հայոց
 Հայրապետութեան վերին իշխանութեան: Տարւեց
 Յուլիա Յուլիա տաւան մէջ բարձր ունե-
 ցանք անմասը մասնակցելու Ք. Էլզիմովին
 կուճարուած Ազգ. Եկեղեցական ժողովին,
 որ պատճառ մեզի կասարելու: Ամենայն Հայոց
 Հայրապետի ընտրութիւնը եւ Երզնկայի ըն-
 տրութիւնը միաձայնութեամբ ընտրուած տե-
 սեղու Յերիշայ Նորին Ս. Օձնուրի Գեորգ Զ.
 Երբազանդոյն: Կարողիկոսը յէրոս Առաքե-
 լական Յրբոյ Թարգոսի եւ Բարբաղիմէոսի:
 Պատիւը ունեցանք մասնակցելու Նորին Վե-
 հա իտաւութեան Օձնան եւ Գոմակոյութեան
 հանգիստութեանց եւ Յոյն այդ ջերմ գլխաւու-
 ճեղակի ու Նորին Ս. Օձնութեան կ'ուղղեմք
 մեր հաւատարմութեան ուխտը այս սուրբ օձ-
 դնինք առջեւ: Զեզի հեռ կ'աղօթենք որ Նո-
 ղին Վեհափառութիւնը որ քարտիներու ժողո-
 ճեղու: մէջին դիպու բեռու Հայաստանայ
 Սկիւնըսող վերակենդանութիւնը, ապրի եր-
 կար եւ երջանիկ իր բարձր ու Յուրական
 պատճառին մէջ եւ յաջողութեամբ պատկաւած
 տեսնայ իր բոլոր ջանքերն ու յոյսերը:

Այն ուխտը որ մեզ կը կրակը Հայաստան-
 իայց Եկեղեցւոյ եւ անոր վերին իշխանու-
 րեան, կը կրակը միեւնոյն ժամանակ Եկե-
 ղեցիին միտ տնթածան Հայ Ազգին հեռ:
 Անտ հանդէպ հաւատարմի պիտ գտնուինք
 ուր ալ որ բլրան անոր զուտակները: Միտ
 պիտ աղօթենք որ Աստուած տրդիմաւորե
 անոնց ժողովագումուր եւ Կեղեցեանուր
 բոլոր աղբատանները, եւ փութացնէ անոնց
 տրգար իտաւանց հասուցումը: Մեր աղօթք-
 ներուն պիտ կցենք մեր լուսաղոյն նիգերը,
 թղտու անտ հոգեւոր եւ մասաւր զարգացման
 ու շատաղիւնութեան:

Հաւատարմութիւն Արիստի Կառ Մեմն
 Բիթանիայ Պոլստարու Վեհապատին եւ ի-
 տաւանք եւ տրգարապատ կառնաւարութեան,
 տաւան հովանիին անկ ի Պաղտասին եւ Անդր-
 Յարապետ իտաղաղութեամբ եւ ապանդու-

րեանք կ'ապրի մեր ժողովուրդը, վայելելով
 անհնուն բարեացական համակրութիւնը:
 Գիշ առաջ, մեզի կարդացուցաւ Նորին
 Վեհափառութիւն ձօրե Վեցերեղ Թաղաւոր-
 կայսր բարձր հրովարտելու որ այս առա-
 ւայ մեզի խոսնուցաւ մեռաւք Նորին Վե-
 ճութեան Պաղտասին եւ Անդր-Յարապետի
 Թարձր Գոմիստ Սըր Ալլան Գրնիկելին:
 Արայական այս բարձր տնորի կը վաւերա-
 ցունք մեր ընտրութիւնը յէրոս Մուսաղեմի
 Հայ Պատրիարքութեան եւ կը հաստատեմք մեր
 Ս. Արքանոյ զտաւոր եւ Նուիրական իտա-
 վաններն ու առանձնատնորնուները:

Զեզի հեռ միտանք կ'աղօթենք որ անե-
 նակարգութիւն Աստուած տրեւտանութեամբ
 եւ երջանկութեամբ օրնեմ Նորին Վեհափառու-
 րեան, անոր տնորնապարզ թագուհին, զա-
 համառանգ Եղարաթեթ իտաւանքին եւ ա-
 ճարական ընտանիքի բոլոր միտ անգամնե-
 րը: Կ'աղօթենք որ Բիթանական լայնամասալ
 կայսրութիւնը որուն վրայ տրեւր երբեք մարդ
 չլինք, միտ Աստուծոյ հովանաւորութեան
 եւ թագաւորութեան տակ եւ անտ մէջ ապ-
 լին իտաղաղութեան եւ աղբատան բարի-
 ները:

Կ'աղօթենք հաւել Նորին Վեհափառութեան Պա-
 ղտասին եւ Անդր-Յարապետին Թարձր Գո-
 միստի, ինչպէս Տաւ կառավարութեան
 Կառնային եւ զինուորական պատճառից
 համար, եւ կը մարքենք մեր հաւատարմա-
 լիպը ջերմութեամբ որ Նորին Վեհափառութեան
 եւ իր պատճառեման պատճառաւորաց թագաւոր
 ջանքերը այս երկրին մէջ պատկերին ա-
 ռաւատպէտ եւ մեմ կարեւորեմք ժողովայն մեր
 տրտաւանք: Յուտապարհ եւ Աստուծոյ հասու-
 ցանք: մեր համապարտաւոր պատճառեմք-
 ները կարողութեան մէջ փառաւորապէս
 եւ մեմկայելութեամբ:

Կ'աղօթենք եւ մեզի համար, պիտի ժողո-
 վուրդ, մեզի համար, որ այսօր սուրբ ուրա-
 խութեամբ համակրուած էք, ոչ թէ մեր ան-
 ձին համար, այլ այն Սուրբ Արքանին համար՝
 զոր մեր հարքերը դարեւրով, դարեւրով եւ ան-
 հուն զոհողութիւններով կըցած են պատկա-
 վել այս Յուրակական երկրին մէջ, հեռու ի-
 տեց հայրենիքն եւ կըցած են պատկա-
 վութեամբ: Յուտարհի մէջ, ուրիշ ոչ մէկ տեղ,
 պիտի կրեմք զսեղ Եկեղեցական Արքան մը
 որ կը պատուի պարտալ մերինքն յարգա-

ւորութեամբ: Զարմանալի բան: Իրեւակա-
յեցեք Արոս մը որ պարագայ, բախուր կը
պահուի: Բայց այս Արոսը պարագայ չէ իս-
կապէս. ամեն օր, երբ այս սանաւի գուններ
կը բացուին եւ ժամօրհինգը կը սկսի ասա-
ւածային պատեամուկներ, ան կը լեցուի
տրբութեամբ, անոր վրայ կուզան ու կը
բազմին հոգիներ մեր երանաբեօրհ Յայտոդ-
նեուն եւ կը մասնակցին մեր աղօթներուն՝
ձեզի համար եւ ձեր այն բազմահարգ եւ-
հասակաց համար՝ որոնց անունները Ասուած
գրեց: Զեզի եւ ձեր սիրատուն գաւակներուն
համար, մեծերուն եւ փոքրերուն, եւ մեր
Միաբանութեան պատուական անդամներուն
համար, որոնք վստահ մը այսօր կը ցնծան ամ-
բոզ հոգւովը եւ սրտովը իրենց Սուրբ Արոսի՝
վերակենդանութեան եւ իրաւանց վերանաս-
տասութեան առթիւ: Կը մաղթենք ի սրտ որ
այս վերակենդանութիւնը օրհնաբեր ըլլայ, եւ
ինչպէս պիտի բսկիք, մեր յաշտոյններ հա-
զարագասիկ աւելի երջանիկ եւ արժանա-
ւորապէս վայելեն այս Սուրբ Արոսը՝ որուն
առջեւ մեր սիրք կը դողայ այս վայրկեա-
նին եւ ինչպէս չզօգայ, երբ մեր ետեք եւ-
խորդները սրբազան սոսկուումով մտեցան ա-
նոր եւ բռնեցին անոր գաւազանը: Բայց մեր
մէջ շինուած է այն խոր հաւատքը, թէ մեր
լծակից եղբայրները անոր օտոջ պիտի ըլլան
միտ եւ վեր պիտի բռնեն այդ գաւազանը,
որպէսզի մենք կարողանանք կասարել մեր
բոլոր պատասխանութիւնները իրենց հանդէպ,
այնչպիսի խանդավառութեամբ, որչափ ան-
ցած 25 տարիներու ընթացքին: Եւ այս բոլորը
սիրելի ժողովուրդ, այս բոլորը, մեր Արոսը,
մեր Հաստաբարիները, մեր պատեամուկնե-
րը, մեր զոհաբերութիւնները թող մնան ու
օտուանակուին ի պատիւ Անեմակային Աս-
ուածոյ, մեր Երկնաւոր Հօր, որում փառք եւ
երկրպագութիւն ամբ մը միտ եւ յաւիտեանս
յաւիտեանց. Ամեն:

Ուխտի իր-խօտքէն ետք՝ Թեմն. Թրքա-
զան Պատրիարք Հայրը՝ առաջնորդուած
արքեպիսկոպոստներէ ու վարդապետներէ,
Կ'իջնէ բնակն ու յարգանքով և հրկուզա-
ժութեամբ կը բարձրանայ Տեսուեղբոր Ա-
ռաքելական Աթոսի պատուածադանին, մինչ
զպիղծները Կ'երգեն Աղբիւր կենաց և փրկ-
չութեան մերոյ... Ենորհազարգ պայծա-
ռացո՛ր՝ զբառազան իշխանութեան մերոյ

հայրապետն...», Ս. Հոգիին նախնուած
շարականը: Հոգեւորական դասը՝ զոյգ առ
զոյգ կը մօտենայ Աթոսին ու անոր Գանա-
կային, խոնարհութեամբ ու յարգանքով կը
յայտնէ Հնորհապարտութիւնները և կը համ-
բուրէ Անեմակայիւ Սրբազան Պատրիարք
Հօր Աջը: Տպարտիչ այս արարողութիւնը
չը վերջանայ Սրբազան Պատրիարք Հօր,
պանդանիչով՝ արտաստանուած Աթոսէն:
Աւանդատն մէջ՝ հանդիսակա՛ն հոգեւորա-
կաններն ու ժառանգորհները, հանելէ ետք
իրենց շուրջառններն ու շապիկները, դար-
ձեալ Եկեղեցւոյ մէջ կը կազմեն թափօրը
ու Ս. Աթոսոյ պաշտօնական օրհներգը՝
«Օրհնեցէք զՏէր օրհնութիւն ի Խոր»ը եր-
գելով կը բարձրանան Պատրիարքարան:
Թափօրին կ'ետեւին օտար հրապարակներ,
Պատրիարքարանի գահլիճին մէջ՝ երբ Սրբ-
բազանը բարձրացած է Աթոս և հիւրերը
գրաւած իրենց տեղերը, հրգեցիկ խումբը
ձոսձայն կ'երգէ անգլ. ազգային մաղթերգը
(God save the King), և ապա Սրբազան Պատ-
րիարք Հօր պաշտօնական յէն ետք հիւրերը
կը պատուատիրուին շամբանիայով և այլ
ըմպելիներով և մի առ մի կը մեկնին, Հնոր-
հապարտէն ետք Սրբազան Պատրիարք Հայրը:
Եկեղեցւոյ և գահլիճի հանդիսութեանց
ներկայ էին քէ՛ յնկեղեցի և քէ՛ ի Պատ-
րիարքարան՝ պատուական ազգայիններէ
զատ հետեւեալ պաշտօնական հիւրերը.

Հ Ո Գ Ե Խ Ի Ռ Գ Ա Լ Ա Ն Ն Ե Ր

Յուշաց Ամեն. Ս. Պատրիարքի կողմէ
Գերաշնորհ Տ. Աթինակորոս Արքեպիսկոպոս
Սերաստիոյ, Դեր. Արքիմանտրոս Թէոդո-
րիոս (Պատրիարքարանի Աւագ Թարգման)
և Պր. Զօրճ Սայեղ գերանազպիր:
Հատուցաց Ամեն. Ս. Պատրիարքի կողմէ
Դեր. Տ. Վիտեան Ժէլաա:
Ֆրանչիսկեանց Կիւսթատիայէն՝ Գեր.
Հայր Ալպիթոյ Կորի, Սուրբ Տեղեաց Ֆր.
Միաբանութեան օգտաւ իր գիւնապետը:
Գլխոց Միաբանութեան կողմէ Հոգ. Տ.
Մատթիաս էլ-Անթունի, Եպս. փոխանորդ:
Ասորոց Միաբանութեան կողմէ ձաղ.
Տ. Եղիշ Ռ. Կառուէլ, Եպս. փոխանորդ:
Հայէշաց Միաբանութեան կողմէ՝ Հոգ.
Սրբ. Մամուր Արապատի:
Ռուսական Եկեղեցւոյ կողմէ, Դեր. Տ.
Արքիմանդրիթ Ենդոմիոս:

Անգլիացւոց Եկեղեցւոյ կողմէ, Գեր. Տ. Ու. Հ. Ս. Եպիսկոպոս Ստուարթ, և Արժ. Տ. Հ. Բ. Ա. Ճոնս, Արժ. Էրիք Պիլլըպ, և Արժ. Տ. Ե. Սլլոթըն:

Եպիսկոպոսական Եկեղեցւոյ կողմէ, Արժ. Տ. Կարուս Պլլզկուս:

Թեան կողմէ, Հոգ. Արքա Մօրուս Քօֆման, Սկոպիացւոց Եկեղեցւոյ կողմէ, Արժ. Երէց Տ. Մուրլիսոն:

Հրէից Բարունակետին Ներկայացուցիչները:

Իսլամաց Գերագոյն Ժողովի կողմէ, Շէյխ Սա'ադէզդին էլ Ալէմի:



Ոճիքցու՛մ Արքայական Հրո՛վարակի՛ք:

Հայ Կաթոլիկ. կողմէ, Գեր. Հ. Յակոբ Կիրակոսեան:

Յոյն Կաթոլիկ. կողմէ, Արքեմանտրիթ Պետրոս Սապա:

Տոմիխիքեան Միաբանութեան կողմէ, Հայր Պէնուս:

Գերման Տորմիչիոն վանքի Միաբանու...

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ

Մէճր Յ. Բ. Կօրտըն Տըֆ, Մ. Բ. Ե. Նոբին Վսեմութեան Պաղեստինի եւ Անգր-Յորդանանի Բարձր Գումիսերի Ներկայացուցիչ:

Սըր Ու. Ժ. Ֆիցճէրըտ, Կ. Ը., Մ. Ը. Պաղեստինի Գլխաւոր Դատաւոր:

Էլըր Գոմոզոր Հ. Դ. Մաքերէկր, C. B. E.,
 D. S. O. Օգային Ուժեղու Հրամանատար:
 Մր. Ճ. Վ. Ո. Շօ, C. M. G. Պազե-
 տինի Կառ. Աւազ Բարտուղարը և իր Տի-
 կինը:
 Մր. Լ. Բ. Կիպսըն, K. C. Պետ. Ընդհ.
 Դատախազ:

Մր. Ժ. Ուալլ, C. M. G., C. B. E. Պետ.
 Տնտեսական Խորհրդական:
 Մր. Ի. Էջուրրզս, Դատաւոր:
 Մր. Բ. Վ. Շօ Դատաւորը և իր Տիկինը:
 Մր. Ժ. Մ. Բէյմր-Ճօնս, O. B. E.,
 M. C. Ընդհ. Ոստիկանագետ:
 Մր. Յ. Բ. Մէյսըն, Երկրորդ. Ձկնա-



Ամեն. Մբազան Պատրիարք Հայրը բազմած՝
 Տեսուներոր Առաքելական Աթոռը:

Մր. Բ. Սկօտ, C. M. G. Պետ. ելեմտ.
 Բաժնի Բարտուղար:
 Մր. Ժ. Հ. Հ. Բուլսք, O. B. E. Երու-
 սաղէմի Շրջ. Կառավարիչը և իր Տիկինը:

Պետ. բաժնի պետ:
 Մ. Ճ. Հ. Ուէպսթըր, C. M. G., C. B. E.
 Պետ. Թղթատարական բաժնի և Բազաքա-
 պետական Ժողովի պետ:

Մր. Ժ. Դ. Կէննէգրի, Օ. Բ. Է. Փոխ-Վարէր Թղթատարութեան բաժնի:

Մր. Զ. Կուճ, Պետ. Բարտուղար:

Մր. Դ. Կ. Մաքելիբլրի, Մ. Բ. Է. Պետ. Բարտուղար:

Մր. Բ. Մ. Կրէվա, Շ. Բ. Է. Աշխատաւորական բաժնի:

Մր. Զ. Բ. Կրիֆին, Կ. Շ. Ընդհ. Դատարար:

Մր. Ռ. Նիւթըն, Օգ. Բարտուղար:

Մ. Ռ. Ֆ. Քրոֆօրդ, Օ. Բ. Է. Պետական պաշտօնեայ:

Մր. Բ. Ու. Հաժիլդըն, Հնութեանց բաժնի պետ և իր Տիկինը:

Մր. Ո. Պրանու, Պետ. Արտ. Ընդհ. Հակահշոթ:

Վսեմ. Բուկի Պէյ Ապտուլ Հադի, Պետ. Բարտուղար և իր Տիկինը:

Մր. Ի. Ս. Գ. Բիկլի, Պետական պաշտօնեայ:

Մր. Զ. Ն. Սէլ, Անտառաց բաժնի պետ:

Մր. Ո. Հ. Ջին, Հանրօգուտ Մարմիններու վարիչ:

Վսեմ. Ի. Յամուէլ, Չայնսփրոնթ բաժնի ընդհանուր պետ և իր Տիկինը:

Մր. Մ. Զ. Ֆլանական, Շ. Բ. Է. Կնոց Հակահշոթ:

Մր. Հ. Լ. Վուլֆըն, Սալվէճի պետ:

Մր. Հ. Ի. Ուալլո, Թշնամի երկիրներու զոյնց պահպանութեան պետ և իր Տիկինը:

Մր. Դ. Ս. Հ. Սուրիանկ, օտար դրամոց փոխ. բաժնի պետ:

Մր. Մանիք Արզուհադի, դատաւոր:

Մր. Զ. Ա. Հիլթըն, փոխ. Կառավարիչ և խորհրդական:

Մր. Ո. Դ. Պաշքօք, Մ. Շ. Բաղաքապետութեան քարտուղար և խորհրդական:

Մէճըր Զ. Ֆ. Բայնօրդ:

Մր. Դ. Ս. Քօմսըն, պետ. օգն. քարտուղար:

Մր. Ա. Յ. Մանթրա, Մ. Բ. Է. Պետ. Գործադիր Պաշտօնատար և իր Տիկինը:

Վսեմ. Բաղդպ Պէյ Նաշալիպի Եւ իր Տիկինը:

Վսեմ. Զէճալ Պէյ Թուխան, գաւառ. պաշտօնատար:

Մր. Մ. Մարրուճ, գաւառ. պաշտօնատար:

Մր. Դ. Մ. Էվըն:

Լէֆտէնէնտ-Գոլօնէլ Ո. Դ. Հօրնիման, Մ. Թ. Գրիգորեան:

Մր. Ֆ. Ստիլընսըն:

Մր. Ֆ. Գուլ:

Մր. Բ. Ի. Պուրզիլօն և իր Տիկինը, Հասան Զէլալ Պէյ Իգրիսի, օտարկանապետ:

Գապրտան Զ. Հելլարդ:

Մր. Ա. Պ. Ս. Վարք, Պարզէյս գրատան տնօրէն:

Հ Ի Կ Ա Յ Ո Ս Ն Ս Ե Բ

Միացեալ Նահանգաց Ընդհ. Հիւպ.՝ Պր. Լ. Ս. Բինքըրթըն և իր Տիկինը:

Փոխ Հիւպատոսներ՝ Պր. Պլալֆօրդ և Պր. Ստէպլըր:

Ճրանասկան Փոխ Հիւպ.՝ Պր. Անդրէ Կրօսօն:

Եգիպտական Փոխ Հիւպ.՝ Պր. Մուհամմէտ Բէվֆիլի Հաննօ:

Հիւանանի Ընդհ. Հիւպ.՝ Պր. Շէհաա Խօսէյն:

Եուգօսլաւիոյ Ընդհ. Հիւպ.՝ Պր. Մ. Սէփանովիչ:

Իրանի Ընդհ. Հիւպ.՝ Պր. Ապօլհասան Պէհնամ և Փոխ Հիւպատոս՝ Պր. Նուրէդդին Քիա:

Յունական Ընդհ. Հիւպ.՝ Պր. Զիօրճէս Իրիստօտուլօ:

Պելճիքական Ընդհ. Հիւպ.՝ Պր. Բօքըր Թէյման:

Սառուական Արաբիայի Ընդհ. Հիւպ.՝ Պր. Ապտըլ Ալիզ էլ Քիւնէյմի:

Չեխօսլօվակական Հիւպատոս՝ Պր. Ժան Նօվակ:

Հոլանտական Հիւպատոս՝ Պր. Հ. Դ. Պօրնսթայն:

Իրաքեան Հիւպ.՝ Պր. Սալէհ Մահդի:

Սուրիական Փոխ Հիւպ.՝ Պր. Օմար էլ Զապրի:

Եթովպական Հիւպ.՝ Պր. Հադդիս Ալամայէնու:

Շուէտական Հիւպատոսարանի Դիւանապետ՝ Պր. Կարոլոս Ուայնկարթ:

Բրիտանական Առեւտրական Ներկայացուցիչ՝ Պր. Ի Մըրրէյ Հարվի և իր Տիկինը:



Գ Ա Ն Ա Կ Ա Լ Ո Ւ Թ Ե Ա Ն Զ Ա Ն Դ Է Ս Ը Պ Ա Տ Ի Ա Ր Բ Ո Ր Ա Ն Ի Դ Ա Ն Լ Ի Զ Ի Ն Ս Է Զ

Յոտար հիւրերու մեկնումէն ետք, Պատ-
րիարքարանի Գահլինը վերածուած է հան-
դիտատրանի, որ ժամը 5-ին կը յորդի ար-
դէն բազմաթիւ հրը հանդիսական մերազ-

Հանդէսը կը բացուի պատրիարքական մատչ-
թանքով՝ երգուած ժողովրդասիր ասաներէն ու
Աղա՛ Գեղը. Լուսորարայեա՛ շայրը, հանա-
դիտականներու խոր ուշադրութեան մէջ կը



Ամեն. Ս. Պատրիարք շայրը իր Գահուն վրայ
(Պատիւաբաւանի Գահլինին մէջ)

Նեխց, Պատրիարքական իր գահին վրայ է
Ամեն. Սրբազան Պատրիարք շայրը և իր
երկու կողմերը, ունի հոգևորական դասը,

կարգայ Ն. Ս. Օծութիւն հիւրկերոյ կաթա-
ղիկոսի շնորհաւորական գիրքը, զոր հանոյ-
թով ու յարգանքով կը ղետեղենք հաս-

Առ Ամենապատիւ Տ. Կիրեղ Արքեպ. Պատրիարկ Հայոց Սրուսադէմի

Մերզան եղբայր,

Ուրախութեամբ օտացանք Ձեր աւեսաբեր հետազիրը Ամենապատուութեանդ զանակալութեան ժամանակի եւ Մեզ ուղղած հրահրերի մասին: Տարաբախտաբար ինչ ինչ պատահաներով անձամբ ներկայ լինելու ուրախութիւնն ունենալ կարող չեմք, բայց մեր կողմից ուզարկում ենք Գեոր. Տ. Խաչ Արքեպիսկոպոսին, իբրեւ ներկայացուցիչ մեր անձի, Կարգիկոսարանի եւ Միաբանութեան:

Յայտնելով մեր ուրախութիւնը Ձեր գահակալութեան առթիւ, ի օրտէ մաղրում ենք որ Ձեր Ամենապատուութեան Պատրիարխութիւնը լինի բոս ամենայնի՜ բախտաւոր եւ արդիւնաւոր Ս. Յակոբեանց հիմնաւորց Արքի. համար: Սրուսադէմի Պատրիարխական Աթոռը Հայաստանեայց Եկեղեցու նւիրական Աթոռներից մէկն է, որ իւր կրօնական-եկեղեցական եւ մշակութային դերն է կատարել մեր եկեղեցու երկար պատմութեան մէջ, վառ պահելով եւ բուրգոնելով կրօնական զգացմունքն ու ցեղեմեացողութիւնը հայ ուխտաւորութեան մէջ, պահելով բարոյական ու կենդանի կապ հանուր հայութեան ամեն կազմերի հետ, օրհեղից գալիս եւ ուխտաւորութիւնը:

Բայց նա մեր պարծանքն է նաեւ իբրեւ ներկայացուցիչը Հայաստանեայց Եկեղեցու համայն բրիտանեութեան առաջ՝ Ս. Վայրեւուր, իւր Միաբանութեան անձնուէր աւխտութեամբ եւ արքուն պանպանութեամբ մեր իրաւունքների այդ սրբազան կեդրոնի մէջ:

Նա մեր պարծանքն է նաեւ իւր եկեղեցական եւ մշակութային գանձերով, հարուստ ձեռագրասան եւ հնութեանց հաւասարիմ պահպանութեամբ եւ նոյն մասեմադարանի կազմութեամբ:

Մեկն պատրաստ ենք եղբայրական աջակցութեամբ մեր հնարաւորը ի մէջ բերել, մեր երկու Աթոռների, ինչպէս եւ Էջմիածնի Մայր Աթոռի, պայծառութեան համար, ի սան ընդհանուր Հայաստանեայց Առաջնական Եկեղեցույ:

Ներայրաբար շնորհաւորելով Ձեր գահակալութիւնը, Աստուծոյ օգնութիւնն ենք մաղ-

թում Ձեր ծանր կոչման եւ պարտականութիւնների կատարման մէջ: Ներայրական սիրով

ԳԱՐԵԳՆԻ ԿԱԹՈՂԻԿՈՍ ՏԱՆՆ ԿԻՆԿԻՈՑ

Նամակի ընթերցումէն ետք, Հուսարաբապետ Հայրը, ի զիմաց Ս. Աթոռոյ Միաբանութեան, կ'ընէ հետեւեալ ուղերձը, իբրեւ շնորհաւորական խօսք Նորին Ամենապատուութեան:

Ամեն. Մերզան Պատրիարկ Հայր,

Ըրիք Ձեր Ուխտը, Գանակալն էք դարաւոր այս Աթոռին: Ինչպէս որ զագարներու վրայ կը զագրին կեանքի սովորական օրհնները եւ ձնունդ կ'առնեն անգուշակելի, ինչպէս անպատելի ջարձապներ, այնպէս ալ դարաւոր այս Աթոռին բարձունքին վրայ Ձեզի կը սպասեն ծանր ու մեծ պարտքեր եւ իրագործումներ:

Ձեր ուխտին մէջ դուք եղանակ Ազգին կողմէն Աթոռին վստահուած իրաւունքներուն լիակատար պատասխանութիւնը, մեր Միաբանութեան բազմազան կարիքներուն անբերի լանձանձուովը, զարե մը ի վեր սկսած, եւ քառօր զարե ի վեր նոր բափ առած, կրթական, իմացական եւ ցրակաւ աշխատանքներ աւելցնուողութեամբ: Սրուսադէմի Աթոռը առաւել քան անուն մըն է: Մեծ եւ սիրելի անուններ Ձեզմէ առաջ այդ սպասին մէջ արդարացուցած են ինքզինքնին, որ այսօր այնքան սիրական օտարականութեամբ մեզ բոլորս առած է իր օտարական մէջ: Բայց Հայաստանեայց Եկեղեցին չի կրնար մեռնիլ, եւ անոր կեանքին վաւարանք, չըսելու համար արգանդը, Սրուսադէմն է, որուն ուղղուած են բոլոր նշանակները Սիիւրի Հայաստանեայց Եկեղեցու հարիւրաւոր Մարմիններու:

Ազգը մեզ կանուխեն ի վեր կ'որակէ զհնուորեալ Միաբանութիւն, անուշտ ակնակելով Ս. Տեղեաց վրայ մեր դարաւոր իրաւունքներու պատասխանութեան: Ի վերջոյ աւան եղբայրակից Միաբան երբ կ'առնէ վերջաբ իր գլխին՝ գիտէ թէ իր պարտքերուն գերազույցն է ազգային այդ իրաւունքն աւան գինով պատասխանելը: Վստահ ենք Ձեր կամենապատուութիւնը այս զգացումը պիտի պահէ իր լիութեան եւ ուժին մէջ, աստ-

նան մը աւելի, անոր մէջ զննելով արդի պայմաններու պահանջած, խելք, նկունութիւն, եւ թե՛ պէտք ըլլայ կիրք: Ոչ մէկ նահանջ Ս. Տեղեաց մեր իրաւունցներէն. այս ալ մեր ուխտը:

Տրտու եւ խորունկ դեպքեր, սպիանալու ասեմ շունեցող վերեր, իրաւ եւ թե՛ մեր Միաբանութիւնը կ'ընեն ինչ մը յուզում:

Կեանքին բաժինն է օգնութիւն, ալիքները զաւակն են ծովուն, բայց խաղաղութիւնը մայրն է դարձեալ այդ ծովուն: Ձերդ Ամենապատուութիւնը կանչուած է ըլլալու բարձր գործաւորը այդ խաղաղութեան, վերածելու իր Արողը հայրենի օճախի մը սրբութեան, բանալու նամար իր սիրտը բարի հօր մը պէս այս Արողի բոլոր զաւակներուն:

Հոս եղողներէն օտեր կը յիշեն թէ երկու օտանակ արհիներ առաջ, Կիրեղ Աբեղան արթի եւ հոգիի ինչ քաճմութիւն եր եւ նառապայք, երբ իր երթաւորութեան կազմուցողը եւ երբայրական սերը կը մատուցակեր Արարածեան որբանոցի բախտագուրկներուն՝ մասնաւորաբար եւ հայրենագուրկ մեր ժողովուրդի զաւակներուն՝ ընդհանրապէս:

Թէ Կիրեղ Վրդ. ինչ խմամասար եղբայր եղաւ Ժառ. Վարժարանի իր Փոխ-Տեսչութեան եւ Տեսչութեան, երբ իր ինձմեքերով, յոգնեցնելու շափ, կ'ողողեր գեղ:

Իր Լուսաբառագետութեան, այդ համակրանքը Արողի հարազատներու նկատմամբ եւ անօտախնդիր սերը Արողոյ վերաբերմամբ, քաղցրապէս բայց տրտու համբերութեան վերածուեցան, սկարտութեան հետ սփորուելու աստիճան: Կը հաւասանք Սրբազան Պատրիարք Հայր, թէ այս բոլորը աւելի լրջացած եւ ազնուացած կ'ապրին ձեր մէջ, վանգի դուր իբրեւ զաւակը այս Արողին, Միաբանութեան կապուած էք ընտանեկան զգացումներով:

Կը հաւասանք թէ մտածումները, զգացումները եւ երազները որով մէջ առաջնորդեցին Արողին, իրենց բովանդակ գործութիւնն ու նմայր կը պահեն ձեր արթին վրայ: Կը հաւասանք թէ Արողը ոչ միայն գիտակից եւ ամբաստիք Հովուապետի մը ձեռնին մէջ է, այլ մանաւանդ ընդունակ եւ արդիական գործիչի մը:

Ձեզի կը մտքեմ կարողութիւն յանուն Միաբանութեան, ու կը բերն Ձեր մօտ ու հեռու բոլոր զաւակներուն ամենաարագին

վերաբերումը Ձեր կողմէն զալիք բոլոր թելադրանքներուն եւ հրահանգներուն: Ձեզի հետ ենք եւ Ձեր տրամադրութեան ներքեւ, ինչպէս մեր սիրտովը՝ այնպէս ալ մեր կամներովը:

Թող մեաւասքը անբաժան եւ ծաղկեալ ընծայէ Տերը, իր անսահման աղբիւրներէն հեղովը Ձերդ մօտին՝ Իր լոյսը, Ձեր արթին՝ Իր ուժը, եւ կամքին Իր արգար պողպատը: Սրչանիկ օտեր Ձեզի, եւ ուրախութիւնը՝ Ձեր բարի ջանքերուն պարգևները վայելելու:

Ուղերձէն հոգ, Ժառանգաւոր սաներ կ'երգեն Ս. Դուրեանի «Խաչը» քերթումը՝ դաշնաւորուած Պր. Շ. Ռ. Պերպերանէն՝ Ապր. Գերբ. Տ. Սաղ Արքեպոս. Աջապահան, յանուն Նորին Ս. Օծուծիւն Կիրիլիոյ Կաթողիկոսի եւ իր Միաբանութեան, կը կարգայ նետեալ ուղերձը:

Ամենապատու Սրբազան Տեր,

Կը խորհիմ թէ օտակալին քաճմ է ձեր յետողութեան մէջ այն պարագան, որ ինձ վիճակուած եր ներկայ գտնուի Ձեր նախորդին, երջանկալիութեան Մետոյ Սրբազան Պատրիարքի քաղման փառաւով արժանութեան, եւ այդ սխուր առթիւ ալ, յայտնելու մեր եւ Կիրիլեան Միաբանութեան ցաւակցութիւնները Սրբոց Յակոբեանց Ուխտին: Ձեր Ամենապատու Սրբազանութեան գանակալութեան հանդիսութեանց առթիւ ալ կրկին ինձ կը վիճակի յանուն Սուրբ Օծուծիւն Կիրիլիոյ Վեն. Կարողիկոսին եւ Ս. Արողոյ Միաբանութեան, ինչպէս նաեւ յանուն Լիբանանի, Սիրիոյ եւ Կիպրոսի մօտ 170 հազար մեծ ժողովուրդին, յայտնելու մեր արագին ճարտարութիւնները եւ արագեղ բարեմազութիւնները:

Ամենապատու Սրբազան, Կիրիլիոյ եւ Սուրադէմի զոյգ Արողներուն միջեւ ի վաղուց անձի հաստատուած եղբայրական այնքան անկեղծ եւ սիրալիք յարաբերութիւնները, իբրեւ արդիւնք փոխադարձ հասկացողութեան, աւելի սերտացած ու ամալուած էին սարագուրութեան վերջին տրանսիւն: Քաղակական դժբախտ պարագաներու բերումով, Սիւս մայրաքաղաքին սեղանան եղած Շնորհալիներու պատմական Արողը երբ օտակալին մօտ կը հաստատուէ Լիբանանի մէկ ծովափին վրայ, Անթիլիաս, Ձեր նախորդներէն .

մեծանուն Գուրեան Պատրիարքի եւ ծերուսազարդ Սահակ Վեհ. Կարողիկոսի միջեւ զոյացած համաձայնութեան վրայ, Սուրիոյ եւ Էթիոպիոյ Մրուսապետապետական եկեղեցիներուն եւ տանց յարակից սեշակիւն եւ կրթական տեխնոլոգիական փոխանակութիւններու մասին, մեծապէս կը դիւրացնէր Կարողիկոսաբանութիւնը թեմական կազմակերպութեան կարեւորագոյն գործը:

Ձեզ Ամեն. Մրբագնութիւնը որ այսօր կը բազմի Մրբոց. Յակոբեանց Առաքելական Արքունի վրայ, վստահ ենք թէ հետեւելով իր նախնեաց օրինակին, աւելի ամուր եւ անխաբի պիտի պահէ երկու Արքուններուն մէջ վաղուց հաստատուած բարեկամական սիրալիր կապը:

Քաջամարտիկ մեզ Ս. Արքունոյ դիրքին ու վարկին բարձրացման եւ Տնօրինական Սրբավայրերու իրաւանց պատշաճութեան համար, Ձեր Ամենապատիւ Մրբագնութեան ունեցած նախանձխնայիլ ոգին: Մեր Արքունոյ ժառանգաւորաց վարժարանէն ներս քարհանգրուաններու ընթացքին Ձեր վարժած բարուր ու օգտաբերութեան պատշաճ վարարութիւնը, մանաւանդ Ձեր Լուսարարապետութեան պիտեան ծանր ու պատշաճութեամբ պատշաճ ձեռնարկներու ընթացքին Ձեր զանգեղութեան ու Մրբավայրերու լքարեզօրոյութեան ու բարեկարգութեան համար բոլորապէս Ձեզ զանգեղ. իրաւամբ արժանի բրին Ձեզ բազմելու Մրբոց Յակոբեանց պանծալի Արքունի վրայ: Լիալոյն ենք որ Ձեզ Ամեն. Մրբագնութիւնը խորապէս գիտակ առաքելական իր բարձր պատշաճութիւնը եւ տարողութեան, առաջնորդ ունենալով իրեն իմաստութեան ու խոհանարարութեան աստուածային ոգին, առաւել եւս իմաստասար ու հոգածու պիտի ըլլայ Հայ Մրուսապետական ներս, երանանքով մտնելով ներքէն պիտեան մեզցած ազգապարճանք հաստատութիւններու անկար պահպանման, Ս. Արքունոյ Միաբանութեան մէջ խաղաղ ու անոքոր կեանքի զարգացման, ինչպէս նաեւ կոստանտնուպոլսեան, կրթական եւ վարչական գործոց բարուր ընթացքին եւ յառաջդրութեան:

Ամեն. Պատրիարք Մրբագն. խօսքս վերջացնելի ձեռք ի բերուրք կը մաղթեմ Ձեր Ամենապատիւ Մրբագնութեան ուժ եւ կայրութիւն. Տեք զօրացնէ զՁեզ Աստուածային Ազգովն, կարենալ քանելու համար ծանր այն

բերք՝ զոր յօժարակամ առանձնեցիք ի պայծառութիւն եւ ի շինութիւն այս մեծ ճան: Ձերտօրէն կ'աղօթիմ որ Ամենակարողն Աստուած յաւատք ու անպատան պահէ Հայաստանեաց Առաքելական Ս. Եկեղեցին եւ Յուրազեանց Արքունները Ս. Եղիշիմայ, Կիլիկիոյ, Մրուսապետի եւ Կ. Պոլսոյ, ի միաբարութիւն եւ ի հոգեւոր շինութիւն բազմաշարար Ազգիս Հայոց:

Գերբ. Պատրիարքանէն հոգ խօսք կ'առնէ Յղիպոսոսի Առաջնորդ՝ Գերբ. Տ. Մամբրէ Արքեպօ, Սիրուսեան եւ յանուն իր թեմի բոլոր կաթողիկոսութեանց, պատշաճական մարմիններու եւ հաւատացեալ ժողովրդեան կը շնորհաւորէ Ս. Աթոռոյ Գահակալն եւ իր Միաբանութիւնը, եւ կը մաղթէ կարողութիւն եւ երկար կեանք, տանելու համար՝ այս նուիրական Հաստատութիւնը իր ճակատագրին, ինչ որ ամենէն արդիւնաւոր ծառայութիւնը եղած պիտի ըլլայ մեր ազգին, որ իր ծով պէտքերուն ու կարիքներուն մէջ յաճախ նախածէ որ կը նայի այսօր ալ այս Աթոռին եւ անոր Գահակալին:

Ս. Աթոռոյ Մրբագն հիւրերէն՝ Գերբ. Տ. Ռուբէն Արքեպօ. Մանասեան, անհանգստութեան պատճառաւ կը տօնարարութեամբ կապուի սոյն հանդէսէն եւ զբարօր տալ շնորհաւորական իր խօսքը, զոր կը ներկայացնենք հոս:

Ամենապատիւ Տեք,

Այսօր, Ձեր Մրբագնութեան պատրիարքական զանգալութեան այս ուշախ համար դիտութեան մէջ, կը զգացուիմ խորապէս, որպէս Հայ Եկեղեցու սպասաւոր եւ Սուրբ Էջմիածնի Միաբան:

Գեւ. արքին չէ անցած երբ մեր եկեղեցու երեք Աթոռները թափուր էին եւ այս պատգամաւոր յիշատիւնը կը պատճառ մեզ բոլորիս արեւուն, սակայն աստուածային տնօրինութեամբ Ս. Էջմիածնի Ընդհանրական եւ Կիլիկիոյ Կարողիկոսական Աթոռները ունեցան իրենց արժանաւոր գահակալները:

Այսօր ունեցաւ նաեւ Մրուսապետային Արքուն իր գահակալը՝ յանձնի Ձեր Ամենապատիւութեան, որի համար մեք խնդրակցութիւնս եւ տնօրնարարանս կը մատուցա-

ենմ Ձեր Մերազնուրեան, եւ Ս. Աւիսի ամբողջ Միաբանութեան:

Մեր ամեն անգամ Ա. Արոտ կուգամ ուխտի, Պատրասի Հայ հասարակացիների հետ, որպէս հոգեւորական միախառնած կը զգամ ինզիմեա եւ արպէս հայ հպատակ մեծ ունեցած իրաւունքների եւ կրօնական ձեւերի պահպանումը սեռնելով:

Այս իրաւունքները ձեռք են բերուել մեր նախնի պատրիարքների եւ Միաբանութեան անխնայ ջանքերի, անձնազոհութեան եւ հայ ժողովուրդի ամուր հաւատքի շնորհիւ:

Դուք թաւունակողնի կ'եւ պատասխանը երջանկայիտատեակ անձնազոհ պատրիարքների գանի եւ պահապանը մեր իրաւունքների:

Դուք՝ արպէս հարազատ զաւակը այս Ա. Արոտին, Ձեր փորձառութեամբ եւ լրջութեամբ վստահ ենք թէ աւելի եւս պիտի յառաջդիմէ եւ զարգանայ այս Ա. Արոտը:

Անցեալ տարիների ընթացում վանում պատահած անիւստեա եւ շատ գիտաւորութեամբ կատարուած աւտոբիոգրի ժամանակ, Ձեռք Ամենապատուութիւնը ըստ կարելիքն Առաջ Արոտի պատիւը ու անուըր ձեւ իրաւունքները բարձր պահելու:

Այսօրուան Ձեռք Ամենապատուութեան Գոհակալութեամբ ստեղծելու աւխտանքի եւ երանդի սպարեղի է բացուած Ձեռ տառչ, գիտե՞մ թէ որքան ծանր է այդ բեռը որ պիտի սանիք եւ հատգաւած եմ թէ պիտի սանիք, որովհետեւ ունիք դուք Ձեռ տուրք եւ Ձեռ Պատրիարեական Արոտին հաւերուած գիտակից, նորանգուճ Միաբանութիւն մը, որ պատիւ է բերած ոչ միայն Ա. Արոտին, այլ եւ հայ հասարակացի ժողովրդին:

Ուտքի կը շնորհակալուեմք Ձեռք Ամենապատուութիւն եւ կը բարեհաղթեմ ուժ եւ կատարութիւն Ձեռք եւ Ա. Արոտի Միաբանութեան:

ՌՈՒԹԵՆ ԱՐՔԵՂԻՍ ՄԱՆԱՍԵՆ

»

Հ. Ե. Մ. ի երգչախումբի կողմէ քառամայն երգուած «Ո՛վ մեծասքանչ» երգէն ետք: Խօսքը կը տրուի գաղութիս մեծայարգ ազգայիններէն ՏԵՅԻ. Կալպիեանին, որ ի գիմաց Պաղեստինի եւ Անդր-Յորդանանի Հայ հասարակութեան կը կարգալ կհետեւեալը:

Ամենապատիւ Պատրիարք Մերազն Հայ,

Այս հանդիսաւոր պահուել, երբ Ստրոց Յակոբեանց պակիր գանին անս ֆոթը կը վերանայ, արժանաբար նոր գահակալից արտաբանութեամբ լըր, յանուն Պաղեստինի եւ Անդր-Յորդանանի Հայ գաղութին, հանույն ու պատիւը անիւս մեծ ժողովուրդին սիրօր ողորդ հրճուանքի եւ գոհունակութեան բարգամբ ըլլայ, մեր համայնքի արախտաբիւնը բերելու եւ խառնելու Միաբանութեան բեհեբանքի, եւ Ս. Արոտը պայծաս ուսութեան ստարալու մեր բարեմաղորութիւններ միացնելու Հայ եկեղեցուց եւ Հայ ժողովուրդի ստի շնորհունքներուն:

Ամենապատիւ Մերազն Հայ, այս պատահական ժապիկն թալ թուիք ինձ ըլլալ անվերապան եւ անկեղծ, եթէ նոյն իսկ օպաւտրութիւններս եւ համոզումներս ասայայեալու նիգս Ձեր Մերազնութեան համեստութիւնը վիրաւորէ:

Ձանչցած եմ Ձեզ, մօտ քառասոց դարեկի վեր. Ձեռ մեզ թեսած էի միտք, աւանգապան եւ ամբասիր հայ վանականը, բայց վերջին երկու տարիներս ընթացին, երբ Ս. Արոտայ միաբանութիւնը կ'անցնէր փութարկայողջ օրջան մը, եւ երբ գեպիւրու եւ արհեստիս նրամայական պահանջին բերումով, ակամայ, բայց օտաւօտեան սիւնանաեա կ'ըլլայի այդ օտերու սաղմապին, Ձեր անձնատուութիւնը ի՛նձ համար նոր յայտնութիւն մը եղաւ. եւ ես վերջիտեցի այն համարտօտութիւնը թէ վանգի եւ հզամտամային տոպեաներուն է յառաւելապէս որ ի յայտ կուգան իսկական օտանքները:

Այդ տեսում օտերուն եւ Ձեռ մեզ թեսոյ ոյմիայն անբարեւ եւ անանգապան հայ եկեղեցականը, այլ մանաւանդ նօտարեցի համաբերտօտ եւ սրբակրօն վարդապետք, անխիպ օտարեա, ներողամտ եւ վեհանձն ժրխանեանեա, հաջ եւ ազգանուր հայր, եւ հեռանա ու անվեներ վանականը: Այս բաւեբ պատեօմ նական եւ հարտասանութեան հատուցն ըստ օտած բաւեռ չին, այլ իմ խոնարհ արտայայտութիւնը միայն ձեռ արժանիքին՝ զոս կը պահեմ իմ մեզս, եւ հաւատախիթ թէ Ձեռ Պատրիարեական Դան բարձրամայլը, ձեռք Արոտը ոչ միայն պիտի վերագնէ իր նախկին փառքը, այլ արեւնալով Ձեզի նման

անձնուէր պէս մը, պատմական այս Արոտին, զայն պիտի առաջնորդէ սահմանուած իր նակասագրին:

Ներկայիս, այս աշխարհուէր պատերազմի վերջաւորութեան եւ խաղաղութեան վաղորդակին՝ երբ ազգեր տուարած, վիրաւոր եւ ուժարարի՝ իրենց վերերը դարմանելու ջանքեր կ'ընեն, Հայ ժողովուրդը եւ Հայ եկեղեցին կ'ապրին պատմական բախտորոտօրէն, եւ այս Հաստատութեան վրայ կը ծանրանան լուրջ եւ սեփազողական պատրասկանութիւններ Հայ եկեղեցւոյ վերածնունդի եւ Հայ ազգին վերականգնումի գործին մէջ. նոր եւ նուիրուած եկեղեցականներու պէտք կայ, պէտք ունինք կղերականներու որոնի իրենց պատրասկանութեանց համար զոհուելու պատրաստ ըլլան, կղերականներու՝ որոնք նուիրուի գիտնան հայ գրականութեան, հայ բանասիրութեան եւ նուազագէ՛մ Ս. Տեղեաց մէջ մեր ազգային իրաւունքներու պատշապանութեան:

Մխիթարական է որ Դոն Ձեր տուրք ունին, ժրջան, կարող, ազգանուէր եւ երիտասարդ ուժեր. որքան ալ սահմանափակ ըլլայ անոնց թիւը, մենք կը հաւատանք թէ անխնոջ եւ միաբան ջանքերով այս Հաստատութեան վրայ դրուած յոյսերը լիուրի պիտի իրականանան: Հայ ազգը տաս բան կը պարտի Հայ կղերին, որ կոնկրէ՛տ անձնական ամեն հանոյ՜ եւ նոյն իսկ բարօրութիւն, քրիստոնէական ճանաչող իր կեանքը ի սպաս դրած է ազգին: Հայ եկեղեցականը մեր պատմութեան աղբաղջային եւ դժբախտօրէնու իսկ՝ Լուսաւորչի կանթեղը վառ պահած է եւ լոյս եւ յոյս սփռած իր տուրք: Հայ կրօնաւորը խաչը ձեռին մեր արձաններու եւ իբրաններու կողքին՝ մեզ առաջնորդած է պատերազմի եւ խաղաղութեան միաժամանակ, իսկ մեր ազգային անխախտութեան կրօնուսէն վերջ՝ մեր միակ առաջնորդը հանգիստացած է: Հայ ժողովուրդը խորատես գիտակից է այս իրողութեան, անոր համար մինչեւ այսօր Հայ եկեղեցականը բացարձակ պատուով, յարգանքով, գուրգուրանքով աւարկան է իր սիրոյն: Հայ ազգին միահամուռ բազմանք եւ արգար պահանջն է որ նախանձախնդրութիւն ցոյց տրուի այդ սեմին հանդէպ, զայն կրելու պատիւը ունեցողներու կողմէ:

Պաղեսիմահայ գաղութը, որուն անմի-

ջական հոգատարն է Ս. Արոտը, ճանաչուած ի վիճակի չէ եղած իրեն ուրոյն վարժարաններ ունենալու. մօտ մէկ դար է այդ նուիրական պատրասկանութիւնը Սուրբ Տեղեաց Միաբանութիւնն է ստանձնած եւ մեզ նուիրութեան տուած հայեցի՝ դաստիարակութիւն. մասնաւոր հպարտութիւն մը զգացի երբ Հայաստանէն վերադարձող նուիրական պատրասկանութեան միւս, զարմանով, բայց արտի լայն գոհունակութեամբ մը ինձ կ'ըսէր թէ իրեն համար հանելի անակնկալ մըն էր տեսնել այսքան սուտարարի ազգատէր հայ երիտասարդներ, որոնք մտաւոր հայերէն կը խօսին եւ որոնք հայ գրականութեան եւ ազգային պատմութեան լուսատեղեակ են, երեսուց մը որ Աւերիկայի մէջ դժբախտաբար գոյութիւն չունի, եւ ով կրնայ ուրանալ այն մեծ դէրը որ Սրբոց Քարգանջաց Վարժարանը ունեցեր է այս յուսադրիչ իրականութեան մէջ: Սակայն աշխարհի հսկայախաչը կը յառաջդիմէ, ուսուցումի եւ զարգացումի բազմաբնու պէտքը որ բոս օրէ ւախի կը տեսնուի, մանկանց մեզի պէտք փոքրաբնի ժողովուրդի մը համար, որ գէթ որակով գերազանց պէտք է ըլլայ: Վստահ ենք որ Ձերդ Սրբազնութիւնը հոգածու պիտի ըլլայ Պաղեսիին հայ դպրոցներու կրթական մակարդակի բարձրացումին, զօրացնելով ուսուցչական կազմին ֆունկն ու որակը, ընծայելով վարժարանին նոյնպէս առողջապահիկ պայմաններ, որոնց դէրը նոյնքան բարեբաւ է դաստիարակութեան գործին մէջ:

Դժուար է այս խօսքերը վերջացնել առանց կրկին անդրադառնալու ներքին հրեւնականին եւ հոգեկան ուրախութեան, որ այս պահուն կը լինցնէ մեր սիրտերը: Կը սկսինք նոր տրջան մը՝ բարի թաւադրութիւններով տոգորուած եւ փայլուն ազգային մը հեռակարգով ոգևորուած: Ձեր Սրբազնութեան անձը մեզ կը ներենչէ անխախտ այն հաւատքը՝ թէ մօտիկ ապագան պիտի ըլլայ սկիզբը Ս. Արոտոյ փայլուն ժրջաններէն մեկուն:

Յուսալից եւ գոհունակ, յանուն Պաղեսիին եւ Անդր-Յորդանանի Հայ գաղութին՝ անգամ մը եւս կը տնօրհանուրեմ Ձեր Սրբազնութիւնը, մաղթելով յաղորդութիւն եւ երկար կեանք, եւ կը վստահեցնեմ Ձեզ որ Հայ ժողովուրդին բոլոր խաւերը անխախտ, Ձեր ազգօրուս գործունէութեանց մէջ իրենց

ոչ պայմանաւոր օժանդակութիւնը լիովին պատրաստ են դնելու Ձեր տրամադրութեանը տակ :

Կեցցե՛ք մեր նորընտիր Ամեն Տ. Կիւրեղ Պատրիարքը :

ՅՕԲԹ. Վ. Յ. ԴԱՆՊԵՍՅԱՆ

Ապա Ժառանգաւորաց Վարժարանի Ընծայարանի աշակերտներէն Տրց. Մանուկ Սէրատեան ի դիմաց իր դասընկերներուն և Ժառանգաւոր սաներուն կը կարգայ հետեւեալ ուղերձը :

Ամեն Սրբազան Պատրիարք Հայր,

Մերոց Յակոբեանց Միաբանութեան Գանձին վրայ Ձեր բազմելուն այս հանդիսաւոր պահուն՝ սա՛ք եւ Ձեզի ալ ընտանի զգացումներ կ'ուղղեն Ձեր բոլոր զուակները՝ Ձեր անձին : Զգացումներ՝ բոլորն ալ անցած հրճուածքի եւ վստահութեան պիտմանկէն :

Հրճուածքի մէջ է Միաբանութիւնը՝ Ձեզմով շահած բլլալու զիտակութեամբը՝ յաջող մը՝ Հոգեւոր Մեսրոպ Սրբազան Պատրիարքի. Ժառանգող մը՝ Մերոց Յակոբեանց հնաւանդ Արտիին. ու առաջնորդ մը եւ հայր մը միտամանակ՝ բոլոր վարդապետ հայրերուն :

Հրճուածքի մէջ է Ազգը՝ իր Պատրիարքը որդուներու :

Ու հրճուածքի մէջ է աւելի՛ Ձեր Դպրոցը, Ժառանգաւորաց Վարժարանը : Անձանօք չէ մտքի Ձեր համարձակ միջնեւ հոս հասնելու, եւ տակ իսկ՝ է՛ աւելի ընտանի : Դպրութեան՝ Տեսչութիւն, ապա՝ Լուսարարացեալութիւն. ու այսօր՝ այն սիրելի Գանձը՝ որուն փառքին անխոնջ մշակը եղա՛մ անոր նուիրուելու Ձեր առաջին վայրկեանէն : Բազմազան աշխատանքներ՝ որոնցմէ մէկը, երկու՛րք արգէն բաւ պիտի ըլլային լեցնելու մարդու մը կեանքը :

Ձեր գործին զեանասակներ չէ որ կը փորձենք ընել : Ասիկա կ'ընեն՝ աւելի հանգամանաւոր մարդեր : Բայց կը նայինք Ձեր ճամբուն՝ հասկնալի յուղումով, քանի որ մե՛ր ալ համարձակ է ասիկա :

Ու, Ձեր Գան բարձրանալը՝ առիթ մըն է որ մեր մէջ անգամ մըն ալ ուժգնօրէն քառմանակ հաղթը եւ ծանր երազներ... :

Թէ այսօրուրէն, երբ այս Հաստատութեան ղեկը կը յանձնուի Ձերդ Ամենապատու-

ութեան, ի՞նչ կ'ուզէ Ձեզմէ Միաբանութիւնը՝ ասիկա կ'ընեն մեծերը :

Թէ ի՞նչ կը սպասէ Ազգը՝ ասիկա բաժինն է Ազգին :

Բայց, ուրախ է մանաւանդ, ըսի, Ժառանգաւորացը՝ որովհետեւ իրեն համար ա՛յ թէ Պատրիարք մը, այլ Հայր մըն է որ կը բազմի մեր Գանձին վրայ :

Այս հանդիսաւոր եւ պատօճակաւ պահուն՝ Ձեր հայրական զգացումներէն հաշտութեամբ՝ կը ճամբարակինք յայտնել մեր՝ աւելի մեծերիկ քան թէ պատօճակաւ զգացումները, տեսնելով Ձեր մէջ Հայրը եւ երանդուն ուսուցիչը :

Ասիկա երբ կ'ընենք, անուշտ, ինչպէս Դու՛ք նոյնպէս եւ մենք՝ կ'անցնենք մեր մրտէրէն բոլոր այն Ձեր երիտասարդ եւ աշխատանքով իր տարիները՝ զորս զոհեցիք Ձեզի սիրելի, Ձեր Վարժարանի կամարներուն ներքեւ :

Ամեն Սրբազան Պատրիարք Հայր, կը հաւատամք, ու կը սնուցանենք յոյսը՝ մեր մէջ, թէ այդ եռանկն ու անճնուիրութիւնը Ժառանգաւորացին համար՝ ոչ ի՞նչ կ'ըցած է նուազեցնել, ու մանաւանդ պիտի չնուազեցնենք Ձեր մէջ : Այլ, կը յուսանք որ աւելի՛ արդիւնաւոր ձեռով մը պիտի անոնք արժարձուին մեր բոլորիս վրայ, այս անգամ՝ Մերոց Յակոբեանց Պատրիարքակա՛ն Գանձն :

Կը մտաբանեմ Ձերդ Ամենապատուութեան ծաղկալից եւ պոքալից երկար կեանք մը. եւ կը տեսնուրեւնէմ Ձեր Գանակալութիւնը, համբուրելով Ձերդ Ամենապատուութեան Հայրական Ս. Աջը :

ՅԵՐԱՍՏՈՒ ՄԱՆՈՒՆ

Տիրացու Մանուկէն ետք, խօսք կ'առնէ Պր. Ա. Կարապետեան, և յանուն Հայ երէտասարդաց Միութեան Պաղեստինի եղբք Մանանդիւղերուն, կը կարգայ հետեւեալ ուղերձը :

Ամենապատու Սրբազան Հայր,

Անհուն հաճոյքով է որ կ'որդուներմ այս վայրկեանը, ուր ինձի առիթը կը տուի բերելու Ձերդ Սրբազնութեան յանուն Պաղեստինի Հայ Երիտասարդաց Միութեան երեք Մասնաճիւղերու, անդամ-անդամահիներու երիտասարդական անկեղծ ու սիրոյ տեսնուրութիւնները, Սրբոց Յակոբեանց Միա-

բաժնուրեան անասան զանհին արժանի ծաւ-
ռանգորդը լինելնուդ համառ:

Մենք, Սօբոց Յակոբեանց Միաբանու-
րեան երոխտասպարս մնացած ենք Եւրոմեակ,
մեզի մատուցած ընտանեկեան, համար եւ
տակաւին որքան երախտասպարս պիտի մնա
լինի եթէ կարողանայինք մեք երեսասարգաւ,
կան ուժերն ու զգացումները դոյզմ չափով
նուիրելի դարեւոր մէշն անցնող ու ապրող
այս Հաստատութեան վերելքին:

Մենք չենք մտած այն հայտական գուր-
գուրանցներն որ պատշաճաբար լինենք, որ
Ձեզ գրեցանք քիչ քիչ խնամակալ հօր մը պէտ
իւր ձեռները մեր վրայ երկարած կը պատ-
պանէր մեզ ամէն միջոցներով, եւ ինչպէ՞ս
կրնայինք մտնել այդ ամէնը երբ մեր ման-
կական օրերը ամբողջովին անցուցինք Ձեզի
հետ, Ձեր տալիսով ապրեցանք ու զարգա-
ցանք:

Ամեն Սրբազան Հայր, ներկայ խօրհր-
դաւոր վարդապետները վկայ ըլլան մեր այս
անկեղծ զգացումներուն, թէ Հայ Միջաստա-
ղաց Միութիւնը միտն Ձեզ գրեցանք քիչ քիչ
եւջրորդ վարձարանը պիտի կոչուի՝ եթէ
չպակաս Ձեզ Ամեն Բարձր Գործունէի՝ մեր
վրայէն, որուն համար արթօ բան չունինք
Ձեզի ընծայելու բայց միայն մեք պայծառ
արեւելու մաղթանակներուն հետ, խնդրել Ամեն
նակարէն որ տառնէ Ձեզ Սրբազանութեան
վրայ իր ամենագոր բազուկը, պանք ու պան-
պանէ Սուրբ Աթոռը ու անոր հուստարիմ
Միաբանութիւնը, պարգեւեղով Ձեզի արեւու
տառութիւն, կարողութիւն ու յաջողութիւն:

Հուսկ արեւին վտար կ'առնէ Ամեն Ս.
Պատրիարք Հայրը:

Խորունկ եւ ծանր զգացումներու տակ նրմ-
տած կը գգամ ինքզինք այս վարդապետին:
Մեծ անկեղծութիւններ, հրապարակաբար
անցնել, ծանր պարտքեր, լիակատար ար-
դիւններ, բազմազան կարիքներու յանձնա-
նումն ու իրագործումը, իրենց բոլոր դժուար-
ութիւններովն ու պահանջներովը միացած
կազմակերպ մի հոսկայ բուռք, որուն տակ ոչ եւ
ոչ ալ ինձի պէտք տեսնել պիտի կրնան տակալ:

Բայց ուրիշ եւ ոչ այդ բուռքը այսօր Ս.
Աթոռի մէջ կ'առնուցուեցաւ, վասնզի այդ
բակ կը վկայէ թէ Հայ Ժողովուրդը ինչ մեծ
հաւատք եւ յօրն կը սնուցանի հանդէպ ին

նկեղծիցին, հանդէպ այս Աթոռին եւ անոր
Միաբանութեան: Թող այն մնայ հաս կան-
գուն իբրեւ այդ հաւատքի եւ յօրնի մեծնը-
նական յուստարեւելեան մին, մեր Աթոռը եւ
անոր զուակները մղելու դէպի շինարար
եւ տեսչական աշխատանք:

— Այդ բուռքին ծանր նմաններէն դուրս
զայով կը դառնամ զայն կ'առնուցանողներէն
առաջինին՝ Գր. Հայր Նիքիթին, յայտնելու
իմ արագին ընդհանրաբար ինչեքա եւ ան-
կեղծ զգացումներս: Անկեղծիցի ու ի յու-
տով իր ուղիները, վասնզի, ան կը խօսուր
այն Միաբանութեան կողմէ՝ որուն վրայ
կ'առնուցած եմ եւ ալ իմ անկեղծութիւննե-
րու բարձր: Ես՝ կը փափաքեմ հաւատալ,
թէ այդ անկեղծութիւնները պիտի կրնան ի-
րականանալ, եւ վտանք եմ թէ պիտի իրա-
կանանան, երբ ինք, եւ իրեն նման Միա-
բաններ՝ առակներս ըլլալով մեծամուն ու
սուղիչներս՝ հետեւելով մեծամուն նախնի-
ներու, պատրաստ ըլլան աշխատելու իբրեւ
զինուորակ Միաբանութիւն:

Պէտք է բռնել թէ այդ վստահութիւնն է օր
ինձի հայրսրիւն տուաւ ելլելու հոս, այս
պարտականութեան զբախը: Նս գիտեմ եւ կը
գնահատեմ իբրեւ անհրաժեշտ Միաբանի արժեքն
ու արժանիքը, եւ իմ բազմամեծութեան մեծա-
զգններէն մին է միտք տեսնել զիրենք՝ իրենց
կոչումը եւ արժանիքի բարձրութեան վրայ:

Լուստարապետ, Հայր Նիքիթն իմ իբր-
գութեամբ եւ գնաց երկու տասնեակ տարիներ,
ու ին պատանեկութեան մէջ զտես կիրակի
Աքեղան, ին եւ ին ընկերներուն հետ կապ-
ուած երեսասարգութեան ամբողջ եռանդովն
ու նուիրումովը: Եւ կը վստահեցնեմ զինքը,
այսօր, թէ այդ եռանդն ու նուիրումը ոչ
միայն չէ պակասած, այլ անցած է անելի քան
երկու տասնեակ տարիներու սասկոյութեամբ,
եւ ես պատրաստ եմ արտունակելու իմ ծա-
ռայութիւնը, բազմապատկուած քափով:

— Իմ խորին երախտագործութիւնս կը յայտ-
նեմ Ձեմէն Կիրիկիոյ վեհա՛ Կարօղիկոսին,
իր հայրապետական շնորհ մաղթանակներուն
եւ զգացումներուն համար, ու թոյլ կուտամ
ինձի ըսելու իրեն՝ թէ Երուսաղէմի Առա-
քելական Ս. Աթոռը իր ակտեալ Միաբա-
նութեամբ, հուստարմութեամբ պիտի տա-
րուանակեն իրենց նուիրական պատեօմն ու
պատանակութիւնը, ոչ միայն իբրեւ պատ-
պան եւ պահապան Ս. Տեղեացք այլ եւ իբր

բել Հայաստանեայց. նկեղեցւոյ ներկայացուցիչը միջազգային այս հոգեւոր ուսանին մեջ: կը վստահեցնեն Նորին Վեհափառութիւնը, քի իմ եւ իմ Միաբանութեան յարգանքն ու սերը իր անձին նկատմամբ՝ մեծ եւ անկեղծ, եւ կը յուսամ որ իւ մեծաւորութիւնն ու ներելիչ ազդեցութիւններն ու քելագրանները պիտի վերաճարձեն մեր Միաբանութեան մեջ բանասիրութեան այն ոգին ու սերը, որոնց մեջ իմ այնչափ գերազանցօրէն կը փայլի:

Այս առթիւ, իմ կողմէ, փոխադարձաբար, Նորին Վեհափառութեան կը մարդնէ կտորաւորին եւ առօրեային, որպէսզի ինքն ալ իր կտորին կարողանայ իրագործել այն բազմանները՝ որ մեր Արարին համար ունի, եւ իրագործել մնաւաւնոց այն զեղեցիկ ատաղաղութիւնները՝ որոնք նոր կեանք եւ արդիւնաւորութիւն կը յստատանան Կիլիկիոյ պանծալի Արարին:

Իմ ընդհանրապէս կը յայտնեմ նաեւ Նորին Վեհափառութեան, Կիլիկիոյ Արարին եւ ժողովուրդի ներկայացուցչին՝ Գեւորգի Տ. Խաչ Մեթազանին, որ աննաւն յայտնի իր ազնւորութեամբ, այնքան մօտիկ եղած է մեր Ս. Արարին, անոր Գեանհայտնեան եւ անոր Միաբանութեան: Ես, Վին եմ այն օտերէն, որոնք կրնան հրապարակաւ վկայել այդ մասին, եւ ես կը վստահեցնեմ զինքը քի մեծապէս կը գնահատենք իր այդ վերաբերմունքը: Փակ ինչ կը վերաբերի մեր զգացումներուն, հանդէպ Կիլիկիոյ մեր պատուական հայրենակիցներուն, մեր Արարը եւ Միաբանութիւնը՝ հպարտ եմ հաստատելու, ցոյց տաւած է սեր զը որ անմախքնքաց է, սեր մը՝ որ խօսով չէ վերջացած այլ զգործակաւորապէս ապրած է: Անոր ապացոյցներէն մին է այն կարգադրութիւնը զոր ընտրեան են իմ երջանակախօսակց նախորդները, Երուսաղէմապետական Նկեղեցիներու եւ հաստատութիւններու նկատմամբ:

Ուրախ եմ որ այս պահուստ դուք եւս կը հաստատէք մեր երկու Արարներուն այդ սերը յարաբերութիւնը: Իմ հայրական ողջոյնները եւ օրհնութիւնները խնդրեմ յանձնեցէք Կիլիկիոյ Արարի պատուաւորման հոգեւոր կասուն եւ ժողովուրդին:

— Իմ ջերմագին ընդհանրապէս կը յայտնեմ նաեւ Գերաւ. Տ. Մամբէք Մեթազանին իւ ընդհանրական խօսքերուն եւ յայտնեմ

նա՛մ ազնիւ զգացումներուն համար, որոնք կը ներկայացնեն միեւնոյն ժամանակ զգացումներն ու բարձրանները եզրիպատահալութեան: Նորին Մեթազանութեան սերը Երուսաղէմի Արարին նկատմամբ՝ կը սկսի իր եկեղեցական կեանքի առաջին օտերէն, եւ երբեք չէ կործանուած իւ յանդակաւորութիւնը: Ինչպէս առաջին օտերէնուն, նոյնպէս Սեպտուարի Առաջնորդական իւ պատօնավորութեան ընթացին Ս. Արարը միտ վայելած է իր բարեազակամ վերաբերմունքը: Այս առթիւ ընդհանրապէս կը յայտնեմ իրեն, եւ բոլորս ալ վստահ ենք որ յետագայ եւս պիտի վայելենք իր բարկազին արակցութիւնը: Երուսաղէմի Արարին կապը եզրիպատահալութեան հետ. իր հնուութեան չափ սաք է, եւ որչափ անելի կը պակսի եզրիպատահալութեան հետ Պատրիարքիւն Գեղեցիներն, այնչափ անելի պիտի բարձրանայ այդ ջերմութիւնը եւ մերմարտնական զգացումը: Ես ինքն ապրած եմ եզրիպատահալութեան մեջ անելի քան երեք օտերէն, Գահիրէի Դալուսեան Ազգ. Վարժարանին եւ Առաջնորդարանի մեջ, եւ այդ ջերմութիւնը կը զգամ խորապէս:

Ուրախ եմ որ այս առթիւ պատիւր ունինք վայելելու եզրիպատահալութեան արժանաւորապէս անդամներէն երեքի ներկայութիւնը, Մեծապարգ Յեարթ՝ ձ. Զագրի, Յ. Կիրակոսեանի եւ Զ. Քեօբեանի: Ձեռն անոց միջոցաւ եզրիպատահալ պատուական մերազնեմք կը հօտիրեմ իմ հայրական օրհնութիւններն ու սիրազեղ սղոյնները, կրկնելով քի պիտի ախարսինք չքերանալ մեր պատօնակալութիւններուն մեջ, պիտի ջանամք իրագործել մեր անկախութիւնները Աստուծոյ օգնականութեամբ, եւ վառ պիտի պանենք մեր հուսաւորին հաւար Ա. Տեղեցալ եւ Ա. Յովորի մեջ: Ձեր Դերաւ. Մեթազանութեան հետ կը ճաղքենք, ինչ որ այսօր սեպի ունեցան եկեղեցւոյ մեջ եւ այստեղ, եւ այն բոլոր զեղեցիկ առատայայտութիւնները որոնք հնչեցին երկու տեղերուն մեջ ալ, յայտնաւ եւ յոյզերու բոլոր խորախնայները զուշ չանցնին, այլ ունենան իրենց տեսական ազգայնութիւնն օգնականութեամբ, որպէսզի արժանաւորապէս կարգաւանամ զիմաւորելի վերակենդանութեան այն նոր օրջանը՝ որ կը բացուի Հայ Նկեղեցւոյ կեանքին մեջ:

— Նորին Ամենապատուութիւն ընդհանրապէս

կալուքին յայտնեց Տէր. Գալպիեանին իրեն հանգիւյ առաջայայտած համակրանքին համար, եւ իր արտաքին օրհնութիւնները նուիրեց Պաղեստինի եւ Անդր-Յորդանանի Հայ ժողովուրդին: Ըստ զգով ձեր խօսքերուն մէջ ինչպէս ճարտարաբարձմանը հանգիստացաւ Հայ ժողովուրդի հոգեւոր զգացումներուն: Հայ ժողովուրդը միտ սիրած ու յարգած է իր նկեղեցիին ու անցիկ ակնկալած կենսական մեծ բարիքներ: Թէ յուսալաբ չէ եղած այդ ակնկալութիւններուն մէջ, վկայ է ամենէն աւելի այդ սիրով եւ յարգանքի անխախտ յարասեւութիւնը: Մեր օրերուն, արուսակեց, յոյ՛ր քեզներու եւ եւ կրնամ ձեր զպայսմ մոխրաբարձութիւնը ընդարձակել եւ ըսել թէ հակառակ բոլոր անկայտս պայմաններուն, Հայաստանեայց նկեղեցւոյ հուսարիւմ պատօճեանները իրենց պարսկանութեան զլույս կը զտնւին զհաստեղի անձնութիւններով:

Ինչպէս անցեալին մէջ, նոյնպէս ներկայիս նկեղեցւոյ վերին իշխանութիւնը իր լաւազոյ՛ն կ'ընէ այդ հուսարիւմներու թիւր բազմացնելու: Մուսաղիմ Ս. Արքող իր Ժառանգաւորացը պահպանած է աւելի քան հարիւր տարի, հակառակ ամեն կարգի դժուարութեանց: Այսօր, գրեթէ տարւաւ չարիքներու համբերատար աւխտանքի եւ զոհաբերութիւն պէ՛հ է, Ժառանգաւոր տանը առաջնորդելու վարժարանի եւ Ընձայարանի երկու յաջորդական դասընթացներէն եւ հասցնելու՝ Բանաստեղծական աստիճանին»: Եւ աւելցուց թէ յոյս ունիք որ «Սուրբ Արքող այդ նուիրական հաստատութիւնը Միաբանութեան ջանքերով պիտի զտնէ իր լաւազոյն արդիւնաւորութեան ընթացքը: Սրբոց Թարգմանչաց վարժարանի նկատմամբ Նորին Ամենապատուութիւնը հպարտութեամբ յայտարարեց «այդ հաստատութիւնը Ս. Արքող ամենարդիւնաւոր աշխատանքներէն մին կը հանդիսանայ, եւ կը յուսանք ոչ միայն ընդարձակել ներկայ շէնքը, այլ մօտ ապագային ունենալ նաեւ աղջկանց առանձին վարժարան մը: Անոր նման սեպհական վարժարաններ պէ՛հ են նաեւ Հայժայի եւ Ամ. մանի մէջ: Ս. Արքող կրթական աշխատանքներու ընդարձակման եւ յառաջդիմութեան համար յուսալից են, օրովհետեւ մեր պատուարժան Միաբանութիւնը՝ կրթական գործին վրայ կը նայի իբրեւ իր ա-

ւագ պարսկանութիւններէն մին: Այս գնահատելի իրականութիւնը ուրախութիւն պէ՛հ է պատճառէ մեր բնիկ ժողովուրդին, վասն զի, այս կերպով մեր աւելի մեծ ուսողութիւն կրնայ նուիրել իր ազգային մնացեալ պարսկանութեանց: Հոգեւորին հետ մեկ կը ստանձնենք կրթական գործը եւ մնացեալ պարսկանութիւնները իր բողոքի ձեւի յուսալով որ պիտի չբերանաք զո՞հոգեւորներուն առջեւ, զարգացնելու կենսիկ ապարեզին մէջ թեւակոխող հայ երիտասարդը՝ Ֆիզիկական եւ մտաւորական, եւ մտակերպանք մէջ այն նմանաբան հայրենասիրութիւնը՛ որ պատրաստ է ամեն բան զոհելու, հայրենիքի սիրոյն եւ գերազնայն տանքուն»: —

Նորին Ամենապատուութիւն իր հայրական օրհնութիւնները նուիրեց նաեւ Ժառանգաւորաց վարժարանի եւ Ընձայարանի ստեղծման եւ աւելցուց. «ուրախ եմ որ այս օրուան ընդհանուր հրճուանքին մէջ զուրպ ունենցաւ ձեր լիախոր բաժնիքը: Կը հաւուսամ թէ ինչ ուր ըսիք ձեր ընկերոց բերնով՝ անկեղծ է, եւ ես ալ նոյն անկեղծութեամբ եւ զգայւմներով պիտի շարունակեմ իմ հայրական պարսկանութիւններս հանգիւյ մեզ եւ ձեր սիրելի հաստատութեան, որ կը գրաւէ իմ արժա ամենախորունկ ծայրերը»:

Նորին Ամենապատուութիւն շնորհակալութիւն յայտնեց նաեւ Մուսաղիմ Հայ Մեթաօրգներուն, որոնք ազնիւ փափաք ունեցած էին արաբայտուելու օրուան հանդէսին մէջ. եւ ըստ աւուրախ եմ մամաւանդ որ Սրբոց Թարգմանչաց վարժարանի ողին կը խօսի ձեր մէջ եւ կ'ապրի ու կը փառաւորուի, վարժարանին դուրս: Յաջողութիւն կը մտայրեմ ձեր բոլոր բարեկարգակ եւ օգտակար ջանքերուն»:

Նորին Ամենապատուութիւն իր շնորհակալութիւնը յայտնեց նաեւ այն ազնիւ ազգայնոց, որոնք՝ անձամբ, նամակաւ կամ հեռագրաւ իրենց սերունդներէն եւ բարեմաղթութիւնները բերած էին օրուան հանդէսին եւ զմահատելով զպրաց դասի եւ երգչախումբի եւ անոնց վարչներու յաջողութիւնները, վերջացուց իր խօսքը ըսելով՝

«Ս. Արքող օրհնութիւններով կ'օրհնեմ բոլորդ, ամբողջ հոգեւոր եւ արտով, եւ իբրեւ մէկը որ հայրենիքի՝ ուխտագնացութենէ նոր վերադարձած է, կը լիւեցնեմ ձեզ՝ ձեր հայրենասիրութեան նուիրական պարսկանութեան»:

քիւնը,՝ որ արտասանմանի բոլոր հայերուս
ուսերուն եւ ւրսին վրայ կը ծանրանայ. այդ
իբրցորժման մէջ է որ իսկապէս պիտի կա-
րենա՛մ արժեցնել ձեր հայրենասիրութիւնը:

Կը մաղթեմ որ Աստուած բոլորիդ պար-
գեւե խալաղ կետն՛դ այս Ս. Նեհրին մէջ,
որպէսզի հանգիստ օրսով կարենա՛մ կատա-
րել ձեր անձնակոնց, հաճորային եւ քաղաքա-
ցիական պատրաստութիւնները եւ պատիւ
բերե՛մ ձեր ազգի՛ն»:

Սրբազան Պատրիարք Հօր խօսքէն հաջ
միաբերան երգուած «Հայր մերոսով ու Սըր-
բազան Պատրիարք Հօր օրհնութեամբը կը
վերջանայ սոյն հանդիսութիւնը եւս: Սյնե-
լու Արքեպիսկոպոստները կը շնորհաւորեն
Ամենապատու Գահակալը, եւ սպա Ս.
Աթոռոյ միաբան վարդապետներ կարգով
կ'երթնան որդիական սկիածանօք խոնարհիլ
իրենց Հօր և Պետին աջին, և ընդունիլ
Անոր Հայրական ողջոյնը: Մխարանութենէն
վերջ հանդիսականները կը մտնեն ու կը
շնորհաւորեն արքայական հրովարտակով
հաստատուած Գահակալն ու իրենց Պետը:
Ժամը 6.45 է արդէն երբ կը սրուի ժողո-
վորդը, եւ Սրբազան Հայրը քանի մը
վայրկեաններու հանգստի համար կ'առանձ-
նանայ իր սենեակը:

**ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԵՂԱՆ Ի ՊԱՅՏԻ
ԱՄԵՆ. Ս. ՊԱՏՐԻԱՐԿ ՀՕՐ**

Նախապէս եղած կարգադրութեան հա-
մաձայն, ժամը 7.15ին Սրբազան հիւրերը,
Մխարանութիւնը, Ժառանգաւոր Սաներն
ու Ս. Աթոռոյ աշխարհական պաշտօնիւններ
և յարգելի հիւրեր ու ներկայացուցիչներ,
Ս. Աթոռոյ սեղանատան մէջ նստած են սի-
բոյ և ուրախութեան ընթրիքի, բոլորուած
Ամեն. Ս. Պատրիարք Հօր շուրջ: Հնն են՝
Եզրպատուէն, Պէյրութէն, Անգր-Յորդանա-
նէն, Հայֆայէն, Յոպպէն, Ռէմէնէն և
Նուսապէմէն յարգելի ազգայիններ, պատ-
գամաւորներ, տեղական մարմիններու և
կազմակերպութիւններու ներկայացուցիչ-
ներ: Կ'ըլլան ուղերձներ ու բաժակահա-
ւոր և մաղթանքներ՝ Ամեն. Գահակալի
առողջութեան, Ս. Աթոռոյ պայժատութեան
եւ Եկեղեցւոյ հաստատութեան համար:
Հուսկ ուրեմն Ամեն. Ս. Պատրիարք Հօր
խօսքով և աղօթքով կը փակուի մտերմա-
կան իր մթնոլորտով գեղեցիկ այս պահը եւս:

ՏՊԱԽՈՐՈՒԹԻՒՆ ՍԸ

Պիտի չուզէի լուս մնալ, պիանասե
ըլլալէ վերջ արտասովոր շուրջով եւ օճեղու-
րեամբ կատարուած գանակալութեան հան-
դիսութեանց:

Պիտի չուզէի խեղդել զգացումներս եւ
զուպել անհուն ուրախութիւնս եւ յուզումս
ի սեւ այն խորհրդաւոր եւ միաշիւք մըրն-
լորտին՝ որուն մէջ կատարուեցան գանակա-
լութեան հանդիսութիւնները:

Ալիսեցիք Սրբազան Հայր, հուսատրիմ
մնալ մեր Ս. Եկեղեցւոյ, ազգին ու կայսեր,
այնպէս ինչպէս Ձեր երջանկալիեացակ հա-
խորդները ուխտած էին: Անոնք ալ յուզու-
մով Ձեզի հման կատարած էին իրենց ուխտը,
բայց կը համարակիմ ըսելու ոչ այն մըր-
նորտին մէջ՝ որ կը սրէր այս անգամ:

Աւագութեամբ մտիկ ըրի Լուսարաւ-
պէս Գեր. Տ. Եղիշէ Վրդ. Տրեքեանի սրբ-
ատուչ ուղեծրը, Գեր. Տ. Խաղ Սրբազան
Արեպիսկոպոսի, Գեր. Տ. Մամբէ Արքա-
զան Արեպիսկոպոսի, Մեծայաղ Տօբոս
Վանան Գալպիտեանի, ի դիմաց պաղտօթի-
նահայութեան, եւ Հ. Ս. Մխարան Ասե-
նապէս Պր. Կարապետեանի, արագին եւ գե-
ղեցիկ ճառերը, ինչպէս նաեւ Ժառ. Վար-
ժառանգի աւակերտին որդիական արայա-
սութիւնն ու մաղթանքը, ու այս բոլորէն
վերջ՝ Ձերդ Ամենապատուութեան արեւն յոր-
դաղ անուշ խօսքերը: Այս բոլորը բան մը
կ'ըսէին, շատ սիրելի բան մը:

Գու՛մ, Սրբազան Հայր, խօսեցա՛մ ձեր
ուսերուն գրուած բուրգերու մասին, բայց,
սիրտ մընոլորք որ կը սրէր այդ երեկոյ,
հալեցուցած եր այդ ամէնը, եւ զու՛մ բուր-
գերուն ծանրութիւններէն արգէն իսկ զար-
մանալիորէն թերեցած կը զայիք: Որչափ
մխիթարական եղաւ մեզի բոլորիս ջեսնել
եւ զգալ այն սիրտ կապերը, որոնք այնպէս
զօրացած են վերջերս մեր նախնապետական
Արտունեան վրայ բազում հովուապետներուն
միջեւ: Որքան օրտապնդիչ մանաւանդ՝ նկատել
բազուն այն սերը, որ Ձեր Ամենապատուու-
րիւնը եւ Ս. Թակոբայ Միաբանութիւնը կը
կապէ իրարու: Ազգային թէ անցած եր փո-
րորիկը Աստուծոյ այս Ս. Տանը վրայէն, եւ

Ձերդ Ամենապատուութեան եւ բոլոր Գերա-
ճնորհ ձայներան դեմքեռուն փայ կը բաց-
ուէր անվերապան ժպիթը, որ խոսուսմն է
վաղուան :

Մեր միակ բաղձանքն է որ այդ անկեղծ
աէրք մեր հոգեւոր հովիւներան միջեւ, Ձերդ
Ամենապատուութեան եւ պատուաժամ Միա-
բնութեանց միջեւ, գործայ եւ ծաւալի,
ի փառս Աստուծոյ եւ յօգուս մեր ժողովուր-
դին: Վասնզի առանց սիրոյ ոչինչ կրնայ առ-
գասաւորիլ, սէրը սկիզբն է բոլոր հրաշալի-
ճերան: Այս ուրախութեան անմիջական հա-
ղորդ է Պաղեստինի հին Հայութիւնը որ շատ
մը պատրիարքներ եւ վարդապետներ տուած
է իր ծոցին այս Արտաին: Վսմինի պարիսպ-
ներուն շուրջ բոլորուած այս փոքրաբիւ,
բայց ազնիւ եւ աստուածավիտ ժողովուրդը,
ուսած է միտ իր լաւագոյնը այս Արտաին, եւ
խառնուած է իր ձայնը մեր Ս. Տանարներուն
մէջ Ձեր Ախաբանութեան ձայնին: Իսկ Ս.
Արտաբ փոխադարձաբար սիրած է միտ այս
ազնիւ ժողովուրդը, գուրգուրացած անոր
վրայ, խնամած ու կապած անոր վեհերը,
եւ ի հաւելին կերակրած է զայն, բաժնեկոյժ
անօր հետ իր ներմակ կամ սեւ հացը:

Յուսադուքի եւ Պաղեստինի տեղակի ժո-
ղովուրդին վրայ աւելցած է այսօր, համաա-
խարհային պատերազմի շրջանին, քրահա-
յաստանէն գաղթող ուրիշ պատուական հա-
յութիւն մը: Անոնք ազգային նոր կեանք եւ
հայեցի դրոճ բերին Յուսադուքի հին հա-
ղութեան, յառաջ բերելով իրապէս պատուա-
կան ժողովուրդ մը՝ որ այսօրուան պաղես-
տինահայութիւնն է:

Ս. Յակոբայ երբեմնի պատրիարքները
շատ քաւաքաքիւ հոս որ ունեին, Ձերդ Ամե-
նապատուութիւնը այսօր կը գտնէ զօրացած
եւ մեծապէս ծաւալած գաղութ մը որ մեր
առտասանմանի լաւագոյն գաղութներէն մին
կրնայ համարուիլ: — Փող Տէրը Ձերդ Ամեն.
կերպար կեանք պարզեւէ, ճշգրտագի ինչպէս
ազգը բովանդակի, այնպէս ալ Պաղեստինի
հասարակութիւնը, կառնան վայելել Ձեր
նովանին, ու մեր բարի փափաքներուն եւ
լաւաջողութեանց արդիւնները:

Կ. ՄՆՇՐԱՆԵԱՆ

Վ Կ Ա Յ Ո Ւ Յ Ի Ի Ն Ն Ե Ր

Մբոց Յակովբեանց օտանա՛րք՝

Իսրայելի զուգորդ իրարմէ տարբեր
ապրումներու, մեր ժողովուրդի բոլոր խա-
ւերուն համար, Անիկա ատեն մը մեր հա-
զիին երկրորդ ընեւը: Մեր եկեղեցական-
ներուն համար ապարիէզ խելքի, մեծու-
թեան, հերոսութեան: Մեր օրերուն՝ հա-
կացած ալ:

Բայց որ

ԶԸՄԱՐ, սա տողերը գրուած պահուն,
ըրազիրներու մէջ թիրախ աւելի կամ նուազ
վաւերական աղեղնաւորներու, իրենց հա-
շիւներուն կապարճներովը, ոչ ալ աւելի
կամ նուազ թուղթի, գիրքի վրիպած պա-
ղիրկեաններու չհարեուն անդատան, այժ-
մէն թիւնը հետապնդող՝ ու զայն կողմ
թիւնները ոսկիզոմ մատչեալու մարդերու
միատուութեան, կիրքերուն: Ու չըլլար նոյն
ատեն քարէ կատոր մը, սա ու ան դասա-
խօսին, մազադաթաւոր ճարտարագիտին
տեղութիւնները Բանին, Ձէնէն, Յորտուր-
դէն արժեւորելու կանչուած: Ու չըլլար
պատմութիւն քանի որ այնքան գէշ, կող-
մակալ, սխալ ու առաւելուել է ատոր ճա-
կատաղիքը: Թիթիցէք մեր տարեկուր-
թիւնները, հեռուն ու մանաւանդ ժողո-
րդպէսի կամօղութիւց սա եղբերապէս իրա-
ւորութեան: Գառորդ զար մը Սփիւսք
դէրէք պատմութեան էջերուն: Ու այդ էջերը
պիտի ըլլան դպիրին էջերը միայն ու մի-
այն: Ու չըլլար զարմեալ այդ Սրտոյ Յա-
կովբեանց օտանա՛րք

— Կախարդական ապարանքը, ծանր,
տառապահար բազմութիւնները ուխտաւոր-
ներուն նիփոփելու գերով մը, նախամուտ
դուռը երկնքի թագաւորութեան, ինչպէս
մտապատկերած է զայն մեր ժողովուրդը:
«ամենասուրբ» Վերիազումը, երբ իր մար-
մնեղէն ցուներուն խոյր կապոցները աւ քր
նողեկան տազնապնեռուն որաները բարձած
իր ուսներուն, կը շինէր իր դարերը: Վէշ
գառով մը՝ իր պատմութիւնը, ան զոր վը
կարդանք բայց չենք հասկնար, ոչ անշուշտ
աչքի կամ խելքի պակասէն: Մեր պատ-
մութիւնը, թուղթերէն վեր ու գառքս) հե-

ուս, հին, անայց արքայութիւն, մեր արի, չարքան, անմահ զեղուկներուն սրտովը, եզուկներովը, քրտնքովը իրև հող ու արտ, հիւշակ ու մատուռ, պատկած մեր լեռներու կողերուն ու փէշերուն, փոխն ի փոխ կարծիր ու կանանչ, մեր արևուզը ու մեր յոյսովը: Մեր պատմութիւնը հերու սուրճամբը, քաղցրութեամբը, կիրքերովը մեր յիմար, կուտազան սաստններուն, նախարարներուն, արիարանց սեպուհներուն որոնք կը կուռէին ու մեռնէին նոյն հեշտանքով որքան կը սիրէին ու կը տառաւորէին ներքին մեծաթեամբ: Միշտ մեր պատմութիւնը՝ խորունկ տերտէրներու, այսորուան գահազուրի, աքորական տիպարէն բողբոլվին տարբերք: որոնք կը կենային մեր ժողովուրդի գլխին, զայն գտնելու ստեմանուած բոլոր փորձանքները ընդառուովը, ու շանթարգելի նման զանոնք իրենց քաշող ու եպիսկոպոսներուն, կաթողիկոսներուն, աճէն մէկը աշխարհ մը հողի, տառապանքի հանգիտարան: Փորձնցէք արար օտարկանի հրամաններէն ինքզինքը ազատելու հետամուտ թէ դարու կաթողիկոս պատմարած Յովհաննէսը ոգնկոչել ձեր մտքի դաշտին, ու պիտի հասկնաք թէ որքան ծանր էր նակառարկը մեր պատմութեան ճարարակատներուն: կը լռեմ արքաներէն, ոչ անշուշտ ստան արհամարհանքով մը: Անոնց մէջ մեծերը զուրս են մեզմէ: Անոնց մէջ փոքրերը՝ զուրս մարդկութիւնէ: Բազուկ, քաջութիւն, հաւատք, խելք բաւեր են այսօրուան նսմատասանին երեօին: Սրաց Յակոբեանց Տաճարը հատոր մըն է մոռցուած բաներու զոր լաւ կ'ընեն զրիք առնելով անոր աւելի հանգամանաւոր սպառնալիքները:

Իմ ձեզի տալ ուզած տաճարը

Ըլար սանկ չէնք մը, հողէ մը վեր բարձրացած: Չորս ամուր սիւններու վրայ բռնուած դարձեալ կախարդական բայց ոչ պալատ մը, այլ

— ամպնովանի մը

որուն տակ միշտ թափօրսպեա եպիսկոպոսներ, պատրիարքներ տեսեր ենք թէ էն բայց որուն զերն Ըլար այս անգամ ուրիշ ապրուանք գտնելը:

* * *

Այսպէս յորինուած այդ ամպնովանիին

տակ զուն ունենայիբ պատեհութիւն, ազատութիւն մանաւանդ կարողութիւն ուզած բոպէի այդ տաճարին սիւնները ու պատերը բազմամարդոզ պատկերները արձակելու իրենց կտաւներուն գերեզմաններէն՝ «վառւամալօփ եւ երկապալնօփ», որպէսզի, իրենց սրբութիւնները, առաքինութիւնները այդպէս բանարիւտած պահելու տեղ, երթային իրենց երկիրները, խօսէին ուրիշ փառքերու սպասարկու իրենց ժողովուրդներուն, առնուազն իրենց հանգիստը վերածէին կենդանի, սրբզագործ երկուցի: Հայրապետները որոնք այնքան քանկէք ունին օրուան ամբարիշտ, յաւակնոտ վարդապետութիւնները ըմբերանող ու նահապետները, մոռցուած յոյգերու, ուրացուած բարիքի նոր աղբիւրներ բանալու մեր սրտերուն անկարեկիր ամայատանին ներսերը: Առաքելանքը որոնք խօսէին նոր Արքայութիւնէն, ան զոր լսեր էին ու քարուզեր դարձեալ վայելքի ու մեղքի կայարութեան մը ստանալու: Կլանները, որոնք չմեռնելուն բարիքը պատմէին, մեռնելը սորովեցնէին մեր կեանքէն պարպուած միտքին, հոգիին: Սուրբերը, լման այլուձին մեր սրբազան կայարութեան: Պիտի փափաքէլը ոչ միայն ստոնց բորբոնի աջ մեկնուելու տաճարին պատերէն, զէպի նոր պարաքեր, նոր քարոզութիւն, այլ և անպակարգարծ հեռանալը, որպէսզի այսպէս մաքրագործուած այդ ամպնովանիին տակ կարենային գալ գարեբը միայն ու միայն եւ ժողովուրդիդ: Այս տողերը մի կործանէք մեր օրերու ցեղապաշտ հանգանակներով պարտադիր օտարամերժ ետութեան մէջ: Այնքան յոյներ են մեր միաքերը այդ ուրիշ փառքերուն գովքէն, իրկուան առտու, մեր բուրբ ժամեցուն մէջ անխափան երգուած: Իմ ժողովուրդին գարեբը, որոնցմէ մեր զիտցածը, ըսածը՝ այնքան գէշ է ու քիչ: Դարե՛րը, իրենց արցունքներովը, անպարպիծ վիշտին անսփոփ իրաւութեամբը: Ու գարեբուն հետ

մարդերը

— Կարգ ինչպէս տկանակուռ յ Գուք գիտնալու էք որ մարդերը շատ յաճախ կուզան ոսկիրիներու շուկաներէն, աստու փորձաքարերուն վրայ իրենց արժէքները փորձելէ, կամ վաւերացնելէ վերջ:

— Տիկնակն ինչպէս աղաք —: Երջի-

լով մեր ներքը ամբաստանելով ըմբռնուածներ, դարաւոր կերպարանքներէ, որոնց մէջ մարդ երկոտանին կը ծնէր, կը մեծնար ու կը մեռէր, ինքզինքը փոխելու անկարող։

— Տիրուհւոյ ու վարդապետ — Որոնք մեր օրերու հայտնուած, ուրացուած կամ շփացուած տեղաբնիկ ըլլալէ առաջ, մեր ժողովուրդի գոթիքին վրայ բացուած հոգեղէն սրբութեան, կոկոններու փառքեր էին, խորհրդանշիչ պատգամներ՝ միտքի, հոգիի ներկերուն վրայ, առակին ցորենին պէս սահմանուած ինչալու հողին, մեռնելու որպէսզի ուրիշները ապրին։

Տեսէր ու կարողիկոս — Որոնց վրայ հատորներ հազիւ պիտի գային բաւ, առնելու համար իրենց ներք խտացուած ապրուածներէն ամենէն կարեւորները։

Մառայ ինչպէս քաղաւոր — Մեզմէ այսօր լիովին օտարացած, պղծած զգայութիւններ են երբ ծառաներն ենք մեր կիրքերուն, ասոնք արքայական գահոյքներ բարձրացնելէ վերջ, զմեզ կործանելու մէջ աւելի «անպիտան», ինչպէս կը պատմեն զիրքերը։

Մարդերը

որոնք, սա էջին վրայ տող գրաւելէ առաջ եկեր են իրենց օրերուն սա կախարդական կառոյցով ամպհովանիին տակ, աբեռով անուշացած տանարին մէջ, մութէն պաշտպանուած, քաջլիբրուած, իրենց «ծովլածաւալ» մեղքերը գնելու, իրենց «սոխարմասասան» անարարութիւնները քաւելու մոխրով ու արցունքով, իրենց անսպառ ու զարմանազան ցաւերը ծախելու, և ազատագրելու իրենց մարմիններն ու հոգիներն սա աշխարհին կեղերէն ու որդերէն ու երկինք հանող սանդուխի առջին քարին քսելու իրենց մեղապահ ճակատները։

Հին քաներ, Մոռցուած քաներ, Բայց առելի քան իրաւ, այսօր ալ։

* * *

Տաճա՛րը՝ Սրբոց Յակովբանց, ինչպէս կը գրուէր դարերով անունը սա նմանատանին, վերածուելէ առաջ ու վերջ ալ ժողովրդական ու ընտանի Սուրբ Յակովբին որ

Մէնք է կոկիկ, գողար, դոմինիկանները

կնքած են, զոհար՝ Երուսաղէմի ընդհանուր սրբատեղիներուն մէջ, մեծահարաւ՝ ոչ միայն իր սրբութիւն, այլ և զեղեցկութիւն, պատմող մեր ժուժկալ բայց տաք երազանքէն, երբ մեր փառոյցները կը պահելինք զգաստ համեմատութեանց մէջ ու վրայ, արտաքին աչքերու համար քիչ ցոյցով բայց որոնց ներք մեր զգայութիւնը կը գտնէր կերպը հաշտեցնելու հարստութեան պոթկուումը ու չափին օրէնքները, սանձելով քարերուն ուլացքը պարկեշտ սահմաններու ծիրին ու շեղշիւղ սիրտէ վերթած բաներուն արխնտ, տաք կրակոյրները սկսեցուն, պատերուն, համարներուն, ձեռքը բեհեզին ու սուկիւն... Սուրբ Յակոբը որ ճարտարագիտութիւն ըլլալէ առաջ, հանդիսարան՝ մըն է քաղցր հրաշքներու; հազարի մօտ տարիներ, հազարէ աւելի հսկայ փորձանքներու զիմացող; Մեզի համար անիկա ոչ միայն դարաւոր հնութիւն մըն է այլ և բարձր յիշատակարան ուր կը խտանան մեր ժողովուրդին մութ ուժերը, լոյսին փայլատակած քիչ անգամ, բայց մեր հսկաներուն նման լեռներուն սիրտը ապաստանած, դարուց ի դարս, երբեմն երբեմն ելլելու, և որ առջև շողալու ու կրկին իջնելու անդունդ, ճիշտ ու ճիշտ հայոց պատմութիւնը; Անիկա, սա մեր օրերուն ինքնատիպ նմոյշ է ճարտարագիտական, ու է նոյն ստեղծ պատրաստ զիւան, իրենքզիրենք պատմաբան կարծող խակ ու փակ մարդոց ամբաստանութեանց; Լրագրող մը, Ֆրանսա կամ Գերմանիա ըրած, որուն սկիզբը կրնար վրիպած ճարտարագիտ մըն ալ ըլլալ, ապա ու այսօր անոր կերպարանքին յատկացնել ծանրակու տեսութիւններ, ենթադրութեան բողքէն; Ուզենք չուզենք մեր շէնքերը պիտի օգտագործենք կամ անդոյ փառքեր արժեարելու կամ մեր պատմութիւնը գնելու։

Ուրի՛շ։
— Բայց այնքան շատ բան է այդ Սուրբ Յակոբը։

Մէկը որ զիրքերէ, թերթերէ թիւ ու վկայութիւն հաւաքել միայն սորված է ու այդ հաւաքումները՝ դասաւորած, հանրութեան մատուցանելի կերպարանքներով, կը հաւատարմէ կը ծառայէ հայոց պատմութեան, կայ ահա երկու հարիւր տարի, չըմբռնելով տարրական ճշմարտութիւնը ու

բուն համեմատ թիւն ու նշանը - զբաղ-
պարտաւոր են կեանքին վերածուիլ: Այդ
մէկը, մէկկերը, լէպէն միշտ այսօր տա-
կաւին չեն անդրադառնար որ կեանքը ըզ-
գալու գերը չէ ներդի վատահիլ մեռելնե-
րուն: Այդ մէկը իրեն պիտի տայ ազատու-
թիւն, մեկնելով շնքին անունէն, մաքրե-
լու պղտիկ հաշիւներն ու գիրքեր, գրքոյկ-
ներ լաստակերտելու, և իրեն հիմնովին օ-
տար, անձանթ իրողութիւնները համա-
ձայն այդ հաշիւներուն, հետուէն թելա-
գրուածներուն, փոխ առնուած ակոցնե-
րուն՝ զուեւորելու, ներկայացնելու:

Ուրիշ մը պիտի պոռայ մեր գլխուն ի՞ր
իմաստութիւնը, անցեալը վերանորոգելու
միտմիտ պատրանքի մը մէջ, Սուրբ Յակոբը
երբ կը փոփաքի տեսնել առնուազն հինգ
գար առաջուան հոգեբանութեան մը վա-
ռարան, երբ մեր վարդապետները ապա-
ռաժէ մը աւելի կարծր հաւատքի տապա-
նակները իրեն, կ'աղօթէին անոր անուշիկ
կամարներուն ներքև ու կը վաղէին զուռ,
իրենց բունցընեքով խորտակելու կզակ-
ները մեր իրաւունքները խորողներուն:
Այսօր պատկեր մը վաթ առնելու համար
երուտաղէմի Սրբատիղիներուն պատերէն
զրուանազրտական թղթակցութիւն է ան-
հրաժեշտ մէկ կողմէն մինչև և միւս
կողմէն մինչև և՛ոնտոն:

* * *

Զգայութեանց որսորդ, տեղ մը, Սուրբ
Յակոբի մէջ, կը ջանամ առնել, հանդիսա-
ւոր առիթով մը, քանի մը հիմնական ապ-
րուաներ որոնք բխելով հանդերձ աչքիս
փռուած մարդկային անտառէն, ըլլալին
քիչ մը աւելի մասնաւորեալ, ինչպէս կ'ըսեն,
իրենցմէ անդին ալ թելադրելու քննչունակ:
Ու փոփաք եթէ ոչ ջանք է իմ մէջ թա-
փանցումը քննել շնքին ոչ միայն քարեղէն
փառքին, այլ և գաննել կծիկները ապրում-
ներու թելին որոնք մեր ժողովուրդին սըր-
տէն փրթեր, նստեր են հոս, ըլլալու հա-
մար այս շնքին մէկ մասնիկը ու զիգուե-
լով վրայէ վրայ, բարձրացուցեր են անոր
նիւթեղէն ինչպէս հոգեղէն կերպարանքը:

Տեղա՛՛ք:

Ու կը տեսնեմ

— առատ ոսկին որ կամարներուն խո-
նարհուումը մթնած խորշերուն, տարածք-

ներուն վրայ կը բանայ իր աղօտ, գրեթէ
տոնոյն պայծառութիւնը երբ դուրսէն լոյսի
կտորներ ինչան իրենց վէտերուն: Այդ սա-
կին, ժողովուրդը պիտի ըսէ՞ր՝ ոսկիջուրը:
կէս ցոլացելի, բայց տաքութեամբ մը թանկ
մետաղին յատուկ, կը բաշխուի, առանց
տարաղնուելու, խորաններուն բոլոր գար-
դամաներուն, գարդիզէններուն, անոնց
տալով ժորթ մը բսիզ կուգայ, գեղնաւուծ
պատմուածներ ուրկէ զգաստ նշտանք մը
արձակուէր: Աւրոպական արուեստին մէջ
արձանները պարտակող մարտիկ պատմու-
ճաններէն զուք կ'առնէք ուրիշ նշտանք
Չեմ մանրամասներ, քանի որ նկարագրու-
թիւնը հիմա արուեստի է բարձրացած, գա-
րերով արհամարհուելէ վերջ: Բայց չեմ
կրնար չխորհիլ մարդուն, մարդոց որոնք
հաւաքեցին այդ ոսկեփողին, Աստուած ինք
գիտէ միայն, ինչ տառապանքով, այնքան
վտանգներու բերանէն, մէկ կողմէն պա-
պենական պարաքին ուշադիր, իրենց գե-
ղերը, գիւգաքաղաքները անցնելով իրենց
խելքին բարիքներովը, միւս կողմէն՝ Լա-
րենց երկինքը գնելու լաւագոյն ձեւն աչ
ջանացին գործադրել, Աստուծոյ քաղաքին
մէջ իսկ, քի սուրբ Վերապալում: Իրենց
բառերովը, ապահովելով իրենց նոգիծե-
րուն փրկութիւնը, աւելորդ է բացատրեչ
ինչպէսը: Անշուշտ «Յրանի որ սեմիցի յի-
սուսակ ի Սիւն»ը նախագասութիւն մըն է
որ ժողովուրդի մը հոգեղէն թափը միայն
չ'արտայայտեր, այլ կ'անցնի աւելի անդին
քան Իսրայէլին մթին ու ճիշտ բոսով մը՝
մոլի եռանգը (որ քաղաքական կիրքը կը
համաձուրուի երկնայինին հետ) ու կը գառ-
նայ աւելի բարձր պատգամ մը, քաղաքա-
կանէն, աղբայրինն ալ վեր տարազութեամբ
ու խորութեամբ: Բոլոր անոնց համար ու
րոնք սա անցաւոր, մանաւանդ սղջուոր
աշխարհի երկսին այցուցեան մթին ձգողու-
թեամբն աչ անանցիկ, այնքան իրաւ կարգ
մը մարդոց հոգետունին, այնքան անհրա-
ժեշտ՝ կարգ մը ցեղերու հոգեղաշտին, որ
պէսպի հանգուրժուէին աշխարհին բոլոր
անարդարութիւնն ու զրկանքները, ան-
հասկնալի ուրբան իրաւ, բոլորն ալ յատկա-
պէս շոկուած, գասաւորուած իրենց «Վա-
լիւմիլիս», առնականին ծանր պայման-
ներուն հանդէսը ինչպէս: Անցնիլ աւելի
անդին ու ապրիլ որպէսզի այդ անդինը Ը-

բար միակ իրաւը, իրտեանը, կարելին: Ու տակաւին տարբեր կերպարանքները այդ մտաւետումին, երբ մենք ուրիշինցուերուն տեսապանքին կ'երկարինք մեր քաղցրութիւնը, ժպիտը, սիրտանքը: Ու տակաւին կը խորհրմ, ա՛յն մարդերուն՝ միշտ իմ արիւնէն, զարերն ի վեր իմ պատմութեան, զտնելու համար ժամանակի պաստառը որ չլլար հիւսուած արիւնով, կրակով, անյատակ թշուառութեամբ, առիթ տալու համար մտաներուն որոնք ճարէին հոգեղէնից հունձնն ալ, ե՛րբ, ուրկէ՛, ինչպէ՞ս իմ պարպիւր գտեր են տեղութեան կտորը, զիրենք ոտնակոխ հարստող աղէտներէն աչք բանալու ու զիգիւտ թանկ ստ միտողը, առատ այնքան, իր ալիքներուն մէջ աղողելու համար ոչ միայն զարդասարտող խորաններուն, այլ և լման հասակները սրենորուն, երեսները գործիքներուն, մանրանկար անտառակները կաթողիկէներուն, իբրորու հետ հաշտեցնելով սլաքն ու վառքը, ամբուլիւնն ու Նրբութիւնը, ճոխութիւնն ու ճաշակը որոնք բռնոր ըլլալէ առաջ ապրումներ են տաճարին արեւելեան մասը Արքայութեան փոխակերպող: Ազօթքը այդ ոսկիին մէջէն կը սուղնայ, ըսելու հոգեգայ: Անուկը այդ զեղնութեան մէջ կ'արհւել, կը մարդկայնանայ: Արեւ ինքն ալ կը որբուի, կ'անուշակ ուր մտեանայ այդ ոսկեգրուագ ձեւերուն ու անգամ մըն ալ կ'ոսկիանայ:

Ու կը տեսնեմ

— աւելի առատութեամբ մը բաշխուած արծաթը, մեծդի, հաստ, հասարակ ըսուելու չափ, քիչ մը ամէն դի: Որ կը յորինէ կանթեղները, արուեստի գործերու մտեցող շնորհներով ու աւետեաց երկրին համբաւով ողկոյնները կերպագող փորերով: Անոնք ոչ միայն ամէն սեղ են, այլ և տաճարին երկինքը ոճի ձգելու չափ ճաշակով մը կը կենան, իրենց բարձրացումներուն, խոնարհութեանը, տարադասումն ալ իբրմութեան մէջ թելադրելով ոչ միայն հարքատութիւն, հաւատք, սիրտ, այլ և զեղեցկութիւն, այս ժողովուրդին ամէն արտայայտութեանց խորը զգալի հոգեղէն գեղձերու — Ի՞նչ կը ներէք բացատրութիւնը — մը ճառագայթուն պատմութեանը արտաբերութեանը: Իր հոգեղէն գրութեան մէջ, բայց արեւին մէջէն ու կանթեղին սիր-

տէն երբ լոյսը կ'անցնի, անիկա կ'ըլլայ տաք, ոչ միայն աչքին, այլ և հոգիին համար: Պիտի չուզէ՞ք ոս ծանր, երկու հաւ կանթեղ — հանգոյցը վերածել յիշեցնող մեծ կանթեղ — հանգոյցը վերածել յիշեցնող մեծ կանթեղին հոգեղէն գրութեան, առնուազն քանի մը հարիւր տարի առաջ քանցած անցիցն, բայց ասիէ առաջով զիտէ ինչ ծանր ապրումներու սլաքներուն տակ, հայոց աշխարհին մթին խորքերէն, իր հարստութիւնը բարձած ջրհրներու քամակին, իր կին ու զաւկները ձգած սողին, կարելի բռնլոր զէնքերով իր կարաւանը զլինած, եկերէ վերիսաղում, թիւրեւ ճամբուն մէջ մարդ զէպի Կլուսարի ընկնով ծնրաղիր, ու փոքրով իր գանձերը Առաքեալին անտես բայց ամենատես աչքերուն: Ինքը հիւստ անուն ժնէ է, կանթեղին մէջ պոչին: Բայց ես ապա եմ այդ անունը հազցնելու կենաքին բուրբ ծանր մեղքերովը, բարիքներովը, կ'ընեմ զայն ինծի պէս որսորդ մը ձեւերու, սպրուաններու: Կիրքերու: Այն ատեն և ճամբն ուր ունիցի յիտեակ ի Սիոն: Ու արժան է, սա տարբերակ տաճարին մէջ, ամէն զիծ որ զեր մը ունի՞բան մը կրելու, ամէն մակարդակ (plan) ուր մտի մը ոտքը ունի ինքզինքը տեղադրելու: Ու արծաթէ զարձակ կողքը զիրքերուն, մարմինը խաչերուն, հասակը աշտանակներուն: Արծաթ՝ ըսլոր սպասեղէնը, ծաղկամանները, գաւազանները, աղաւնիները: Արծաթ խորաններուն լման երեսակները, բաճուած, ձե սւ սիրտ առած, սրբազան պատմութեան մեծ անունները աներազրելով: Կամարներէն կայլակ կայլակ, ողկոյց ողկոյց, սիրտ սիրտ ինքզինքը կախելով, — ընդու նարան լոյսի լեզուակին: Ու կերպաներու հիւսքին: Ու քոչոցներուն սկաւառակին ինչպէս կ'սթուաններուն: Ու աշտանակներու ստեղծներուն: Ու զամբուուն: Ու կոճակներուն: Ամէն բանի վրայ: Այս յանախանքը ճերմակ մետաղին, շատ մտախիչէն յիշեցնող մարմնական գերութիւնը մեծ հարուստ մարդոց, մեր տաճարէն ներս, մեծ մեղմանայ սակայն, կ'ըլլայ անուշ, վամնզի ոսկին միշտ պիտի միջամտէ այդ անարին ճերմակութիւնը գունաւորելու: Այս ճերմակի և ոսկեգոյնի խոնուորը մեր նկարներուն վրայ կ'անձնանայ, զանոց զատեղով ոսկիին հաստ առատութեանէն որ յոյն

նկարներուն յատակը կը թանձրացնէ: Աէք յոյճիր արծաթին սա յանախանքէն, ինչպէս չէք յոյճիր ձեր մայրենի ձեռերուն առատ ծփանցներէն: Ու կը կրկնուի իմ մէջ նոյն գարմանքը

— Ե՛րբ, ուրկէ՞, ինչպէ՞ս իմ ժողովուրդը գտեր է ժամանակ, միջոց իր նիւթական ալ հարստութիւնը ազատագրելու զգաւնին ու մրրիկին սպամանքէն, զանոնք բերել դիզելու համար սա տանարին պահեստէն(*) ներս:

Տօնն է օսական սատարակուռ գահոյքին, Տեառնեղբայր Առաքեալին: Իմ աչ-

(*) Հէքիմիք միամտած է, այդ պահեստը անցնելու, թերևս աւելի անդին քան իրականութիւնը: Չունինք մահաբանան նկարագրող Գամալտան գամին, հասկանալի մտահոգութեան մե արդիւնք: Եւրոպացի համբարդներ (Լոթի, Վ. Մագլիշ) չեն տեսած զայն, կամ տեսած են այնքան մը բան որքան յարմար դասած է օրուան իշխանութիւնը վանքին, ինչ նաև որ կէքիմիքը կը միջամտէ, իրականութիւնը կը տառապի: Ս. Յակոբեան Միաբանութիւնը չսորաբած էր անօթի պատկեր, բայց մեթոծ էր ամէն ճեղկազրանք, խաչի ալ արծաթէն կտորի մը իսկ հոն վերածննդ: Ինչ որ այդ գանձարանէն մտնող կ'ըլլէ տեսքի, նման հանդիսանքներու, բաւ է օսական վատելու ամենին հանգչած երևակայութիւններն ալ: Զաթալ թագ մը, շուրջաւ մը, ականակուռ խաչ մը, մեծիկերուն մը անբացատրելի, անկարգազրելի ապրումներ են, մինչև այսօր կրնանք խորհիլ թէ ի՞նչ եր հոգին տիկիներն որ Պարմետի բարցաւ անուշով ծանօթ հրաշալիքը կազմակերպած է: Կտաւին վրայ բնիզել ու սպիկն, ազամանզն ու գոհարը սառեցնելով իր իսկ արեան գարկին նետ: Կան ձեռագործներ որոնք թառք են, համարյոք մը պէս ու անուշ ապօթիքի մը խաչ: Ու անոնց կրնան մէջէն տիկիներն որ Եւրոպացի հայոց աշխարհին որոնք միայն ծղիլէին վեմագործած առաքելութիւններով չեղան զօղակազարդ, այլ եւ ձեռքնին մեր գուրգուրանքին, կարողութեան, կեցանքմին ինչ որ իրենց սիրտերուն ամենէն պարտական մարմնագործութիւնն էր եւսած: Երբ ուղի էին: Անբողջ կայ արուեստ մը կայ, այդ գանձերուն ոչ միայն մարմինի ներքը, այլ մահուանակի անոնց արժեքն արժեքն էր: Երբ ստեղծմ չեղող մը, սառնք շտեմանք էր անընդունակ է այն արուեստը զգալու, կրնալու: Սուղ այդ կտորներուն մէջ մարդարեւր տեղացած է ու ստատո՞, աւանդութեան զեղծեցականութեամբը: Իրէք գահունք, այդ անմահ վիճակութիւնները կայ հոգիին, իրենց կարգաւ խորաններուն վրայ, որոնցմէ ամենէն նախընտանեանքն մէկն է անշուշտ Ս. Յակոբը, իր Վիսապիւրով, զուք մտակն էք զգալու ձեր ժողովուրդին ամբողջ խնդրութիւնը, կրնալը, խոյսանք զէպի վայելքները ձեռն ու կիրքին:

քերը վարձ՝ իր պատրուէն գմբէթիկին, ապկա բռնող չըրս ալ սխներուն որոնց ներքե կտոր մը միջոց, անվարձան հսկումին: Կիսունք թէ անարին հնդ մը, իր տանին օրը, մէկը, անհրաժեշտաբար Առաքեալին յաջողոր պատրիարք մը, պիտի բարձրանայ այդ Աթոռին, պիտի լսէ Քրիստոսեանց եկեղեցիին ամենէն աւագ փոստագանութիւններէն մէկը, ՎՊատմ ի բարձունս Աստուծոյ, յետոյ պիտի իջնէ անկէ, թողնով զայն իր մենութեան, մեծութեան:

Այսօր, Հնդկաստանի գոհարներով շուղակուռ թագ մը, աւելի մասնաւոր բառով մը Զարալ-բազը, այդ գահոյքին կանաչը կը մարդակերպէ, գաւազաններով յորինուած ետանկիւնին մը մէջէն, մինչ թագին օգնական օւրիչ սրբութիւնները կը պաշտպանեն ապագորութիւնը իրական գոհարին: Մարդ չի կրնար կշտանալ այդ փոքր գոհարներովնը զիտեղէ, ընդհարյ՝ ձեզի ծանօթ ու անծանօթ ամենէն թանկ քարերով, ամէն գոյնն ու ամէն չափէ: Պիտի օւզէի 1900-ի բանաստեղծ մը ըլլալ, սանկ ինտրա մը, որպէսզի այդ հեղուկ բայց չվազող գոյներուն փոշիին լման շողարեկունները, կաթնացունները, արիւնումները թուզիթին նկարէին: Արեկա վեր է իմ կարողութիւնէն: Բայց ամէն իրականութիւնն անգամ մը ինքզինքն է ու երկրորդաբար՝ օւրիչ բան մը: Հոս, այդ օւրիչը՝ զմայլելի ճաշակն է, սրտայոյզ, սրբանուէր սրուեստը որ այդ քարէ դիւթանքները իրարու կ'ընծայէ, գոյնին ու չափին հակադրութիւնները, հանդիտութիւնները, փոխադարձ պաշտպանութիւնները համագործու համար անբացատրելի զգացման մը մէջ որ ոչ հարստանին կուշա կարողութիւնն է, ոչ ալ մտնանան զին կը քոտ: յայմիւրձ հաւատարութիւնը, նուիրանքը քաղաքական արարքի վերածող, այլ այն անուշախաղիք, հայեցի տուքութիւնը որոնք մետաղէն, մարմնակն — կրնաք միան ալ տեսնել բառին ետին — ձայնէն ու կտուէր — կրնաք մարդկային ամենէն նուրբ, իրաւ թրթռումները բանէ, միշտ բառին ետեւէն — կ'անցնին աչքեւրուզ, կը վառեն ստոնց փոքր ծովները: Քեզի յայնպէս կուզայ որ այդ մարդկութիւնները, ազամանգները, զարմարները կը գողգողան, կը լեցուին լոյսէն բայց զեն յորդիր, կը նստին բայց չեն հանգչիր մինչ

հողիդ — այս անգամ նայուածք — կար-
միրէն կ'անցնի կանանչին, կապոյտէն դե-
ղինին, կախարդական այգի մը ընդմէջէն,
փարհելու յուզուած, կարօտագին այն մատ-
ներուն որոնք այդ մարգարտները առին
մատաղ կուրծքերէ, այդ զոհարեղէն փո-
շինները դրին ամենէն անուշ բնիկներու
կողերուն, ո՞վ դիտէ որ անշուակ սրիկնին
նւխտը — զուակի մը երա՛զը — այդպէս
այգամանդելով: Որքան հզօր են ուխտերը,
այդպէս քար ու զոհար իրրե կառկելէ ա-
ռաջ, ոսկեշար կտաններու վրայ, սիրտին
խո՛րը մարդոց որդիներուն: Ու կը խորհիմ,
մեծ մեծ մեղաճորդներուն, մեծ մեծ սուր-
բերուն, թանկ հողիներուն ու զօրախտ սի-
րողներուն որոնք այդ թագին վրայ կանանչ
աչքերը սեւեռեցին զմրուխտին, դեզքն
պարտիկը զամեցին յակնիթին ու մանուշակ
ղալուկութիւնները մեղիսիկներուն . . .
Գլուխը, այսպէս բացակայ բայց անմեր-
ժելի — որով և միշտ ներկայ — Առաք-
եալին, իր լման խորհուրդովը, այս ոսկե-
ղէնը, թաւիչը, բնիկը, ազամանդները
կենսաւորող, որպէսդի գնուի հողին: Դուք
այսօր հազիւ կը զիտակցիք այդ գինին:
Հարելու տարի առաջ «Սիւրնի մէջ յիշատակ
մը» քաջութիւն էր ու վստահութիւն:

Այլքս կը յօգնի ու Ս. Յակոբին ոսկե-
ղէն փառքը սպառելու տեղ կ'առատի: Այս-
պէս է զիրը կարգ մը տեղերու:

* * *

Տօն է գահակալութեան:

Ձեր ինչո՛ւն պէտք ննաւանդ սրբաբա-
նին մէջ արդիական ներկայութիւնը նըս-
տարաններուն, տարին քանի մը անգամ
կրկնուող: Մանաւանդ ձեր ինչո՛ւն է պէտքը,
այդ նստարանները լեցնող մարդկեղէնին
կտաւը: Ոայտարդէտ, ինչպէս ինքքը, Սուրբ
Երկիրը: Հիւպատոսներ, ու դուք այդ մար-
դոց երկիրները կը կանէ՛ք, աջէն ու ձա-
խէն, ու կրտաք այդ վկայութիւններուն
իրենց իրական ալ իմաստը: Գոյնի, աչքի
չափերու, ոսկորներու զրութեան հարա-
զատ բարելուն մը, Հոնտուրաւէն մինչեւ
Սպանիա: Այսինքն մարդկային տեսակնե-
րու լրիւ հանդիսարան, ցեղային շեշտ նկա-
ջագրներու վաւերական կնիքով մը: Ու
ձանոնց տարագնեքը: Ու մահուանդ դէմ-

քերուն հին, հեռու, ապայտմէ փաստերը,
կետաքրքիր, անտարբեր: Որը մենակնոց:
Որը հանդիսաւոր: Պետական պատօսօսուա-
նը, լրջութեան, թանձր պատկառանքի ու
խոհեմ հաշիւի բովանդակ սարիքներովը,
դեռ ատեն չգտած գաղթանանալու, քանի
որ անգլիական կայսրութիւնը իր մարդերը
կ'ուզէ միայն ու միայն իր սահմանած տա-
նամակներուն համար ու գանոնք կ'առնէ,
ուրիշ կարիքներու երբ իջլանը աւարտի
պարտքին, պարտականութեան: Աւագանի
մը, աս ալ բազմաբեղուն թելադրանքնե-
րով, մորթէ, տարազէ, հողիէ: Ամերիկացի
լրագրող մը կ'ըսէր, և մեծ զարմանքով «Պա-
ղեստինը երկիրն է որ մարդիկ հանգիստի
համար երեք տարբեր օրեր կը տրամադրեն
Աստուծոյ պատուիրած մէկկէն տեղ»: Պա-
ղեստինը երկիրն է ուր այդ աւագանին եօթը
հեղ երեք կերպարանքներ պիտի պարզէ,
քանի մը երեք ալ քաղաքակրթութեանց
գասակարգային թելադրանքներովը: Հոն է
իւր կիլիւպիէին մէջ ամբափաթաթ արեւել-
քին պղպրիկեանը որուն արտերէն կը կրնն
ինքնաշարժ, ուղտը, լորին, ասանակը
հաւասար ուշադրութեամբ մը: Հոն է գե-
ղին հորթին գեղնապաշտ ներկայացուցիչը,
արդի պիլգնեսներ, որուն զրամատունը իր
բազուկները կ'արծակէ հիւսիս ու հարաւ,
արեւելք ու արեւմուտք . . . Ձեմ շարունա-
կեր: Ու վերջացնելու համար, հոն են կրօ-
նակաւները, զանանալ ու զարմանազան
զգեստաւորութիւններով, նոյնքան տարանջատ
արտայայտութիւններով: Ամբողջ արեւելքը:
Ու ամբողջ արեւմուտքը:

* * *

— Հրատափառ Ասուած

« որ, խայտարդէտ ու երփներանգ սա
լուութեանը մէջ Ս. Յակոբին, ձայն է ու
յարձակում, այս վերջին զգայութիւնը շատ
յստակ թելադրող, քանի որ Ս. Երկիրն
Սրբատեղիներուն մէջ որոտալը գերազանց
է երգելէն, ոճէն ու զգացական քաղցրու-
թիւններէն: Արիւս թերեւս զինն է զարա-
ւոր վարժութիւններու երբ մերիները,
Սրբատեղիներու մէջ պարտքին տակն էին
իրենց ձայներով ալ յաղթանակ շահելու:

Ու թափօր, Դարձեալ չեմ նկարագրեր: Իրենց խայտանկար շուրջառնեցուն ներքո, վարդապետներուն մարմինը կը վերածուի խոշոր, գրեթէ երկրաչափական ծաւալներու, մասնաւոր, ընտանի գիծերուն ջնջումովը: Ծանր, լայն ձևեր, որուն կատարին դրուած մուսլ, լոյսէն աւելի սևացող դարձեալ երկրաչափական մարմին մը կը նպաստէ զօրաւոր պատրանքի մը ստեղծումին: Տարագը մարդկայինէն վեր է երբեմն: Այդ ձևերը պարածածկող կտուր, սակջուրին ծփանքներուն մէջը բեհեզին, կ'զոյնի ուրիշ դալկացումներ: Նուազումներ, հրթրոներ՝ ազդակներ են որ աշատագրուինք, աւելի արագ, անմիջականին, իրականին բռնութենէն, այնքան իրաւ՝ մեր տպաւորութիւնները փոքրելու արարքին մէջ, ու այնքան անհրաժեշտ որպէսզի ստեղծուի մեր ներքը ուրիշ հանգոյց մը զգայութիւններու, ապրումներու, դէպի հին, հնազոյն դարերը երկարող թելերով: Իմ մանկութեան վարդապետ մը, մեր մեծ ժամուրբներէն, հէքիաթին մէկ կերպարանքն էր, ուղղակի երկինքէն զրկուած: Իմ աւելոթին, վարդապետներու սա զումարը առնուազն մեր միջին զարն է, իրու, հայ, դժբախտ բայց լուսապայծառ, երբ կը մըխուիս անոր տարեգրութիւններուն խորը ու կը մնաս ափ ի բերան, այս ժողովուրդին կեանքէ հարստութեան, անսպառութեան բերանը փաստերուն առջև: Հոս, անոնց վեղաւնեցուն սլացիկ կոները, կաթողիկէները կը գաշնուին իրարու, ինծի թելադրելով ծանր յուշում, արտմութեան փոխուելու շափ խիտ, ինչպէս ուժի, կորովի, դիմանալու ծփուն գրութիւն մը, գարձեալ մեր խորքերէն յառեող, սեսան մը կոչ, օտարներ կ'ըսեն appel, սր տաք է ու խորհրդաւոր, թափանցուն է ու անդետեղելի: Սև կտոււով բանտուած, պատանուած կիսուած իրենց դէմքերէն՝ պակսիլը, կամ տարտամիլը ալքերով վկայութեամբ ու ճակատի խաղաղ իմաստով պայմանաւոր զգայութիւններուն, կարծես կ'անգրադառնայ, կորուստը գիմաւորելու, դէմքին միւս կէտին վրայ շնչտի, ուժի, պատկասանքի հանելով անոր արտայայտութիւնը որ կը գտնէ իր լիութիւնը, ինքնութիւնը, ծանր ճնշումը ինչպէս քաղցր պայծառութիւնը անոնց մօրուքներուն երեսին, այնքան ան-

հրաժեշտ դարձեալ՝ վեղարով զողջուածը լրացնելու, խորհուրդը երկարելու, իրենց կնքուած ձեւերուն մէջէն ցողունը մտին որով լոյսի շուր մը կը տարածուի անոնց ճերմակը սկիւղով օծելու: Մոտցէք բերանը, գէմքը: Հոն է ճերմակ հրաշքը մօրուքներուն, որ կը թրթռայ, կը ցուցայ, կը թափանցէ, մինչ ուրիշ կտուրի մը վրայ, այս անգամ համակ սև, այդ մոմեղէն սակջուրը այդ մատաղ սևազիրը կ'առնէ ուրիշ տաքութիւն մը տակը, այդ մօրուքներուն խորը լուցելով անմար մօրենիին հետու, հին կապիները:

Ու կ'որոնար շարականը, յաղթական ու հպարտ, այնքան տարբեր մեր պարտուողական հոգեբանութեան թելադրածէն, առնելով իր թափը, ներսէն, իր բառերէն, ինչպէս դուրսէն, պահին սա հոծ մեծութենէն, իր ծանրութիւնը, վեհափառ իր գնացքը հաշտեցնելով գարձեալ ցեղային կշռոյթին: Այս շրտափառները մտիկ ըրին հայ իշխաններ ու արքաներ դարեր ու դարեր, մի մոռնաք ստիկա: Ու այդ արքաներուն ու իշխաններուն անձնապահ գունդերը թերեւս մատաղ կրակներ էին, այսօրուան զպիւրները փոխանորդող: Յետոյ — Ուրախ լիք Սուրբ Եկեղեցի...

Անշուշտ:
Իայս ես գրական վերլուծում մը չուներիմ նկատի Հայաստանեայց Եկեղեցոյ շարականներէն ու աղօթքներէն: Ըսի ձեզի որսորդ մըն էի զգայութեամբ
... կը զողզան ջահերու ստեղծներէն շրթունքները բոցերուն, ոմանք ինքնատոյզ ալ, որպէս թէ երազներ փնտռէին քանոնք համարուելու, բանաստեղծին բացատրութեամբ՝ կիզելու, կրակով հարսնեցնելու, ուրիշներ՝ թեթեւ մը հակելով դէպի կրակները տառապող սրտերու: Լման տաճարը, իր հանդիսականներովը որոնք շին կրնար վստահիլ իրենց աչքերուն, այնքան ծռաբաշտ է այդ թափօրը, ծանրազոյն խորհուրդի մը հետզհետէ բացուող ծալքերովը, վեր է անոնց ընտանութիւններէն: Ու չեն կրնար լսել պուստուած աւետիսին անուշուրութիւնը քանի որ մեր սրբազան երաժշտութիւնը այդ տար պահանջներուն համար փակ խորհուրդ մըն է: Լման տաճարը, մանաւանդ պատերը, սիւները, խորանները բազմամարդող նկարներուն լուին հաճու-

Քեամբը ըսես կը թրթռայ: Յետոյ գետնէն ու կամարներէն ու սիւններէն պահ մը կը հաւաքէ ինքզինքը, կ'անոնէ կանգ, դադարով շնչելէ, նայակն, ըլլալէ, մտնելու համար կարծես ձայներուն անտես բայց այնքան ընդգրիմադիր, զպող, զգուռ ու խողովոյ ալիքներուն մէջ: Տաք, ուժգին, անհանդարտ:

Չես կրնար չառնուիլ պոտիկ, սառած առուներէն տարօրինակ զպիրներուն որոնք շուարած կը քալեն, առանց աչքի ըսելոյ կուգայ, այոքան փառքէ, այոքան շուքէ, ծանրութիւնէ բայց կը մնան ներքին իրենց կպտտուութեան մէջ ճառագայթուն, երբ Երուսաղէմի հայոց պատրիարքը կ'առաջնորդեն Դիլադիրէն զպիտ Աւագ Խորանը: Բուրվանները, այնքան դաշն, այնքան ստուերասփիւռ: Ինչո՞ւ չըլլայի նկարագրող քանաստեղծ մը, այդ «սոկեղիքակ» ճճուածներուն սիրտն ալ բանալու: Կ'անցնիմ, անշուշտ ցաւելով ինձի զլացուած այդ շնորհին հաշույն, պարզ զգայութիւններուն գառնալու: Եարակաւոր այնքան աճած: Կանթեղները իրենց բոցերը իրենց ներքը քանած, կարծես վախճալով: Միջին դարը, անասանիջ, իրաւ, ամբողջակուն, երբ այսպէս հանդիսաւորուած պահու մը, նման սրբազան խորանի մը դիմաց, ամբոխները նախազայնէքը, նախահամը կ'առնէին Վեռին Երուսաղէմին: Ու շարժումներ, զպիրներէ, սարկաւազներէ, կամայ, լուրջ, տրոնց բոլորին գումարը՝ սրբազան պատկառանքին կը յանգի, Աստուծոյ Տունին դարուոր ծանրութեան մէջ թեթեւացած, զգաստացած:

Ու Աւագ Խորանի բեմին, մեծ, հզօր, նուիրական ու տեղն է կրկնելու բազմիցս դարուար պարտքերու բեռան ներքե կարծես չղձնարեկ, Սրբոց Սաղոյսեանց Առաքելական Աթոռոյն նորակոչ գահակայը, ու իր ողեղէն կերպարանքին անուէն բոլոր հանգուցեալ պատրիարքները նոյն Աթոռին, որոնք աչքերուս առջև պարզուող տեսիլքի պահերուն առաջնորդուեցան սա բարձունքը, ու նոյն զգացումներով, նոյն գիտակցութեամբ խոնարհեցին իրենց ճակատները քարին համրոյրին, կը մնայ խոնուս, ինքնամոփոփ, երկիւղած, պատրաստ կարծես ընդունելու հետու, վերնադիր պատգամը

իր նախորդներուն: Բոլոր լոյսերը, բոլոր շարժումները կը լսեն: Երկուստարգ վարդապետ մը, պատրիարքական ասանի թ ձեռին, կը հրաւիրէ նորակոչ գահակայը, Ս. Խորանէն ընկելու իր պատրիարքական ուխտը «Աստուծոյ և մարդկանց» առջև:

Դուք կարգացած էք ուխտին մարմինը: Չեմ կրկնեմ: Բայց ունիմ ձեզի ըսելիք ուրիշ սպրուանդի թելագրանքներ, բառեբուն միւսէն ու ձայնին կուսէն քակուող, ծորող այն թանձր յուզումը որ ինչպէս ծաղիկին հոգին, չի պահուիր թուղթերուն վրայ: Երկուստարգ վարդապետը կ'ապրէր ծանր պահերէն մէկը իր կանքին, որոնք չեն պատարասուիր, կը ներկայանան ինքնաբեր ու կը զդրուին: Ձէիր կրնար չզգալ դողը անոր ձայնին որ կը բուսնէր շատ հաւանաբար անտես սիրտէն գաւազանին: Ու գարձեալ հաւանաբար անոր մատները կ'այրէին կրակին մէջը այն միշտ աննշար բայց անմահ հետքերուն, բոլոր այն մեծ մարդերէն հոն անցած, որոնք խորհրդաւոր այդ մականը, տղպէս ուխտէ մը առաջ, բացեր էին ու կեցուցեր կէս իշնող սուրի մը հանգոյն, պատրիարքներու խոնարհած փառքին վերեւ, ու յիշուցներ անոնց ուխտին հետ: Դարուար պարտքը բոլոր պատրիարքներուն: Ուղիղ միջին դարը:

Ու յետոյ,
«Առաքելական Սրբոյ Արտողն», կըրկնելու համար նուիրականացած բացատրութիւնը, պատրիարքը որ
սա բոպէլին ալ ազատագրուած է գինքը մասնաւորող բոլոր հանգամանքներէն, անուէն ու կարգէն, դառնալու համար անվիբամելի խորհուրդը, ծանր պաշտպանութեանը մէջ Աթոռին հիմնադիր մեծ Առաքելայն ու Հայաստանեայց Եկեղեցւոյ նուիրապետութեան ամենէն բարձրորակ փառքերուն բարիքին յանձնուած խորհրդադանիշ վերացում մը գարձած: Ան կը գնէ իր ծուկները քարին, կը խոնարհէ իր գլուխը, այս անգամ գտած իր մարդկային բնաստը, վեղարին բարձուսովը ալիխաւն, մութ, հեռու, երբ կը բխի իր զգեստին օսկիններէն, ազամաններէն, հէքթաթի մը մէջէն կարծես, մինչ երկուստարգ վարդապետներ իրենց բազուկներուն հորով կ'երկարեն անոր կործանած մարմինին:

Ու յետոյ

երեք արքեպիսկոպոսներու մազազա-
թեայ դէմքերուն տրտում եւանիշ խոր-
հուրդը այդ գետնամած, ծնրադիր փառ-
քին վերեւ: Ու կը տեսնեմ ձեռքերը եպիս-
կոպոսներուն որոնք կը բացօթին պատրիար-
քին զլուսին ու զայն կը տեսնուողքին

— Ի պատրիարքիսն Առաքելայան
Արքային Սրբոյ Յրուսաղէի:

Օ՛ր, աղօթքները մեր հայրերուն, եր-
բեմն այնքան իրաւ, խորունկ, ձեռնադրու-
թեան սա պահերը բարձրագոյն բանաստեղ-
ծութեան վերածող:

Բոպէ մը:

Յետոյ կը բացուին ձեռքերը ետ: կը
չողայ, աղօս ու տրտում մաս մը ալիքառն
այդ գանկէն: Ու բառերը, որոնք խորհրդ-
դատը քարայրէ մը փրթէին կարծես:

Անիկա ըրած է իր երգումը անասան
պահելու փառքերը իր Աթոռին, իր եկեղե-
ցիին ու իրաւունքները իր ժողովուրդին:

* * *

Ձայն տեսնել նորէն, երբ կը խօսի այս
անգամ ժողովուրդին:

Դուք գիտէք անոր խօսքը ամբողջու-
թեամբ:

Նոյն յուզումը, նոյն ծանրութիւնը,
նոյն ապրումները:

Ու պէտք է կարճ ըլլալ:

Երբ անոր բառերը, տրտում ու քաղ-
ցքը, կը թաւալին, դաշնուելով պահին,
անձին մանաւանդ ժողովուրդին սպասու-
մին հետ՝

Ես կը նայիմ դասը լեցնող զպիրներէն
ամենէն պզտիկին: Տղեկը մեր գրահանու-
թեան մէջ անմտանալի անուն մը կը կրէ,
Զօհրայ: Ան ի՛նչ անպատմելի երեսու-
թիւն է սակայն պզտիկին նայուածքը: Ա-
նիկա ինձի կը թուի ոսկի կամարը ըլլալ ու-
րուն վրայէն կը քալէ մեր ճակտին զերը,
երբեմն գէպի բարձունք, երբեմն գէպի ան-
զունգ:

Ու կը բերեմ կամարին երկու ոտքերը
իրարու: Ան որ օրուան իրբէ գահակալը
կ'ողջունուի, գպիր մըն էր Զօհրայիկին
նման:

Երանի ճակտի զերովը քաղցներուն:

Յ. ՕՇԱԿԱՆ

Ժ Ա Մ Ա Ն Ո Ւ Մ
ՊԱՂՆՍՏԻՆԻ ԵՒ ԱՆԴՐՅՈՐԴԱՆԱՆԻ
ԲԱՐՁՐ ԳՈՄԻՍՅՈՒՆ

Նոյեմբեր 21 1945-ին Lieut.-General Sir Alan
Gordon Cunningham, K. C. B., D. S. O., M. C., Գա-
ղեստինի և Անգլոթրոյքանանի նորընտիր Բարձր
Գովիտերը Լիտուա կը յաման անաւտանս ժամը
9.45-ին, և Երուսաղէմի օտմաններուն կ'ըն-
դուեալ պետական և զինուորական բարձրա-
տիան պաշտօնեաներու կողմէ, որոնք շքատու-
քով կ'աւանջուրդեն զինք իր ապրանքը:

Երեկոյնի՛ն ապարանքի սրահի մէջ, տեղի
ունեցաւ «Երգման» արարողութիւնը. ի ներկա-
յութեան բարձրաստիան պաշտօնատարներու,
կրօնական պետերու, և ներկայացուցիչներու:

Ժամը հիշք 4-ին Նորին Վեմաութիւնը կը
ժամէ սրահ ու կանգ կ'աւանջ պատրաստուած բե-
մին կեդրոնը, երկու կողմերը ունենալով Գա-
ղեստինի Գլխաւոր Գտատարը և Պետական Աւագ
Գարուչարը:

Երուսաղէմի Անկիլիքան միպիսկոպոսը աղօթք-
ներ կ'արտասանէ թաղաւորին և անոր Բարձր
Գովիտերին համար, ինչպէս նաև խաղաղութեանը
համար Պաղեստինի բնակչութեան:

Ապա Պետական Գործադիր Ժողովի Գարուչ-
արը կը կարգայ Ն. Վեմաութեան Բարձր Գովիտե-
րի նշանակման Արքայական Լրովարտակի բնագի-
րը, որուն կը լայնորէ նոյնին Արարներէն և Եր-
բայնցերէն թարգմանութիւններուն ընթերցումը:

Արքայական Լրովարտակի ընթերցումէն ետք,
իրբէ Պաղեստինի Բարձր Գովիտեր և Գլխաւոր
Լրամանատար, Նորին Վեմաութիւնը կ'արտասանէ
հանգիստար իր ուխտը, զոր ապա կը ստորագրէ
ի հաստատութիւն: Ի վկայութիւն կը ստորագրէ
Նաև Գլխաւոր Գտատարը, Նորին Վեմաութիւնը՝
Անգլոթրոյքանանի իրբէ Բարձր-Գովիտեր, իր ուխ-
տը պիտի կատարէ աւելի ետքը Ամանի մէջ:

Ուստի արարողութիւնէն ետք, Գլխաւոր Գտ-
ատարը կ'արտասանէ շնորհ գոյուածոտի իր ու-
ղերձը, որուն մէջ ցաւով կը յայտնէ թէ Նորին
Վեմաութիւնը պիտի գտնէ Պաղեստինի մէջ քա-
ղաքային լաւուածութիւն մը որ ապահովութեան
անբնական միջոցառումներ կը պահանջէ:

Նորին Վեմաութիւնը տոյն ուղերթին կը պա-
տահանէ յոտակ և կարուկ ոտով, յայտնելով իր
պատրաստակամութիւնը համաբարձրակցելու բու-
լրանաւոր և անվերապահ որքով Պաղեստինի
բնակչութեան բարեբեքն և ապահովութեան հա-
մար:

Մէկուկէտ ժամ տեսող երգման տոյն արար-
ողութիւնէն ետք հանդիսականները ներկայացուե-
ցան Նորին Վեմաութեան:

Ամենապատիւ Արքայական Գտարիարք Լայրը
անձամբ ներկայացաւ Նորին Վեմաութեան, և
բարի գալուստ մաղթեց ի զինաց Սրբոց Յակըբ-
եանց Միարանութեան:

Անոն յանուն Սրբոց Յակոբեանց Միարանու-
թեան և անոր Գահակալին, կը մաղթէ Նորին
Վեմաութեան առողջութիւն, համբարձութիւն և
կարողութիւն: Վերահաստատուելու խաղաղու-
թիւնը Պաղեստինի մէջ և կառավարելու երկիրը
խաղաղութեան մէջ երկար տարիներ:

Ս. ՅԱԿՈՒԻ ՆԵՐՍԷՆ**ՀԵՌԱԳԻՐՆԵՐ ԷԶՄԻԱՄՆԷՆ**

Ամեն. Մրբազան Պատրիարք Լայրը Եզմիածինեց ւսացած և հետեւեալ հեռագիրները:

Ամենապատիւ Տէր Կիրեղ Պատրիարք
Պատրիարքարան Լայոց, Երուսաղէմ

«Ընդունեցէք մեր շնորհաւորութիւնները և բարեմաղթութիւնները Ձեր Գահակալութեան առթիւ:

Ձեր հեռագիրը պիտի հրատարակուի «Սովետական Հայաստան»ի մէջ»:

Երեւան, 21/12/945

Կաթողիկոս Գէորգ Զ.

Ամենապատիւ Տ. Կիրեղ Պատրիարք
Պատրիարքարան Լայոց, Երուսաղէմ

Նոյեմբերին, Լայերէն, Ռուսերէն և Անգլերէն լեզուներով յուշագիր մը ներկայացուցինք երեք մեծ պետութեանց ներկայացուցիչներու ժողովին, խնդրելով որ յարգեն հայ ժողովուրդին իրաւունքները, գնահատեն անոր ըրած գործնական մասնակցութիւնը հայրենական պատերազմին և թոյլ տան որ ապօրէն և բռնի միջոցներով տեղահանուած և քստորուած հայերը վերադառնան իրենց հայրենիքը և վերահաստատուի արդարութիւնը: Մեր դիմումագրի հայերէն բնագիրը հրատարակուեցաւ «Սովետական Հայաստան»ի մէջ»:

Երեւան, 15/12/945

Գէորգ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Ամենապատիւ Տ. Կիրեղ Պատրիարք
Պատրիարքարան Լայոց, Երուսաղէմ

Նոյեմբեր 25-ին, Եկեղեցական Խորհուրդի Նախագահ Սուրէն Յովհաննէսեանի առաջնորդութեամբ, Նորին Ս. Օծութեան այցելեցին, «Սովետական Հայաստան», «Մոսկու - Նիւզ», «Կոմիւնիստ» թերթերու, ինչպէս նաեւ Սովետական Հանրապետութեանց այլ թերթերու խմբագիրներն ու թղթակիցները, և ընդունուեցան Դահլիճին մէջ: Մամուլ ներկայացուցիչները հետաքրքրուեցան Խորհրդային Միութեան, Մեծն Բրիտանիոյ և Միացեալ Նահանգաց համազումարին ղրկուած յուշագրով: Նորին Ս. Օծութիւնը մանրամասնօրէն բացատրեց պատճառներն ու անհրաժեշտութիւնը վերոյիշեալ դիմումագրին: Թղթակիցները շնորհակալութիւն յայտնեցին տրուած տեղեկութիւններուն համար: Նորին Ս. Օծութիւնը յանձնեց անոնց դիմումագրի պատճէնը, զոր շնորհակալութեամբ ընդունեցին հրատարակելու համար իրենց թերթերուն մէջ: Ապա թէյյասեղան և մտերմական խօսակցութիւններ»:

Երեւան, 13/12/945

ՌՈՒԲԷՆ ԵՊՍ.

Նորին Ամենապատուութիւն
Կիրեղ Պատրիարք

Երուսաղէմ

«Ամենայն Հայոց Կաթողիկոս Գէորգ Զ., Նոյեմբեր 25-ին հրաւիրուեցաւ Երեւան, ներկայ ըլլալու Սովետական Հայաստանի 25-րդ Տարեդարծի հանդիսութեանց: Նորին Ս. Օծութեան ընկերացան Բուրէն եւ Ներսէս Եպս.ներ եւ Եկեղեցական Խորհուրդի Նախագահ Սուրէն Յովհաննէսեան: Հանդիսասարահի մուտքին՝ պետական եւ Ժողովրդային ներկայացուցիչներ դիմաւորեցին Ն. Ս. Օծութիւնը: Պետական անձնաւորութեան հառէն եւ Խորհրդային Հանրապետութեանց ներկայացուցիչներու ողջոյնի խօսքերէն ետք, տեղի ունեցաւ հոխ երգահանդէս: Նորին Ս. Օծութիւնը գոհունակ վերադարձաւ Էջմիածին Նոյն օրը»:

ՌՈՒԲԷՆ ԵՊՍ.

ՎՊ

Նորին Ս. Օծութիւն Ամենայն Հայոց Կաթողիկոսի Նոր Տաւույ եւ Մեծագեան շնորհաւորական հեռագիրը Ս. Աթոռոյ Ամեն. Պատրիարք Լօր:

Ամեն. Տ. Կիրեղ Պատրիարք

Պատրիարքարան Հայոց, Երուսաղէմ

«Նոր Տաւույ եւ Ս. Մննդեան առթիւ, ընդունեցէք Հայոց ծերունագարդ Հայրապետին զերմ շնորհաւորութիւնները, եւ հաղորդեցէք զանոնք իմ տարագիր ու սիրելի հօտին: Հայոց Կաթողիկոսին մեծազոյն փափաքն է, տեսնել իր ցրուած Ժողովուրդը համախմբուած եւ միացած՝ ընդարձակուած Մայր Հայաստանի մէջ, որուն համար ինք աղօթող է եւ պիտի աղօթէ միշտ: Ս. Մննդեան Տօնին ծնարադիր աղօթեցի Իջման Սեղանին առջեւ, պիտի աղօթեմ միշտ որ Փրկիւր պահէ Ամենայն Հայոց Հայրապետութիւնը, Կիրիկոյ Կաթողիկոսութիւնը, Երուսաղէմի եւ Կ. Պոլսոյ Պատրիարքութիւնները, եւ ի Սփիւռս աշխարհի գտնուող Հայկական Եկեղեցիները, որոնք եղած են եւ պիտի ըլլան տարագիր Հայութեան մշակոյթին եւ զարգացման վառարանները:

Քող Տէրը անսասան պահէ Հայկական Խորհրդային Հանրապետութիւնը, մեր հայրենի օճախը, խարխուխ ֆիզիքական եւ կրթական բոլոր յառաջդիմութիւններուն: Աղօթենք որ Փրկիւր իր սէրն ու խաղաղութիւնը շնորհէ բովանդակ աշխարհին, Իր լոյսով լուսաւորելով անոնց միտքն ու սիրտը, որպէսզի բովանդակ մարդկութիւնը կարենայ ապրիլ խաղաղութեան, բարեկեցութեան, գործի եւ յառաջդիմութեան մէջ»:

ԳԷՈՐԳ Զ.

Ամենապատիւ Պատրիարք Հայոց
Երուսաղէմի

«Նոյեմբեր 29 Հայաստանի Հանրապետութեան 25-րդ տարեդարձն է: Կը հրահանգենք հանդիսաւոր պատարագ մատուցանել աւուր պատշաճի բարոզով եւ զկնի Ս. Պատարագի Հանրապետութեան նուիրուած գոհաբանական մաղթանք կատարել»:

Տ. Նոյեմբեր

Կաթողիկոս ԳԷՈՐԳ Զ.

ՏՕՆԱԿԱՆՔ ԵՒ ԲԵՄԱԿԱՆՔ

ՊԱՇՏՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՆԼՈՒԹԻՒՒՆՔ

✳ 3 Նոյեմ. Եր. — Սրբոց Աւետարանիչաց տօնին առիթով՝ ըստ սովորութեան, պատարագը մատուցուեցաւ Ս. Ծարութեան գահիքի՝ Ս. Յովն. Աւետարանիչ ազգայատկան մատրան մէջ: Պատարագից շոգ. Տ. Պարզի Վրդ. Վրթա-նէսեան:

✳ 2 Նոյեմ. Եշ. — Ամերիկեան Միացեալ Նա-հանգաց կայազգի զօրափար շաշի Շէքերնեան, այցելեց Ամեն. Սրբազան Պատրիարքին, ընկե-րակցութեամբ Ամերիկեան Փոխ Լիպառաս Պր. Պաւլօֆորի:

✳ 11 Նոյեմ. Կիր. — Գիւտ Իսայի տօնին առ-թիւ ժամերգութեան և Ս. Պատարագի արարու-ղութիւնը կատարուեցաւ Ս. Ծարութեան Տա-ւարի Ս. Գրիգոր Լուսաւորիչ ազգայատկան մատ-րան մէջ: Պատարագից Գեր. Տ. Գեորգ Վրդ. Ճանսեան: Ռեո Ս. Պատարագի մեծանկէտ Թարգ Քրիստոսոս Ս. Գերեզմանին շուրջ:

✳ 11 Նոյեմ. Կիր. — Լուսարարացիտ՝ Գերշ. Տ. Եղիշէ Վրդ. Տէրաւորեան, ընկերակցութեամբ աւազ Թարգման շոգ. Տ. Գրիգոր Արք. Ոսկան-եանի, Ձիւրազարարի կահոյխութեան առթիւ ներկայ գտնուեցաւ Անգ. Ձին. Գերեզմանասան արարուղութեան և ծաղկեպսակ զետեղեց յիշ-նակի սեղանին առջև:

✳ 4 Դեկտ. Գշ. — Ս. Առտուածածնի ընծայ-ման տօնին առիթով կատարուեցաւ Լըշապմա Ս. Առտուածածնի տաճարին մէջ եւ կանդիսաւոր Ս. Պատարագ Ս. Կուսի Գերեզմանին վրայ: Պատարագից շոգ. Տ. Լայրի Վրդ. Առյանեան և քարոզիչ որուան տօնին թելարած գաղափա-րին շուրջ՝ Լոզը. քարոզիչը ցոյց տուաւ թէ ընծայման գաղափարը կուգար շատ հին զարե-րէն: և թէ Առտուածաշունչի մէջ ահիկա կը յայտնարարուէր նախ մարդազնով, որ կը գիտա-րինուէր կենդանիներու զգում, ազականներու և տատրակներու զգում, ու վերջապէս ուխտի զու-նով, կամ ընծայումով: Ու այս բոլ ըր՝ կանց-նելու զԱռտուած, մեղմուք Անոր ցասումը, կամ խուսափելու մատալուտ պատուհանէն: Ս. Կոյսի ընծայումով կը հիմնաւորուի ուխտի զգում այս զտութիւնը և քրիստոնէական կրօնքը կը իւրացնէ զայն: Ապա Թուեց ու ցոյց տուաւ գաղափարի, գիտութեան, գիտութեան յարկերու նուիրուած մարգց ընծայարարութեանց արժէքներն ու օ-գուտները մարդութեան:

✳ 15 Նոյեմ. Եշ. — Իտալաց Գուրպան Պալ-բամի առթիւ Ամեն. Ս. Պատրիարք շայրը, ըն-կերակցութեամբ շոգ. աւազ Թարգմանի, շնոր-հաւորական այցելութիւն տուաւ Իտլ. Գեր. Ժա-ղովի նախապահին, Եղիպտոսի, Իրանի, Իրազի, Թուրքիոյ, Սաւրիոյ Ընդ. Լիպառասաց և Վոսմ. Նաշնիպի և Բուհի Պէյերեան:

✳ Այս բարբէն ըստ յորդորեց ներկայ բարե-պաշտ մայրերը, օրինակ ունենալու իրենց Ս. Կոյսը, ընծայարերելու իրենց զաւակները Առ-տուածոյ, որդեգրի բարեպաշտ Անոր շնորհքին, քանալու կամար զգուցութեան առաքինու-թիւններով ցեղեցկացած անհասականութիւն-ներ՝ լծուած եկեղեցւոյ և ազգին, ու անոնցմով մարդութեան սպասին:

✳ 22 Նոյեմ. Եշ. — Ամեն. Ս. Պատրիարք շայրը, ներկայ գտնուեցաւ Լիբանանի սնկա-խութեան տարեգարմին առիթով Լիբանանեան Ընդհ. Լիպառասարանի կողմէ Գիւլի Տէյլլիմ պանդոնի մէջ տրուած թէյյանեղանին:

✳ 22 Դեկտ. Եր. — Ս. Առտուածածնի ի յԱն-եայի Յըութեան տօնին կանդիսաւոր պատարագ մատուցուեցաւ Ս. Առտուածածնի կենդանեոյ մէջ Ս. Կուսի Գերեզմանին վրայ: Պատարագից շոգ. Տ. Յովնաննէս Վրդ. Էքմէքնեան: Քարոզից շոգ. Տ. Լայկազուն Վրդ. Արքայտօնեան, ընաբան ունենածով՝ Կիսմ աղայիմ Տեսանմ Առտուածամբ Խօսք՝ ուղղեալ աւետող հրեշտակին՝ Շեշտից Տիրամբ մէջ կնազանդութեան որդին, սկսեալ ի մանկութենէ: Յոյց տուաւ թէ ամէն կանոնք որ-բանք մայր կը զառնան զաւակներու, կնազան-գութեան որդին պէտք է ցոյց տան և զարգաց-նեն իրենց զաւակաց մէջ, իրենց կենսքին իսկ օրինակովը:

✳ 20 Դեկտ. Եշ. — Ամեն. Ս. Պատրիարք շայրը ներկայ գտնուեցաւ Բարձր Գոմիտերի ա-պարանքը, Նորին Վեմմ. Բարձր Գոմիտերի կողմէ տրուած թէյյանեղանին:

✳ 26 Դեկտ. Դշ. — Նորին Ամեն. Ս. Պատ-րիարք շայրը, ընկերակցութեամբ Ս. Աթոռոյ Պատծ. Տնօրէն Ժողովոյ շոգեշնոր մեղամոց և Միաբանութեան այլ աւազ աղայմներու, շնոր-հաւորական այցելութիւն տուաւ Երազական Ս. Մեուշիքի առթիւ Ֆրանչիսկանց Վեստիտոնին:

✳ 22 Դեկտ. Եր. — Ս. Առտուածածնի ի յԱն-եայի Յըութեան տօնին կանդիսաւոր պատարագ մատուցուեցաւ Ս. Առտուածածնի կենդանեոյ մէջ Ս. Կուսի Գերեզմանին վրայ: Պատարագից շոգ. Տ. Յովնաննէս Վրդ. Էքմէքնեան: Քարոզից շոգ. Տ. Լայկազուն Վրդ. Արքայտօնեան, ընաբան ունենածով՝ Կիսմ աղայիմ Տեսանմ Առտուածամբ Խօսք՝ ուղղեալ աւետող հրեշտակին՝ Շեշտից Տիրամբ մէջ կնազանդութեան որդին, սկսեալ ի մանկութենէ: Յոյց տուաւ թէ ամէն կանոնք որ-բանք մայր կը զառնան զաւակներու, կնազան-գութեան որդին պէտք է ցոյց տան և զարգաց-նեն իրենց զաւակաց մէջ, իրենց կենսքին իսկ օրինակովը:

— Նոյն օրը, Պատրիարքական Փոխանօրգ Գեր. Տ. Գեորգ Վրդ. Ճանսեան, ընկերակցութեամբ շոգեշնոր շայրերու, շնորհաւորական այցելու-թիւն տուաւ Լայ և Յոյն կաթողիկէներու Գեր. Տեսուչներուն, ինչպէս նաև Գեշէտիկանաններու Տնօրիչներին Միաբանութեան Վեստին:

✳ 27 Դեկտ. Եշ. — Ամեն. Ս. Պատրիարք շայրը, ընկերակցութեամբ աւազ Թարգման շոգ. Տ. Գրիգոր Արք. Ոսկանեանի, շնորհաւորական այցելութեան տուաւ Երուսաղէմ Սկզբնաւոր երե-ցայակտին:

ՀՐԱԻՐԻՆԱԿԱՆ ԱՐԲԱՋԱՆ ԼԻՐԻՐԵ ՄԵՐ ՄԷՋ

Նորին Ամենապատուութեան Գահակալութեան առիթով, ունեցանք Սրբազան Հիւրեր, Պէյրուս-թէն՝ յանուն Տանն Կիլիկիոյ կաթողիկոսի և իր Միաբանութեան, Գերաշ. Տ. Իսազ Արքեպոս. Անա-պահեան, Գահիրէէն՝ յանուն Եղիպտոսկայութեան բարձր Մարմիններու, կազմակերպութեան եւ հաստատութեանց, Գերաշ. Տ. Մարմնի Արքեպոս. Սիրուսեան, իսկ Պապատունէ՝ Գերաշ. Տ. Ուսուրէն Արքեպոս. Մանասեան:

Սրբազան Հիւրերը մեզ կետ եղան աւելի քան շարաթ մը, մասնակից ըլլալով մեր ուրախու-

թեանց և ակնաստեա՝ ստեղծուած խնդրազուարեթեան:

Յանուն Նորին Ամենապատուութեան և Միաբանութեան կը յայտնեք մեր խոր շնորհակալութիւնը իրենց եւ իրենցմով ներկայացուած հաստատութեանց, Մարմիններու և Ժողովրդեան:

ՄԵՄԱՅ ԱՊ ԷԻՐԵՐ ՄԵՐ ՄԷՋ

Այս առթիւ մեր մէջ եղան նաև Պէտրոյ թէն՝ Ս. Աթոռոյ բարեկամ մեծալարգ պաշայի Տէր և Տիկին Մ. Մըբըրիան: Եղիպտոսէն՝ ձանիզ Չազըր, Պ. Գիրակոսեան և Ջ. Քելիշեան մեծալարգ պաշայիները: — Շնորհակալութիւններ իրենց եւս:



Նորին Ամենապատուութիւնը և Ս. Աթոռոյ Միաբանութիւնը որտեղ արագ կը նկատեն անգամ մը եւ շնորհակալութիւն յայտնեց ըստ իր անձեռան, Մարմիններուն, կազմակերպութիւններուն և հաստատութիւններուն, որոնք անձամբ, ներկայացուցիչով, նամակով կամ կենդանի փութացած էին շնորհաւորել Ամեն. Տ. Գիրքը Ս. Պատրիարք Հայրը և Ս. Աթոռոյ Միաբանութիւնը Գահակալութեան առիթով:

ՆՈՒՐԱՏԱՌՈՒԹԻՒՆ ԱՐԸ

Նորին Ամենապատուութեան Գահակալութեան առիթ, Եղիպտոսեան պաշայիներէն մեծալարգ Տիր Ստ. Ռանկիեան, Ս. Աթոռոյ պարտաք բարձրան հաշտէ կը նուիրէ Լ. Պ. ՉՈՒ:

Մը մասնաւորեց մեր շնորհակալութիւնը թէ՛ եռէրին և թէ՛ նպատակին համար, այն վստահութեամբ և խոր հաւատքով թէ այս արարքը պիտի գումար գեղեցիկ օրինակ մը ըստ անոնց որոնք այս Հաստատութեան բարեին ու յառաջիմութիւնը կը մտածեն:

ՆՈՐ ԶԵՌՆԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Այս տարի և Ս. Աթոռոյ ժառ. վարժարանը և Ընծայաբանը տունին իրենց հոգեւոր հունձքը: Ժառանգաւորաց վարժարանի Գ. զատարանի 7 աշակերտները աւարտած ըլլալով իրենց քառամեայ ուսումնական շրջանը՝ Տեսչութեան կողմէ հրահրուեցան տալու իրենց վերջնական որոշումը:

Անոնցմէ երեքը Տնօրէն Ժողովոյ առջև յայտնուած են կուսակցութեան Եղիպտոսեանութեան լուծը ընդունելու ուխտագրելը ստորագրած ըլլալով՝ 22 Դեկտ. Շարաթ երեկոյին: Կենսաբանագիտութեան աստիճանը կ'ընդունին Ս. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ:

Յաջորդ օրը՝ Ի ժամ Ս. Պատարագի, երեք շնորհածները ծննդաք գ'առաջնորդութիւն զէպի Աւագ Ս. Սեղան և կը ձեռնադրուին Աւագ Սարգիսապ:

Ձեռնադրութեան քրտառւէլ այս պահը կ'երկարածուի Ամեն. Սըբազան Պատրիարք Հօր խրատական և թելադրական քարգով՝ սկզբուած նեակեակ ընթարթով. «Houbeg Str, զի յարգեալուալ նա, ներկայացնելով Սամուէլ մարգարէի գրուալը՝ կ'պատուած այս ընթացինին կետ. պարզեց թրխտունեական վարդապետութիւնը՝ Աստուծոյ յայտնութեանց մասին: Աստուած ինքզինքը յայտնաբերած է այնպիսին, ընթարուած մեծ նոյիներու և միտքերու միջոցաւ: Եւ միշտ իր ընտրեալներէն պահանջած է բացարձակ նազանգութեան ընական և արդար պայմանը: Բնօրեաց Տէր, զի լուրջէ ծառայ քա՛: Այս խօսքը միայն Սամուէլին չեղաւ, այլ կարգաւոր ըստ մարգարէներու, առաքեալներու, սուրբերու, կայրապետներու և ըստը անոնց որ Աստուծոյ ծառայելու հոլուս զգացած են:

Նորին Ամենապատուութիւնը մէջ բերաւ Աբրահամ նահապետի, Մովսէս և Սամուէլ մարգարէներու օրինակներու և անոնց միջոցաւ նշարարիտ կրօնքին բերուած մեծ արդիւնները և զառնալով Սարգիսապեան ըստ, մեր Եցուսաղէմի կեանքը քարգ նմանած է Սամուէլ մարգարէի պատանակութեան շրջանի կեանքին: Չեք ծնողները Ամենայն հաւատքով յանձնած էին մեզ Սրբաց Ծագրեանց Տաճարին, և զուք մեր ծառայութեան միջոցին հաւանաբար ունեցած էք պատանի Սամուէլի փորձառութիւնը և կարծած էք թէ մացդիկ կը հոլեն մեզ, բայց այսք հ'ուսնեք հաւատալ թէ զուք մեր աղօթքներու և մաղթանքներու մէջէն լոցեցիք Աստուծոյ ձայնը և պատրաստ պիտի ըլլաք պատասխանելու Այս սօրունքէ սօսելու մեր կեանքը պիտի կառավարուի ծառայելու, ուսանելու և նահապետելու երբեք սկզբունքներով. անոնք պիտի ընծայարբեք մեր հրիտասարգութեան փակապաշտ ուղին, շեք զգացումները, խանգալառութիւնը: Աստուծոյ ընտրեալները, արժանաւոր պատգամաւորները մեր Տիրոջ՝ խաչակիր առաքեալները Եղիպտոսոյ:

Ամեն. Սմբազան Պատրիարք Հօր խօսքէն ետք նորնեայ Սարկաւազունք կը սօրին պատարագի Ս. Պատարագին:

Կուսանք նաև իրենց անունները. —

Ստեփան Սարկաւազ Տէր Ստեփանեան, ծնեալ Գըրզգիսան 1925, Տէօրթեօյի ծնողաց զուակ: Կախարգութիւնը առած Ալեքսանտրէթ և Պէյրուս: Ժառանգաւորաց վարժարան ընդունուած 1940-ին:

Պետրոս Սարկաւազ Գաղանճեան, ծնեալ Ի. Պ. Պոլիս 1927, Եղիպտոսի ծնողաց զուակ, Կախարգութիւնը ստացած Պոլոս մէջ, Ժառանգաւորաց վարժարան ընդունուած 1940-ին:

Մանուկ Սարկաւազ Սմբատեան, ծնեալ Պէյրուս 1927, Ստեյի ծնողաց զուակ, Կախարգութիւնը ստացած Պէյրուս մէջ, Ժառանգաւորաց վարժարան մտած 1940-ին:

ՆՈՅՄԱՐԵՐ 29-Ի ՀԱՆԳՐՈՒՄԻՈՐ
ՏՂԱԿԱՎԱՍԱՐՈՒԹԻՒՆԸ
Ս. ՅԱԿՈԲԷՆ ՆՐՍՍ

Նորին Ս. Օճուժեան, Ամենայն Հայոց Կաթողիկոս, Ս. Աթոռայ Սրբազան Փարտիաքքին եկած նեոազգին կամմայն, 2 Դեկտ. 1945 Կիրակի որ Ս. Ցաղբայ Մայր Տաճարի ինչպէս նաև մեր թեմերուն մէջ, Եափա, Հայֆա և Ամման, գոհարանական կանգիտաւոր և սրտառուլ մաղթանքներ եղան Հայաստանի իորեր. Հանրապետութեան կառուաութեան 25-րդ տարեգործի կամար:

Ս. Յաղբայ Մայր Տաճարին մէջ կանգիտութեան կը նախադաներ Ամեն. Տ. Կիրեղ Ս. Փարտիաքք: Իր շարժումն ընդհանրապէս Միաբանութիւնը և խոսուներամ քաղաքութիւնը ժողովրդեան: Վեհ, քաղցր և բացառիկ էր պահը, հոգիներու երկիրպատ լուսութեան մէջէն կը լուսուէր կարծես զարեթով: զարեթն ի վեր անընդհատ քաղաքայ կայապատութեան մարտիրոս սգին ասնաձայնը:

Բունկինդ տարիներու իրականութիւն մըն է այլևս Խորհրդային Խորհրդայնութեան, և մեր պատմութեան սրտառուլ իրադրութիւններէն մին՝ Նոյեմբեր 29-ը, իր անցեցան սիրաբարձութիւններով, իր հոգի և աննաւահ կառուաքով և սրբախմբներով, Մեծի ծանօթ են, նաև ստեղծուած կեանքի պայմանները, անտեսական և մշակութային նուազումները, ու հայրենի հողին վրայ ապրող մեր կարգապահներու հոգեբանութիւնը՝ իր լուսաւոր երեսներով, և որուն յաւած կը մնանճայուածքները աշխարհի բոլոր հայրենի: Հայաստանը՝ Սովետ իրաւակարգին շնորհիւ, անեցաւ բացառիկ պայմաններ, նորագոյն ինքզինքը, ըլլալու համար սրբիական՝ չափանիւրբով յառաջադէմ երկիրը, Խորհրդային Միութեան մեծ ընտանիքին մէջ:

Այս նորացում աւ զեղեցիկ պատկերին դիմաց չկայ հայ մը որ չհրճուի, ինչ որ աւ եղած ըլլան իր մտածելու կերպերը: Վասնզի կարելի էէ երևակայել հայ մը, որ չտրէր իր Հայրենիքը աւ չցանկայ անոր բարգաւաճման, զորութեան և ընդարձակման: Ու պէտք էէ գտնուի հայ մը, որ չլուտարի մեր Հայրենիքի այսօրուան իմաստուն վարիչներուն, որոնք այնքան ծանրանք կը զգան պարտականութիւնը իր բնականացնելու հայ ժողովուրդի զարեթու երազը և մեղ կորուստէն փրկելով, տանելու մեր հայրենի հողերուն:

Եթէ չկարենանք Նոյեմբիկ Նոյեմացինը Հայրենիքն ու իշխանութիւնը, գիտնանք սակայն մէկին համար սիրելի միւրը և փոխարձանար: Այս կերպ Հայրենիքին նետ եղած կ'ըլլանք, ընելով պայտպատութիւնը մեր ժողովուրդի հիմնական և մնայուն արժէքներուն և նեհերուն: Հայրենիքին նետը ըլլալով, մենք կ'անը եղած կ'ըլլանք նաև այն իշխանութեան, որ այդ արժէքները և շահերը պաշտպանելու հոյունն ու պարտականութիւնը ունի:

Հայրենասիրութիւնը վեր է զարգայտեալ կան և զարգայտեալ կարցիւրէ, զանունք իրարու նետ չփոխելը, եթէ տգիտութիւն էէ, պաշտպատութիւն է անուագն, իրաւունք չունիք վիրաւորելու հայութեան մնայուն էութիւնը, հողին, որ զարեթու կիթքով կը կերպարանաւոր, մինչդեռ ընկերային զարգայտութիւնները կեանքի մեքը, մտածելու սրը կերպեր են լոկ, որոնք ժամանակի զանելու տուրի, հոգեկան ապուսմներու կը կարտուն աւելուցնեն: Կարգատեղեկարգիւրը կարենալ կազմելու համար, Հակառակ այս իրականութեանը սակայն, վնասիրտ հայրենասէրը չի կրնար իր սիրուն և զերաբերմանը մէջ խորով մին կամ միւրը, մանաւազ զաղթայաբարի հալը, որուն համար Հայրենիքը զեղեցիկ երազ մըն է, և երազները մշուշ չեն կանգուրծեր: Հայրենիք մը աննեղը, Հայրենիք մը մեծցնել և զարացնելը, կեանքի ամենէն լուրջ գործն է, զերազոյն ներուսթիւնը զոր պատմութիւնը կրնայ արձանագրել. նետարաք կուսակցական զատուներով, աննատական մտածումներով, և խոսքով զայն իրենց սեպականացնելու մենաշնորհալ յայտարարութիւններով, կարելի էէ հայրենասէր հոյունի և հայրենիքին ծառայել, ինչպէս կ'ընեն կարգ մը չտես և պարագայ կողմները, առանց անզրադաւանալու իրենց յաւան խեղճութեան: Մարդիկ՝ որոնք խորհրդատուի և զարեթարի զերթով կը շարժին, առանց զգալութի մարդիկ չը կարեցիցին անուագն իրենց կիրութեան:

Պատկառանք և սեր աննեղանք Հայրենիքի կանգէպ, որ հոգեկան և նիւթնանք արժէքներու մեծագոյնն է, և բուրբին անխաբ պատկանելով միայն կը կարտանայ և կը կարտացնէ իր մտաւոր ու նեոաւոր զուսկները:


Ն Կ Ա Ր Ի Չ - Ճ Ա Ր Տ Ա Ր Ա Պ Յ Տ

Պ Ի Ն. Մ. Ա. Լ. Թ. Ո. Ն. Ե. Ա. Ն.

Մ Ե Ր Մ Է Չ

Մանօթ նկարիչ և կամբաւարը նարտարպետ Տիար Մ. Ալթունեան և իր Տիկինը Նոյեմբեր 7-ին ժամանել Ս. Աթոռ, իր նետ ըրելով Ս. Քրիզոր (Լուսաւորիչ Սկզեցոյ) համար պատրաստուելիք նկարներու մանրանկար նմաները: Նկարները՝ գծուած ազգային-կրօնական շունչով, արժանացան բոլորի հիացման, և Ամենապատիւ Սրբազան Փարտիաքք Հօր կրամանա ներկայացուցեցան զատու յանձնախումբի մը՝ բարկացած յայտնի նկարիչ Պրն. Սիմիլբրոնէ և պետական նարտարպետ և նապէտ Պրն. Համիլզընէն, որոնք՝ իրենց կարգին, գունանկարութիւն յայտնեցին մեծ արուեստագետի յաղուումը քննարու համար:

Կը մաղթենք կարողութիւն և յաղուութիւն:



Ս Ի Ո Ն

ԱՄՍԱԳԻՐ

ԿՐՕՆԱԿԱՆ-ԳՐԱԿԱՆ-ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՐՈՒՍԱԼՄԷՍԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐԿՈՒԹՅԱՆ

ՆՈՐ ՇՐՋԱՆ

ԺԹ. ՏԱՐԻ 1945

Proprietor - His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem. Armenian Patriarchate, Jerusalem.
Editor - Father Torkom Manoukian. Armenian Convent, Jerusalem.
Printed by the Armenian Convent Printing Press, Jerusalem.

ՆՈՒԷՐ ՍՏԱՑՈՒԱԾ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ

ՈՒՐ ԵՒ ՎԻՇՏ, հեղինակ՝ Եղուարդ Պոյանեան: Տպարան «Երոս», Պէյրուֆ, 1945, էջ 85, նուէր՝ հեղինակէն, (2 օրինակ):

ՅՈՒՆԵՍԿՈՒՆԻՍ Կ. ԽԱԶ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԵԿԵՂԵՑԻՈՑ ՊԱՐԱՄՈՒՐԻՆԿԻ ԿԻՉԻՈՒՆ, ՀԱՆԴԻՍԻ ԱՌԻԹՈՎ, New-York, 1945, էջ 48, նուէր՝ հրատարակիչէն:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԸ ԽՕՍԻ, (քերթուած), հեղինակ՝ Մարտիրոս Դավրդեան: Տպարան Ո. Յ. Դաւրթեան, Պաղատա, էջ 14, նուէր՝ Յովհաննէս Իսփրեանէ, (2 օրինակ):

ՊԱՄՈՒՐԻՆԿԻ, հեղինակ՝ Լ. Բազալեան: Տպարան «Անան», Հայէպ. 1945, էջ 300, Մատենաշար Հայէպահայ Ուսուց. Միութեան, թիւ 1. նուէր՝ Հրատ. Միութենէն:

ԸՆՏԻՐ ԳՐԹՈՒՍԸՆԵՐ, հեղինակ՝ Վահան Տեբեան: Տպարան «Անան», Հայէպ, 1945, էջ 191, Մատենաշար Հայէպահայ Ուսուց. Միութեան, թիւ 2. նուէր՝ Հրատ. Միութենէն:

ՄՈՒԹ ԾԱՒԵՐ, հեղինակ՝ Կ. Յ. Կարապետեան (Աննի): Տպարան Սրբոյ Յակոբեանց, Երուսաղէմ, 1945, էջ 109, նուէր՝ Ա. Աթոռոյ Տպարանէն, (2 օրինակ):

ՀԱՄԱՊԱՏԿԵՐ ԱՐԵՒՄՏԱՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ, Ա. Հասոռ, Ջարթնքի Սերունջ, Ա.-Բ Գիթ, հեղինակ՝ Յ. Օսական: Տպարան Սրբոյ Յակոբեանց, Երուսաղէմ, 1945, էջ 365, նուէր՝ Ա. Աթոռոյ Տպարանէն:

ՄՓԻՒԹՔԸ ԵՒ ԻՐԱՒ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆԸ, (Վ. Թեֆեանի առիթով), հեղինակ՝ Յ. Օսական: Տպարան Սրբոյ Յակոբեանց, Երուսաղէմ, 1945, էջ 111, նուէր՝ Ա. Աթոռոյ Տպարանէն, (2 օրինակ):

ATHEISM and the dream of the bridge of upward flowing waters. by Bagsar M. Bagdoyan. U. S. A. 1937. pp. 62. presented by the author:

JESUS, by Bagsar M. Bagdoyan. U. S. A. 1944. pp. 188. presented by the author 2 copies:

SNOWFLAKES - A TESTIMONY by M. Bagdoyan. U. S. A. 1944 pp. 13 presented by the author.

ARMENIENS, PEUPLE TRAGIQUE. par Vazkène Aykouni. Beyrouth 1945 pp. 101, նուէր՝ հեղինակէն:

ԻՆՄ ՅԵՁ ՀԵՏ, հեղինակ՝ Երուանդ Բազկն: Տպր. «Անի», Թէհրան, 1945, էջ 34, նուէր՝ հեղինակէն:

ԱՐԱՔ ԵՒ ՃԱՐՍԻ ԼԵՁՈՒՆԵՐԸ ՎԱՆԵՑԻՈՑ ԲԱՐՔԱՌԻՆ ՄԷՋ, հեղինակ՝ Ա. Մաքսապետեան: Տպր. «Փարոս», Թէհրան, 1943, էջ 165, նուէր՝ հեղինակէն, (2 օրինակ):

ԳԱՂՈՒԹԱՀԱՅՈՒԹԵԱՆ ՈՒՂԻՆ, (Խոհեր կեանքի մասին), հեղինակ՝ Լեւոն Մելիք: Տպր. «Մոսերն», Թէհրան, 1944, էջ 82, նուէր՝ հեղինակէն, (2 օրինակ):

ՍԱՍՈՒՆԱԿԱՆ, հեղինակ՝ Ջիբուհի: Տպր. «Արաքս», Բարիդ, 1942, էջ 1168, նուէր՝ հրատարակիչէն:

ՀԱՅՈՑ ՊԱՄՈՒՐԻՆԻՆ, հեղինակ՝ Արմէն Մարտեան: Տպր. «Մասիս», Պէյրուֆ, 1945, էջ 256, նուէր՝ հրատարակիչէն:

ՍՈՆԱԹՆԵՐ, հեղինակ՝ Արսէն Երկաթ: Տպր. «Սահակ-Մեսրոպ», Գահիրէ, 1945, էջ 268, նուէր՝ հեղինակէն:

VIVRE ET PENSER Recherches d'Exegèse et d'Histoire. 1ère série, Paris 1941, էջ 299: ՃԱԿԱՏԱԿԻՐ, հեղինակ՝ Հեղինիկ Դաւրթեան: Տպր. «Հայրենիք», Պոսթըն, 1945, էջ 303, նուէր՝ հեղինակէն:

ՅԵՂԱՓՈՒԿԱԿԱՆ ԴԷՄՔԵՐ, հեղինակ՝ Գաբրիէլ Լազեան: Հրատ. Հ. Յ. Դ. Ե. Մ., Տպր. «Նուպար», Գահիրէ, 1945, էջ 413, նուէր՝ հեղինակէն:

ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՊԱՄՈՒՐԻՆԻՆ ՀԱՅՈՑ, հեղինակ՝ Աղլի Գահանայ Փայլակեան: Տպր. «Արարիս», Բարիդ, 1942, էջ 477, նուէր՝ հեղինակէն:

ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՈՑ ԴԵՐԸ ԱԶԳԱՅԻՆ ԿԵԱՆՔԻՆ ՄԷՋ, հեղինակ՝ Աղլի Գահանայ Փայլակեան: Տպր. «Արարիս», Բարիդ, 1942, էջ 53, նուէր՝ հեղինակէն:

ԴԵՊԻ ԱՆԱՊԱՏ, (Փրոցուած էջեր օրագրէս), հեղինակ՝ Վահրամ Տաւրեան: Տպր. «Կոչնակ», Նիւ-Յորք, 1945, էջ 563, նուէր՝ հեղինակէն:

ԱԿՕՍ, Ժ. Գիթ, 1945, Պէյրուֆ, նուէր՝ հրատարակիչէն:

ԿԱՐՍ, (Պատմա-աշխարհագրական տեսութիւն), հեղինակ՝ Յովհաննէս Զաւարեան: Տպարան Սրբոյ Յակոբեանց, Երուսաղէմ, 1946, էջ 48, նուէր՝ հեղինակէն, (2 օրինակ):

ՄԱՍԼՈՑ ՅԱՆՁՆՈՒՄԻ Ի
ԵՂՎԱՐԳԻ



Ի ՄՕՏՈՑ ԼՈՅՍ Կ'ԸՆԾԱՅՈՒԻ
ԳՐԻԳՈՐ ԱԲԵՂԱՅ ՈՍԿԱՆԵԱՆԻ
ԱՒԱՐՏԱՃԱՌ-Ը
ՅՈՎՀԱՆՆՈՒ ԱԻԵՏԱՐԱՆԻՆ ԵՒ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԸՈՒՐՋ
